


059  
7-33










ଶ୍ରୀମଦ୍ଭଗବତ  
ପ୍ରକାଶକ  
ଶ୍ରୀମଦ୍ଭଗବତ

ଶ୍ରୀମଦ୍ଭଗବତ  
ପ୍ରକାଶକ



ՄԱՄԼՈՅ ՏԱԿ

ՍՊԻՇԲԵՆ ՊԱՐԹԵԽԵԱՆ

“ԶԱՅՆԸ ՀՆՉԵՑՑ...”

Թատերախաղ 4 արարուած եւ 2 պատկեր

MODERN EGYPT - M. PETRAKI

15, Պուլվար Բամլէ, Աղեքսանդրիա

Թղթավաճառատուն և Տպարան . — Ալպարք Արձանիկներ . — Եգիպտական Սուվընիոներ . — Կաշեղէն ու արծաթեղէն իրեր . — Գրասենեակի պիտոյքներ . — Լուսանկարի Շրջանակներ . — Ալպուններ , Օրացոյցներ , Ճաշացոյցներ . — Կրօնական Սուվընիոներ :

ՎԱՀԵ ՃԵՐԲՈՀԵԱՆ

ՅԱՆՉԱԿԱՏԱՐ-ՎԱԶԱՌԱԿԱՆ

ՍՈՒԵՅ

Ճերբահեան Տունը կը զբազի գլխաւորաբար Մանթաշէֆ Տանքարիսդի վաճառումով , հանքային խւզերու , ալիւրի , նպարեղէններու ներածութեամբ , նաւային հայթայթումով , մաքսային գործողութեամբ , թրանզիթով և լն . :

Հասցե՝

VAHÉ DJÉRAHIAN

NÉGOCIANT-COMMISSIONNAIRE

B. P. 9

SUEZ

Ճեռագրի հասցե՝ Djérahian-Suez

Թէլէֆօն՝ 164



2643-2005

Գումարտ

Տեղական Ա. Եղիշ. Պաշտութե

թաղա Առաջային Հայոց Եղիշը և Զահար  
Պար Առաջ Ա. Եղիշը Հայոց և Ա. Եղիշը  
առ Առ յայտագիր ՏԵ Հայոց


W. L.

Կարդացութ


" 917 յանու 1

Գահեր

## ԵՎԻՊՍԱՀԱՅ ՏՐԵՅՈՅՑԸ



# K. & G. MELKONIAN CIGARETTES



## Գ. ԵՒ Կ. ՄԵԼՔՈՆԵԱՆ

ԱՄԵՐԻԿԱՆ ԵՒ ԱՌԱՋՆԱԿԱՐԳ

ՍԻԿԱՐԷԹԻ ՀԱՅ ԳՈՐԾԱՏՈՒՆ

ԵԳԻՊՏՈՍԻ ՄԵԶ, ՀԱՍՏԱՏԵԼ 1882ԻՆ, Ի ԳԱՀԻՐԵ

ԱՄՍԱԿԱՆ ՍՊԱՌՈՒՄՆ Է 12,000,000 ՍԻԿԱՐԷԹ

ՓՆՏՈՒԵԼ ՄԵԼՔՈՆԵԱՆ ՏԱՆ ԱՌԱՋՆԱԿԱՐԳ

«Ֆլեշ Մատեն», «Սիւրէր Մատեն» եւ «Մատեն» Սիլկարերները

Հայթայթիչ՝ մասնաւոր առանձնաշնորհման հրավարտակով՝ Ճարտարական Կառավարութեան, Սիսամի Արքանիքին, Եղիպատոսի Անգլիական Բարձր Գօմիսէրին և Զօրաբանակներուն, Սուտանի Կառավարիչն ու Զօրանսցներուն, եւն., եւն., եւն.:

Գործատուն՝ Գահիրէ, Թէզիգիզէ թաղ (Ապաս թատրոնին գիմաց: — Վաճառման գլխաւոր կեդրաններ՝ Աթապաէլ-Խատրա (Եթայնին գիմաց), Պապ-էլ-Հատիտ (Կայարանին գիմաց), Ապտինի հրապարակին վրայ, Էզպէքիյէի մէջ, ևն:

Ունի իր 80 մասնաձիւղերը Եղիպատոսի և Սուտանի զանազան կեդրաններուն մէջ, ինչպէս նաև իր ներկայացուցիչները՝ Մայրագոյն-Արևելքի և Եւրոպայի գլխաւոր քաղաքներուն մէջ:

059  
m. 33

# ALMANACH ARMÉNO-EGYPTIEN

Առաջին Պարթեւան

ԵԳԻՊՏԱՀԱՅ

SURBANALE



Դ. ՏԱՐԻ

1917

ՏԱՐԻ, Ա. ԳԱՍՏՈԵԱՆ  
ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ, 1917

# Շահումսք և Անկարեթի ՄԱԹՈՍԻԱՆ

(ԱՆԱՆՈՒՆ ԲԵԿԲՈՒԹԻՒՆ)


TABACS & CIGARETTES  
MATOSSIAN

(Société Anonyme)

LE CAIRE (EGYPTE)



|  |                 |
|--|-----------------|
| ՀԱՍՏԱՏ Ա. 1899 Պ. ՊԵՏԱԿԱՆ ՀՐՈՎԱՐՏԱԿՈՎ. |                 |
| ԿԵԴՐՈՆԱՏԵՂԻ                            | ԿԻԶԵ (Գահիրէ)   |
| ՃԻԹԻ                                   | ԱՐԵՔՍԱՆԴՐԻԱ     |
| ՄԱՄՆԱՋԻԴԻ, ԵՒ ԳՈՐԾԱՏՈՒԵՐԻ              | ԹԱՆԹԱ ԵՒ ԱՍԻՈՒԹ |



ԵԳԻՊԵՏԻ ՄԵԺԱԳՈՅՆ ԳՈՐԾԱՏՈՒԵՐ  
ԾԽԱԽՈՒԹԻ ԵՒ ԱՄԵՆԱԸՆՏԻՐ ՍԻԿԱՐԵԹՆԵՐՈՒ  
ՀԱՅԹԱՅԹԻՉ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՆԳԼ. ԲԱՆԱԿԻՆ  
ՕՐԱԿԱՆ ՍՊԱՌՈՒՄՆ Է ՇՈՒՐՋ 15,000 ՔԻԼՕ

# “ԵԳԻՊՏԱՀԱՅ ՏԱՐԵՑՈՅՑԸ,,

## ԵԳԻՊՏԱՀԱՅ ՏԱՐԻՆ

(1915-1916)

Նոյս որդ տարեցրջանին խռովատանջ, հեւասպառ, այլ յաւապիրկ Եգիպտահայութիւնը հետզհետէ աւելի հանդարս, սմբած, կարծես հիասթափ գիմազծութիւն մը պարզեց վերջացող տարսւան ընթացքին:

Հայրինի ազէտաքին ահաւոր տարածութեան հանգէպ իր գիմազքական ու գարմանատար ճիպերան ձգձիմութեան, այլ մանաւանդ իր պառականալ կեցածքին գիտակցութիւնը չեր կրնար Եգիպտահայ հոգին ուսեցնել հերուան ամենութիւններովը:

Մնաց որ յայսի ու խանդավառութեան արտացին ազգակներն աւ — որոնք այնքան հզօրապէս ներգործած էին մեր ջիզիբուն ու հաւատքին վրայ — կը վրեպէին յաճախ մեղ ընծայելէ գէթ անպզտոր վստահութիւնը մեր ցեղին ստանձնած վիթխարի զսնազութեանց արգասաւորումին:

Եգիպտահայ հանրային կեանքը՝ 1915-1916 տարեցրջանին՝ ներքին մնջ ցնցումներ չունեցաւ. Երգրումի, Մուշի, Բաղեշի, Տրապիզոնի, Բարերգի, Երգնակայի իրերայտջորդ գրաւումներուն պէս պատմական զգայացունց գէպքեր վանի նուածումին երանուէտ ու խելայիղիչ ստրառուը չի կրցան պարզեւել մեր սգաւոր

ու ցաւտգին սիրտերուն։ Բայց հոգեբանական այս բնուրոշ պարագան։ — մեր կրած կորուսաներուն ահագնութեան և մեր ազգային վազորդայնին անսառութեան այս լոյն անդո՞ւը, — բնա՛ւ մերձեցում մը յառաջ չի բերաւ մեր իրերամերժ տարրերուն միջեւ, ու Համերաշխութիւնը մնաց լրագրական սիւնակներու ծանօթ, մաշած, լրճուած յիշին։

Մենք, արեւուն տակ, միա՛կ պատերազմիկ ժողովուրդն հանդիսացանք, — պատերազմիկներուն ամենէն տկա՛րն ու ամենէն ահեղորէն վատնգուա՛ծը, — որ իր ճակատը, լանջքը, քամակն ու կողերը թշնամիին խուժգուժ հարաւաճներուն երկու տարիէ ի վեր շարունակ ենթարկել եարքը՝ յամառեցաւ, ու տակաւին կը յամասի, իր անվթար մնացած բեկորներուն մէջ ժխտել չունիրական միութեան» կարիքը . . . Փա՛ռք հայկական այս անփառունակ սխրագործութեան, որուն տրտմեցլող ու սահմանկեցացիչ տեսարանը կը պարզուի կողկասէն մինչեւ Եղիպատոս, մինչեւ Ամերիկա . . .

Ու — հրաշալի՛ երեւոյթ — այս գժբազգ, այս սղբալի վիճակէն զմզոն մնացող ալ չի՛ կայ . . . Գժգո՞ն մի, ի՞նչ կայ, ի՞նչ է եղեր որ . . . Մխութիւնս, համեւրաշխութիւնս ի՞նչ է որ . . . Մենք ի՞նչ պէտք ունինք մէր գիմացիներուն, ի՞նչ կ'առելցնեն անմեք մէր վրայ . . . Ահա՛ մոտայնութիւնը . . . Խտանուածքի խնդի՛ր գարձեր է ներքին պայքարը, կասարեալ պահանջ մը՝ որուն յագուրգը եթէ պակսի կոմը ու շանայ, մարգիկ անհանգիստ կ'ըլլան . . . Կիրքերը եթէ մարին օրուան եղելութիւններուն հետ՝ պէտք է արօւեստական պատրըւակներ ստեղծել զանանք յու զելու արծարծելու . . . Ամբաստանութեան, յարձակումի թիրախ մը գտէք անպատճա՛ռ, ամէ՞ն զնով . . . Այլոպէս՝ ոչի՞նչ կը քալէ, ոչի՞նչ կը շինուի, ոչի՞նչ կը տեւէ . . . Թունեկոն սիրունդ մը, կուռք-տապալող միշտակավարութիւն մը, կուսակցամոլ, գասակապաշտ, աշխրերամիտ հասարակութիւն մըն ենք գարձեր աւելի՛ քան երբէք, մինչ Ազգին մեծագոյն ու լոււագոյն զանգուածը կոչկոճամանէ կը փճանայ, անդին, անլուր ու աննախալնթաց արհաւիրքներու գեհենական ճամբաներուն վրայ։

\* \* \*

— ի՞նչ ծրագրի շուրջ կ'ուզեիք որ համերաշմինք, միաբանինք, համագործակցինք . . . Ծրագիր մը գրեք մէջուեղ, գործունէութեան յայտագիր մը պարզեցէք, դրական առաջարկ մը բանաձևեցէք . . .

Խմաստուն հարցապնդում, լսա երեսյթին . մարդիկը ասերիմանքայ մղումներէ չեն տարուիր, սակ ադուոր բառերով չեն ոգեւորաւիր, գործնական ծրագիր կ'ուզին . . . ի՞նչ փոյթ, թէ մենք ամենէն հայակապ «ծրագիր»ներուն ալ խօսկան առարկութիւնը ճանչնալէ վերագունոնք, ի՞նչ փոյթ, թէ վերջացող տարին այնքան չքեզ երազներէ յուսակաւը հրաժարումի, համբ տոյլ կոկծագին պատրանաթափութեան վայրկեաններ տալրիլ — մեսնի՛լ — տուած ըլլայ մեզի . . . Ոչ, ծրագիր չանի՞նք՝ քառակուսի շոջանակի մէջ հրամցնելիք՝ երկու անգամ՝ երկու = չորսի պարզուկ ու անվիճելի տրամարանութեամբը յօրինուած . . . Եւ ասօրեաց անսակնեաններու և յեղակարձ դիմայեզութիւններու շրջանին մէջ ուր կ'ապրինք, զմուար է մեզի հաւատալ գրասենեակի մէջ յդացուած, յարգարուած ծրագիրներու . . . Դէպքերն են որ պիտի երկնեն, պիտի վճռեն մեր սրգեգրելիք ազգային-քաղաքական ծրագիրը, և մենք պէտք է բապէ առ բապէ պատրաստ գանուինք վազուան պատեհութիւններուն ու պատահականութիւններուն . . . Այսօրուան մեր միակ ծրագիրը պիտի ըլլար ամէն կերպով խատցնել մեր բալր տրամադրելի ուժերը՝ նախ կարենալու համար բարյապէս տակալ ցեղին զլխուն աեղացող զարհութելի փորձանքներուն, ապա առաջին առթիւ զիմնգրաւելու համար ազգային վերականգնումի նուիրական գործին բազմաբարդ պահանջները:

\* \* \*

Այս խմաստով ո՛չ մէկ ջանք եղաւ՝ 1915-1916 տարեշրջանին՝ եզիպատհայ հանրույն տիրոյթին մէջ: Կուսակցութիւնները զովելի հուանդով շարունակեցին իրենց նպաստահաւաք աշխատանքը, բայց մնացին անհաշտ,

և անոնցմով միսյն վարելի, սահմանի անպատճառիսանուառը տարբեր պայքարը մինչեւ փողոց իջեցուցին, ինչ որ չէր պատահած նախորդ տարիշը ջանին՝ երբ կրօստումի աւելի լուրջ ու գաժան պատճառներ կային և երբ ընդդիմամարտ կողմերէն խւրաքանչիւրն ա՛յլապէս լարուած, բորբոքած էր ճշմարտութիւնը տաճարակրելու իր անդրդուելի համոզումին մէջ։ Գրական աշխատաւորի մը — ի՞նչ որ ալ եղած ըլլային իր հասարակական տեսակետները — վահան թէքէեանի աչքին վրայ յարձակող եղբայրագաւ սպին պիտի չարդարնանար, անշուշտ, եգիպտահայ տեղական փցուն խընդիրներով։ Բայց ամենէն այլանդակ ու ոճրագար մէսթերն իսկ պիտի բացատրուէին՝ երբ ամբոխներուն ազդող կազմակերպուած տաքրերը՝ հանրային բարձրագոյն շահերու որտցու զիտակցութենէն առաջնորդուած՝ չէն գագրեր իրենց օրկաններուն գոյութեան իրաւո՛ւնքն հետապնդել։ Ազգին արսեն-փխիած ու օրերուն յաւերժացող ունայն ու չզագրգիս բանավէճի մը մէջ։

Ու հակազդեցութեան ո՛չ մէկ փորձ տեղի ունեցաւ եգիպտահայ ներքին պատակաւոմին գէմ։ Ո՛չ մէկ հեղինակաւոր ձայն բարձրացաւ՝ տարուան ընթացքին՝ մերձեցում մը, գէթ աւելի զգաստացում յառաջ բերելու համար երկու հականոսանքներուն միջև։ Պյօֆի մը ձաթրտուքը խուլօրէն լուսեցաւ, բայց տախիս ո՛չ մէկ արձանագրելի հետեւանք ունեցաւ՝ աւելի հարազատ ու արգաւանդ համաձայնութիւններու տեսակետէն։ Արբազան Աստծնորդ Հայրը չի փերագարձաւ իր հոշտար նախաջանքերուն, և կարծես թէ ուրիշ հետաւոր նուածումներու վերապահած ըլլար իր լաւագոյն կորովները՝ հիւրի մը խորհրդագապհութեամբը վարուեցաւ մեր անմիջական ցաւերսւն հետ, և բաւականացաւ ազայուցաննելով վարչո-գիւանագիտական ընտիր ընդունակութիւններ . . .

Գահիրէի մէջ կազմուած Գրական-Գիեղարուեստական Ընկերակցութիւնը՝ ի միջի այլոց՝ եգիպտահայ ամէն երանդէ մտաւորականներու եղբայրակցութեան գեղեցիկ նպատակը փայփայեց, բայց տակաւին հնարա-

ւորութիւն չունեցաւ իր աղնիւ տուաջադրութիւններէն տյգ գլխաւորն իրագործելու :

\*  
\* \*

1916 ի «Եգիսպտահայ Տարեցոյց» ին տարեկան ահասութիւնը կը փակէի համերաշխառութեան կրքատ ու կողկոզագին կոչով մը : Կը խոստովանիմ թէ, այս անգամ, նոյնը կրկնելու միբարը կը պակսի ինձի : Այսօպն ալ խզճի պարաք մը կոտարելու համար էր : Քանի տարուան հրապարակագրական փարձառութենէ մը վերջը՝ ժամանակի էր որ հասկնայի թէ ախուր — և արդէն անկարելի — գեր մըն է անս'ըը որ կը յաւակնի այս ժաղավորզին մէջ իր հաշուոյն մտածել, իր համազումներուն, իր խղճանակքին համաձայն արայացաւուիլ, իր գուտանած ձշմարտութիւնը հոչակել՝ ընդառաջ երթաւով միշտ հաւաքական միջակութիւններու արհամարհուած ժպիտին ու մտխանքուած ժամանակութիւններուն . . . թաւակա՞ն է . . . Արեւան տակ ամէն մարգ իր արհեստը պիտի ընէ եղեր . . . Ֆո՛ւք, Պարսն Յժիչկ, և գո՛ւք, Տիար Նպարավաճառ, կը գերազանցէք ձերինին մէջ . . . Թոյլ կը արտէր, ի հա՛րկէ, որ գրագէտն ալ իր ֆրազներամիւ զբագէր, անկիւն մը քաշուած, առանց իրաւունք ունենալու — գէթ բազնեպանի մը չափ — խանուելու Ազգին գործերան . . . Ամէ՞ն . . . :

---

## “COMET PHOTO STUDIOS”

Ա. Մ Ե Բ Ի Կ Ե Ա Ն Ո Ճ Ա Վ

Վ. Ա Յ Ր Կ Ե Ա Ն Ա Կ Ա Ն Լ Ո Ւ Ս Ա Ն Կ Ո Ր Չ Ո Ւ Թ Ի Ի Ւ

Ա Ր Ա Ւ Ե Ս Ց Ա Գ Ի Տ Ա Կ Ա Ն Ա Ն Ս Դ Ի Ի Հ Ճ Ա Վ Ա Կ


«Քօմէթ» լուսանկարչատան յաջողութիւնը նուելրագործուած է Ամերիկայի Միացեալ-Նահանգաց մէջ : Իսկ Եգիսպտաս իր մուտքը յեղափոխութիւն մը եղաւ լուսանկարչական հրապարակին վրայ :

Դիմել՝ Ա. Ջ Ե Բ Ա Հ Ն Դ Ի Ի Ւ, Հիմ Պօրսայի վողոցը, իսկ ԳԱՀԵՐԾ Օքերայի Հրապարակը, Զօկէպ կալուածին տակ :

## ՔԻՉՆԵՐ ԵՒ ՔԵՐԻ

### ԵՐԿՈՒ ՍՈՒԳԵՐ

Գրեթէ միեւնոյն օրերուն՝ Անգլիան կորսնցոց իր  
մեծ-մարտչախտը, Քիչնէր, խոկ Հայութիւնը՝ իր վէթհ-  
րան մարտիկը, Քիսին :



Լոր Քիչնէր

Խէվանտուղի ճակատէն հասնող բօթը «Ճէմքչիր» ի  
եզրական նաւաբեկութեան զգայացնցումին մէջ թունդ  
կը հանէր մեր Հայու սիրտիրը :

Մենք գեռ նոր հանդիսատես եղեք էինք Մեծին-  
Բրիտանիոյ և Դաշնակիցներու հոյակապ սուզին, գեռ  
հազիւ կը վերադառնայինք վկայ ըլլալէ այն վեհաշուք



Քեռի

Ներգաշնակութեան սրավ անգլիական ժողովուրդն օրհա-  
ներ էր յիշտատին իր փառաւոր զաւկին :

Աւ մէկ քանիներ միամտութիւնն ունեցանք, պահ  
մը, անձկայրեաց սպասելու, որ նոյն երեւոյթը — ամէն

համեմատութիւն պահուելով — կրիսուէր մեր հասարակութեան մէջ :

Ոչ, ասիկո չէ՛ր կրնար ըլլալ, առկայն : Մենք մեզի հետ արամաբանական, «հետեազտկան» գանուելու համար, պէ՛տք էր որ մեր Քիչնէրին — Քնուին — արևնազանդ գիւղին ու պատրուակ մը գարձնէինք իրարու գէմ ժանր արձակելու :

Աւ նորէն մեր գրականութիւնն է որ մեզի պիտի մխիթարէ ամբազչ այդ տղեզութենէն ու ախրութենէն :

Եգիպտահայ երլուսասրդ բանաստեղծ Արտէն-Երկաթի կողմէ Քնուին յիշատակին ձօնուած հետեւեալ չքեզ քերթուածը կուգայ ահա՛ մեր հագիները զովացնել, ազգային մաքրամաքուր փասքի մը արժանավայել պանծ ացումովը :

## Ֆ Շ Ջ Վ Ծ Կ

Իւվանուլի խուժադում եւ արխեոս նոյին մէջ —  
Դուն բնացար առիւծի փառանել բունքդ վերջին .

Հոն ուր ինկած է գրլուխդ անմանութեամբ՝ արեգիզ,  
Հիմա վարդերը կ'անին . . .

Ու վերենեկդ կը ծրին Հայրենիքի դափնիներ,  
Արանց վրայ կը բանան թեւերն իրենց լայնուեն  
Մորկախուլ ու կարմիր Ազատութեան դրօսակիներ,  
Ու Յաղրանակն արփեղին . . .

Ու Տ.Ա.Յափին կ'արիս գուն, աշխերուկ մէջ լուսաբանձ,  
Ուր հայրենի կամարին վրնիս ասւլերը կուլան,  
Խորհրդաւո՞ր կը ծաղիկի, նոզիի պէս թեւարաց,  
Աննուն ժրափիքը մահուան . . .

Ճսկատիդ ուրոջն ալեզարդ ուր մելլօրէն կը թօնի  
Արեան ծաղիկ մը բոսոր, պլասկ մ'ահան ծանրադին  
Կը կատէ ձեռք մ'անձանօր, բգբոյք, իբրև գողունի,  
Օրրոցին մէջը փառին . . .

Ու որպէս զի չարքենաս (խառնուրդին մէջ ամպրոպին  
Հըսկայարոխ խոյանէկդ ասզերն հագան ծրանի)  
Կուրծքիդ վրայ կը ծրոի գրլուխ մ'ուրկի կը բափին  
Փունջե՞ր, փունջե՞ր ուրօնակի . . .

Մայր մը կուլայ ժեզ նամառ , կուլան մայրերը բոլոր  
Առանց կողերը ծրանն ատեղաբիբ կորիւններ ,  
Զի դուն սերունդն ես մեռած կրոխին մեջ՝ ահաւոր ,  
Դիսախրախն , անվենե՞ր . . .

Գաւշափսրին ջահն ես դուն , որուն անչէջ պլայլունքն  
Աւրիծ ջանեն կը բռնկին , կը ճնին նրդին մը որուն  
Կրասկն անա՛ կը ցրուէ մրուալ ամպերն երկինքն  
Նըլացումսին արեւուն . . .

Թու նրծոյդիդ անեղ դափրը կ'առնեմ ես տակաւին՝  
Համբաներն նեռաւոր , կը սրբանա դես ի հնո՞  
Աւ զիւշով պատանեռուած , կարաւանները կ'անցնի՞ն  
Հորիզոն հորիզոն . . .

Սանձակուոր , հրատունչ ու ոճաւրոփ կը հնեւայ ,  
Աւեսին պէս խշլայեղ , ամպրոպաձան իր վազով ,  
Մինչ իր բաւեն լայնասփիւռ կ'իյնան ասդե՛ր նողին վրայ  
Արշալորի մը կրակով . . .

Սուրիդ բոցերն աւասիկ խաւարը բանձր կը պատռեն ,  
Աւ կը Ճ սրբեն արփիացայ կայծե՛ր , կայծե՛ր բիւրաւոր ,  
Անոր պրապառն է օծուած խունկով , սիրով , համբոյքն  
Մեր մայրերուն սրգուոր . . .

Ահ , ինչ մեծ է , զերազոյն՝ հակասազին ներսին ,  
Հանձնափին պէս զերցիկ . . . Երբոր ինկար կարեվիք ,  
Արարատին բարձուներն թեւերն իրենց բաղխեցին  
Արեւափառ արծիւներ . . .

Բայց քրնացի՞ր , քրնացի՞ր , հոդք բերեւ բո՞ղ ըլլայ  
Թու մարմինիդ , մայրական կուրծի մը պէս կարողին ,  
Ամիկ հոյերը բո՞ղ զան մեղուներուն անոր վրայ  
Քայելու բեղմք ծաղկին . . .

Ճոն , իրիկուան օդին մեջ բո՞ղ արծիւները բառին  
Թեւերն իրենց ոսկեզօծ՝ վերջալոյսէն ներմարան ,  
Թո՞ղ մեծ անունդ խանդակէ վրայ ներմակ մարմարին  
Հրապար սերունդը վաղուան . . .


Անունդ որուն արձագանզը գարերն իսկ չեն կըրնար  
Ժամանակին մեջ մարել , անունդ՝ սի՞րը ցեղին  
Մը կը տրափէ ուժմասուն հրնոցին մեջ բոցավառ  
Անելութիւն ու վեհին . . . :

## ԱՆՀԵՏԱՅՈՂ ԴԵՄՔԵՐ

ՊԵՏՐՈՍ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

Եգիպտահայ հիմ սերունդին ամենէն ինքնութիւն  
ու կարկառուն զէմքերէն մին էր որ անհետացաւ յան-  
ձին. Տիար Պետրոս կարապետէնի:

Տարօրի-  
նակ ալ-  
պար մը, ո-  
րուն համա-  
կրութենէ  
տւելի հե-  
տաքրքրու-  
թեամբ պի-  
տի մօտե-  
նար նախ  
հոգերանը՝  
առանց  
զերծ մնա-  
լու սակայն  
անոր պաշ-  
դաքեան  
մնորոշ զի-  
ծերուն  
հուսկ ու-  
րեմն համա-  
կրելու փոր-  
ձութենէն:



Պետրոս Կարապետէն

Ամենքն ու ամէն բանէ դժգոհ, անհանգարա,  
ջղայնոտ, ժխտական խառնուածքի մը տպաւորութիւնը  
կը գործէր վրագ՝ առաջին հպումիդ: Բայց տակաւ  
կ'անդրագառնայիր թէ անիրաւ, կամայական չէր իր  
դժգոհութիւնը, թէ դիմացդ արթուն խմացականութիւն  
մը կը պճտար, թէ իր պութկումներն ու ծամուծու-

թիւնները սեղմ տրամաբանութիւն մը կ'ենթագրէին։  
վերջուպէս մարդ մըն էր որ լնկերական կեանքի մէջ  
պայքարի բոլոր գիծերէն խուսափելու և հշշառվօրէն  
ապրելու բոլոր միջոցներով օժտուած՝ կեանքն ի բուն  
արհամարհեր էր արեւելեան այդ աճնդիւր հանգստու-  
թիւնը և չանագիր եղեր էր մաքառումի պատրիւտի-  
ներ ստուգելու իր ճամբան երկայնքը։ Ո՞չ ոք իրեն  
չափ գաս վարեց Եղիպատական Ապարութեան առջեւ։  
Ասիկա ֆիզիքական պահանջ մը գարձեր էր այլիւս  
հանգստուլին համար, որ ոչ ու ձախ գատական ազ-  
գարարագիւններ ուղղելու մենամոլութիւնն ունենալ համ-  
բաւուած էր։ Բայց ո՞չ ոք իրեն չափ սիրեց սխսիք։  
բազզին հետ չափուելու թափը, նիւթական խոչըր  
հաւածումներու յանդուզն հետապնդումը, որ յաճախ  
առանձնելի նուազումներու, վերածուներու կը յանդի։

Պետրոս Կարապետեան եղիպատացի նիւթազօրնեւ-  
րուն վայելասիրութիւնն ու գոսովութիւնը չունեցաւ  
երբէք։ Համեստ ու ժուժկալ կենցագ մը մինչեւ վերջը  
մնաց իր գերազանց յատկանիշը։ Այս մեծահարսւոս  
կարւածատէրը հետիւնն անցաւ միշտ Գոհիրէի փո-  
ղացներէն, ուր բառվիւններու և արկածախնդիրներու  
օրններ և կիրածններ զիրուր կը խոչածեւն։ Թրամիջ  
նատին խոկ պերձանք մըն էր զոր կրցածին չափ բիչ  
անգում վճարեց ինքզինքին։ Ան, ունայնամիտ զեղխու-  
թեան զէս կենդանի բագրի մը պէս, մայթերուն եր-  
կայնը կ'երթար, իր յաւիտենական հսկանոցին տակ,  
կոկազիկ զլուխը վեր բանուծ, ինքնավստահ ու տի-  
րական գնացքով մը։ Քաղելը կը սիրէր, ու քալեց,  
մինչեւ ոք կանգ առաւ անյայիր հանգստին համար։

Ոչ ոք պիտի համարձակէր ըսել թէ այդ մարզը  
ժառան մը եղած ըլլար, քանի որ ամենքը գիտէին, թէ  
վեց կտրիճ զաւակներու հայր, այլապէս հակայ ծախ-  
քերու առջեւ լնկրիտ մը չեր ան։

Բայց ուելին կայ։ — Պետրոս Կարապետեան դիւ-  
րագնի ժողովրդականութեան հետամուտ մէկը չեղաւ,  
ազգայինանիւթիւնը իր ակարութիւններէն մին չի կազ-  
մեց, Պէնի-Առւրէնի ու Պալագի կանաչ սեղաններուն

ու որպեսուած աթքաներուն հրատառութենքը չառինքնեց զինք երբէք, հանգանակութեան ցուցակներու վրան իր բաժինն ստորագրուծ ատեն, հմայքի ու փառատիրութեան առգնապներով չեր վրդպատեցու : Բայց քիչեր իրեն պէս գիտցոն բարեգործութեան աղնաւագոյն եղունակները կիրարկել : Անիկո փոյլըն ու մհծաչինդ մէսթերու նախասիրութիւնը չօւնեցաւ, թէև, անգամ մը, պարզօքնն, եօթ հարիւր սովի յանձնից ջէր Շազօնեան Հօր, Վանի Երամեան Վարժարանին շմառթեան յատկոցուելու համար : Բայց Եգիպտասի մէջ կարելի չէ մատնացոյց ընել Հայ մը, որ Պատրոս Կարապետեանի երախափն ունեցած ըլլոյ քքաւոր ուսանողներու վրայ : Ո՞չ ոք իրեն չափ մարդ հասցուցած է : Այսօր պատկառելի թիւ մը կը կազմեն անմնք որմնք իր յլշոտակը կ'օրհնեն հոգեւին, որնց ուսանողութեան բարոր ծախքերը հոգացած, որնց արքմներով օգնած, որնցմէ տիանք դիրքերու հասցուցած, նոյն խոկ իր ծախքով կարգած, առնեանեղ ըրած է Պատրոս Կարապետեան : Եւրապայի մէջ ու հաս աղքատ հայ ուսանողութիւնը պաշտպանելու այս սրտազին կամաւորութիւնը խանգաղաւցացացից հրապոյր մը կաւար իմ աչքիս այս քիչ մը խոժոս գէմքին, ու զայն գերազանցապէս յարգելի կ'ընծայէր :

Ուսմունքը սիրոզ մըն էր, ինքն խոկ ըլլոյավ ուսեալ անձ մը : Իր ներունդէն սակաւաթիւ են անմնք ոք իրեն չափ սուհուն ֆրանտերէնավ տրատայայտուեցան :

Եւ այսօր, ճշմարիտ հաճոյք մըն է անմնել իր կէս երկուսանեակ մը գաւակները — ամենքն ալ կրթուած, ամենքն ալ այլադան ձիրքերով օժառուած, ամենքն ալ ասնապեղ — միացած Շուպրայի իրենց հայրենի տան մէջ իրենց մօրկան շուրջը, հայ փարթամ օճախ մը վառ պահնելու առաջադրութեան մէջ եղբայրորէն համերաշխ :

## ԵՐՈՒԱՆԴ ՍԻՐՈՒՆԵԱՆ

ՓՈՐԱԳՐԻՉ ՈՍԿԻՓ ԵՒ ԱՐԾԱԹԻ Վ.ՔԱՅ

Աշխատանց՝ Պազար Մուրու, Փ. Բարվիսի Դավի

Շքեզ մօնկրամներ, սկզբնատառեր՝ ժամացոյցի կափարիչի, գաւազանի գլուխներու, ծիսառափերու, փողկապի ասեղներու և թեւնոցի կոճակներու վրայ : Աշխանի մատանիներ կը գեղազարգէ : Անիկն և արծաթը քերթուածի կը փոխար իր մատներուն տակ : Փորձեցէք և պիտի համոզուիք, ու պիտի հմայուիք :

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳՈԹԱՅԵՎ

## ԿԱՐՄԻՐ ԶԱՌԻԹԱՓԸ

(ԳԵԶԸԼ ԻՆԻՇ)

— Բայց ի՞նչու այս անունը, ո՞վ կոչեր է զայն այսպէս . . .

Ո՞չ սք չեր կրնար պատասխան մը տալ այս հարացումին, զոր ամենքը իրարու կ'ուզգէին, երբ կարաւաննը կը համեր Արտօվալի ընդարձակ դաշտավայրին ծայրը։

Հան կը վերջանար Զամլպէլի շղթալին լեռնադաշտը ու կը սկսէր իրիսի գետահավիտը։

Լոյսէն դէպի մութ անցնելու ապաւորութիւնը կ'ունենայինք, երբ, անծայրածիր բաց դաշտին մէջ, կիզիչ արեւին տակ, ժամերավ արշաւելէ վերջը, կառքերն յանկած կը կենացին ռուայլ՝ ծառախիտ՝ չի ձեռնուած բնութեան մը ծոցին մէջ օրէ օր տւելի վայրենացած անտառի մը առջեւ։

Ամենքս ալ իշած մեր կառքերէն, կարճ և անկոս ձամբանները կ'ընարէինք. զգեսաներնուս քղանցքները՝ կալչուն խառերու ծզօններավ բեռնաւորուած, սոնակացիներնի՛ սառուերին մէջ պահուազ խանաւութիւնէն բոլրավին թրջուած, յինած մէյմէկ գաւազանի, զոր կոռապանները կը կորէին կախուած սառերէն, կը քարինք անընդհատ, շարունակ իջնելով, մերթ շեքելով ինկած թանձրաբուն ծառերու, մերթ ցատկելով մացառուաններու ներքեւէն խսխունող ջրի անցքերուն վրայէն, մեզի սաւաշնորդ ունենալով՝ հնոււէն միայն լրաւող խրխմնջը ձիերուն, որմնք գատարկ կառքերը կը քաշէին լիռներուն կողնիվար ուլրակուով պողոտաներուն վրայէն։ Եւ այս էջքը կը տեսէր ոչ պակաս քան երեք ժամեր, մինչև որ իրիսի մակարդակին

վրայ կ'երեւային մեծակտուոյց տղօրիքներուն կղմլնարի ծածքերը, սրանց վրայէն կ'երեւար թօքատի ճամբան:

— Բայց լինչու կարմիր կոչեր են այս զառիթափը, ուր ոչ մէկ բան չունի իր վրայ կտրմբութեան փայլ մը, ուր ոչ հողի կարմիր խառ մը, ոչ կակաչի մը կարմիր բաժակը, ոչ վայրի վարդինիի մը կարմիր թերթերը կային, արգարացնիլու համար այս անունը: — Միւնայն հարցումն էր որ մեր լեզուին ծայրը կուգարմիշտ, ամէն անգամ որ հեւ ի հեւ մեր վայրէջքին մէջ կանգ կ'առնէինք պահ մը, չունչ մը առնելու համար: Ու ոչ կրնար յայտնել բան մը այս մասին. իսկ հարցումը կը մոռցուէր արդէն անտառին հետ, երբ արեւաշող լոյն պաղատային վրայ, կառքերու մէջ նետուած նորէն, կը շարունակէինք ճամբանիս դէպի քաղաք:

\* \* \*

Երեն հետ միասին էրնք վերջին անգամ, երբ եկած էր առաջնորդել զիս իր վիճակին քաղաքը, ուր Հոյկան Տիպ ու Տառի մեծ Յորելեանին հանդէսը պիտի կատարուէր, Արգար Դպիրի ծննդավայրին հինաւորց մէկ վանքին մէջ:

Երբ կառքերնիս հասաւ զառիթափին գլուխը, ամենքս իջանք մեր ոսվորութեան համեմատ, ու ինքը, ինք որ ամենքէս աւելի կտրիմ ու կհանգսվ զեզուն, վայրագ բնութեան կատաղութեանց հետ զրունելու հրայքն անէր միշտ, մնաց կառքին մէջ, ամենուս զարմանքին ստջև:

— Ես երբէք չի սիրեցի այս անսառը, ինձի համար առեղծուած մ'է իր անունը, որ անհուն սպանդանոցի մը արհաւիրքը կուտայ լինձի... Ո՞վ զիսէ մարդկային ինչ անլուր գաղանութիւններու գաղանիքն'ուրը կան անոր ստուերներուն խորը... .

Կտառիկի մը հանդիսաւորութիւնը միայն՝ ուղեցինք լուել իր խօսքելուն մէջ, ու խորհելով որ նախընթաց երկու անքուն զիշերներու հանդիսար կ'ուզէր վերագտնել կառքի միայնակ ընկողմանքին մէջ, թողուցինք զինքը, ու սկսանք մեր սաղապաճեմ էջքը:

Երեք ժամ ետքը, հոգի թէ հասած էլնք զառի-

թափին ստորոտը , ահա եկառ իր կտոքն ալ . իրեն ընակերպները հեռուէն նշանացի կը հասկցնէին թէ վարդապետը կը քնանար տակաւին . ու երբ մօտեցանք , ահասանք զինքը , հոն գորգին վրայ տարածուած , անմեզի իր գլուխը հանգչեցուցած պայուսակի մը ծայրին . արդարին քունը կը պատկերանար իր պայծառ կերպարանքին շնորհագեղ օծութեանը մէջ . քաջութիւնը , անկեղծութիւնը և բարութիւնը , իր բնածին այս ձիրքերը՝ երեքը մէկ՝ անբաժան մտերմութեամբ՝ կը հայելանային հոգիի այն աղնուական քաղցրութեամբը մէջ , որ իրենն էր միայն ու իրենը մնաց միշտ :

Իր հանգիստը չի վրգովերւ զգոյշ փափկանկատութեամբ մինչ կը պատրուստուէինք պահիկ մը հեռանալ իր մօտէն , ահասանք ստկայն որ ընդուած նստեր էր արգէն կառքին մէջ :

Բազմիցս ընդհատուած մրափի մը անհանգստութիւնը , նախորդ գիշերներու քնատութեանը վրայ առելցած , արլին քալեցուցեր էին իր աչքերուն մէջ , որմնք , համակ կարմրած , ամենուս ու շագրութիւնը կը զրուէին :

Երբ այս պարագան իրեն դիտել առւառ մենէ մէկը .

— 0' , եթէ կ'ու զէք , աչքերու կարմիրը , իմ այս կարմիրը թո'ղ պատճառ եղած ըլլայ որ այսպէս կոչուի այս անտառը . . .

Ճամբրդոներան ընդհանուր շարժումին մէջ այս կատակն ալ ստկայն անցուած աննշտր , և , երկու ժամբետքը , երբ քաշաք հաստնք , աչքերուն կարմիրին պէս , որ շատոնց փարատեր էր արդէն , ո'չ մէկին յիշողութեան մէջ չեր մնացած հետք մը կարմիր Զատիթափին տպաւսրութենէն :

\* \* \*

Երեք տարիներ անցած էին անկէց ի վեր : Պատերազմի նախօրեակին , վերջին նամակն էր որ կը ստանայի իրմէն . արտում՝ զսպուած՝ անխօս խռովքի մը կրակը կար իր բառերուն մէջ . զինքը մօտէն ճանչցող մը միայն կրնար կատել թէ , վասնպին ահաւորութեանը և իր միջոցներուն փոքրկութեանն ի տես , ինչ-

պիսի անհուն տաղտապանքով կը փսթորկէր իր հոգին։  
Ուրիշ օր մըն ալ, երկրէ երկիր մոլորած պղտիկ լուր  
մը, ցիրուցան տեղիկութիւններու փշբանը մը միտյն  
իր մասին, որմէ հազիւ կրնայինք հետեւցնել իր ողջ  
ըլլալը լոկ, ու անկէց վերջը, երկարատե՛ մահուան չափ  
խոր բռութիւն մը։

Բայց իրեն հետ էր միշտ իմ սիրաս, ու ամէն ան-  
դամ որ անհնան յանդդնութեան մը կամ անտնուն նուա-  
հատակութեան մը կցկտուր պատմութիւնը կը հասնէր  
հոս մեղի՝ վիշտի երկրէն, իր զէմքը կը յանէր միշտ  
երեւակայութեանս մէջ, կիդծիքի ու քծինքի անընդու-  
նակ, կամայականութեանց մերժագ, կօրանալու նախա-  
տինքը երբէք չի ճանցչող իր նկորագրին բավանդակ  
առնեականութեամբը։

Եւ ահա, օր մը, իմ կեանքիս ամենէն սև օրերէն  
մին, բարեկամէ մը գրուած երկար նամակ մը կը գու-  
ժէր ինձի մանրամասնութիւններ իրեն նկատմամբ։

«Ասրեր էին զինքը, արհամարհելով իր խիզախ  
նկարագրին անկեզծութիւնը. բարկաճայթ պատասխանի  
հարուածներ իշուցեր էր անոնց գլխուն հրաժարակաւ,  
գոհիձները խուժելով յանկարծ իր վրայ, չվթայի գար-  
կեր էին զինքը ու ասրեր Գրզը ինիշի անոտաը, ուրա-  
կից, քանի մը ժամ վերջը, վերագարձեր էր կառքը  
սրարապ, յետակազմի անիւններուն վրայ արխւնի արդ-  
մտթաթաւ բիծերով. . .»

Չէի ուզեր հաւաալ աչքերուս, այրող սկրի ծուխ  
մը կարծէս կը ծաւալէր էաւթեանս մէջ. պատկերն եր  
կանցնէին երեւակայութեանս մէջէն. բորենիի դէմքով  
գոհիձներ, սրմնք արխւնաւ եզունդներնին իրենց զա-  
շցնին կոթին վրայ կը սրբէին, սասանած ճամբրորգներ,  
սրմնք պակուցիչ տեսարանէ մը փախածի պէս, կը  
կծկուէն հեռուանքը, ինկած կոճկերու ետին կամ թու-  
փերուն կուշոյ, չի տեսնելու և չի տեսնուելու զգու-  
շաւորութեամբ զսգահար, ու կառքի մը լծուած զոյդ  
մը ձիեր, սրմնք իրենց հսմար անսօվոր հստէ մը ազ-  
գլւած, և զիտակ կարծէս թէ ահաւոր դէպք մը կա-  
տարուած էր հան իրենց մօտը, առաջակազմի ոտքեր-  
նուն վրայ հակած՝ ստհմակած, չին ուզեր ետենին ու

շուրջերնին նայիլ։ Անդին, տեսարանին խորը, մթին՝ տխուր՝ ծառախիտ անկիւնի մը վրայ, բարտիներուն ծայրերը իրարու կը զարնուէին, մինչ անոնցմէ վար կախուած երկարածիք վայրի որթատունկերը կը շարժը տկելին օդին մէջ, իրենց արմտաները հան հողին վրայ կարծես թէ թաւալող խոչսր տարրկայի մը բաղխելով։

Բննտգտանեցի ինքինքո անգամ՝ մըն ալ կարգաւու նամակը. բայց անհնար էր ինձի տախիս, այնքան ոչքերս ճնշուած կը զգայի ծանրութեան մը մէջ։ Եւ սակայն, որքան մտածումն կը տիրէր զգացումներուն վրայ, այնքան ծանօթութիւնները հատիւնէն կը զատաւուուէին իմացողութեանս մէջ։

Կը խորհէի գկարմիր Զատիթափին վրայ, ուրիմն, գտաններու գարաւոր այդ ոճարավայրին մէջ, որուն սսկումն աւնէր իր սրախն խորը, տարածեց ան իր արիւնին անրիծ կարմիրւ . . .»

Քո՞ւ կարմիրիդ համար, արգարե, այդպէս պիտի կոչուած ըլլար, ուրիմն, անիծակուռ այդ տեղը, զոր դուն հիմուկ, ո՞հ, այլեւս սրբացացիր՝ սրբագործեցիր քու արիւնովդ։ Նախազգացումի ի՞նչ հզօր բնազդ կը խօսէր այն տահն, տարիներ առաջ, քու մէջդ, հոգեհարազա՞տդ իմ, երբ, չի տեսնելու համար զայն, սարսափով կը փակէիր աչքերդ անոր մէջ, ուր օր մը յաւիտնապէս պիտի փակէիր զանանք, յետոյ, կեանքի լոյսին . . .

Կը տարտղնին խորհուրդներս, անհուն գելում մը կը չախճախէ հողիս իմ մէջս, երբ միտքս վայրկեան մը կը սլանայ գէպի յիշատակդ։

Կը ճգնիմ խարիլ ինքինքս սին յոյսերակ, ու կը խարուիմ խկոյն. կեանքով յորդ, երխտասարդութեան և քաջութեան անվեհեր աւիւնավ զեղուն քու անձիդ ո՞րքան անհաշտ էր մահուան գաղափարը։

Պիտի տեսնի՞նք, պիտի տեսնի՞նք, ուրիմն, կրկին զիրար և թէ այն, հո՞ս, բեկուած յոյսերու և տըրտմութեանց այս հովիտին մէջ, ուր մեր սիրակերը իրարմով կը զօրանային յաճախ, թէ անձանոթ այլուրի մը մէջ, որուն երազն ու հաւատը միասի՛ հիւսեցինք և սնուցինք կանուխ, երջանկութեան անմուանովի օրերու մէջ, որոնք այլեւս պիտի չի վերադասնան, աւա՞զ։

## ԿՈՐՍՈՒԱԾ ՆԱԻԾ

«Եւ սակայն մենք երազեցինք արծարէ ախորական նաւակ մը, պահուած խորհուրդներվ ու ատղերով...»

Ախորի ՚Նա՛ւ, ո՞ւր կը տանիս պանդուխ հոգիս,  
Խրիկնային այս ժամուն մէջ ՏՏՏԱԽՈՒՈՎ,  
Առազասներդ լեցուն մեռնո՞ղ վերջալոյսին արիւններով:  
(Առուրիւն մը)

Բարձրակարկառ. Անհունին դէմ արցունիք պէս մաս՞ղ հոգիս  
Անդունդներէն յափօսակուած ո՞ւր գահավէժ կ'առաջ նորդես

Զերդ հողմավար, անմէր Դազաղ, ու ենեւէդ  
Մայրամուտին սառած աշերն յուղարկաւոր,  
Քամիներուն մենամուսն ու դառնայի ունչը ողբերգ  
Ո՞ւր կը տանիս զիս, անմէ՛ր ՚Նաւ . . .

(Հեծկլսանի մը)

Ճորիզոններն սգաւորող սոււերներուն մէջ յամրամադ  
Մոլորանին՝ Ժամանակին ու Միջոցին դէմ անզգաց  
Ով Կորսուած, կը լսէ՞ս զիս . . .

Նենջալիր ու բոցալի ծովերուն լոյծ անդանումին մէջ  
Բափառյած  
Ո՞ւր կը տանի նեզ՝ լուսարտօր Անեզրութեան մէջ աւարտած

Այս անծանօր, անմարդաձայն, անկոխ նամբան,  
Լոյսի անգուք տոամսներվ նրդեհուած անձիր նամբան,  
Այս գերեզմանը անանուն որ շարունակ կը փրփրի . . .  
Ու ինչպէս Կեանիք՝ Դիպուածին ու ինչպէս Յոյսը՝ Պատ-

րասնին  
Ինչպէս Շարաւն կ'երքայ ջուրի նեւսառուր, զինչ, լոյծ  
Տարփանինին,

Կ'երքա՞ս կարծես դո՞ւն բրախիր անման բնութեալը Ան-  
հունին . . .

Կ'երքա՞ս կարբուած ծիրանանեւ օառայիններու լոյս ցան-  
ցերէնի,

Տարփանոծ բիւր հառաջներէ կանչուած որպէս անհուն  
կարօս,

Եղերական զաղսնիիք մը անձկութիւնը կողերուդ մէջ,  
Առազասներդ խաչաձեւած, կ'երքա՞ս, բայց ո՞ւր . . .

Առազասներդ լեցուն մեռնող վերջալոյսին արիւններով:

12 Փետր. 1914  
(Եղին վրայ Ադրիականի)

ՃՐԱՆՑ ՆԱԶԱՐԵԱՆՑ

## ԱՆՏՐԵ ՌԻՎՈՒԱՐ

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԻՐԻԿՈՒԱՆ ՄԸ ՔԵՐԹՈՒԱԾ

## ԴՈՅՉՆ ԶՈՆԸ

ԹԱՏԵՐԱԿԱՐ, ՄԵԿ ԱՐԱՐՈՒԱԾ

### ՈՍԱՆԱԿՈԲ

Առաջին անգամ ներկայացուած Բարիզ Théâtre Français  
գաևի բեմին վրայ, 1916 Մարտ 4ին

Թարգմ. ՄԻՀՐԱՆ ՏԱՄԱՏԵԱՆ

### ՏԵՍԱՐՈՒՆԻ

Համես աշխատանոց մը : Պատերուն վրայ պատկերներ ու կարգ կարգ զիրենք : Մեծ պատման մը որմէ կը տեսնուի զիւերային տեսառան մը : Ազ կողմի՞ աշխատութեան սեղան մը . լամբարդ մը լոյօր կ'իյնայ խճի մը զիրենքու եւ ասդին անդին անկարգ ցրուած բռւդրի բերքերու վրայ : Անօու կարափներ : Թուառութեան պատկեր մը չ' այս անօունք, բայց ո'չ ալ հարաւու թեան : Բանաւտեղը իր սեղանին տուշել եւ նսած է, արմուկը յեցած զիրենի մը վրայ : Գրիչը ձեռք կ'առնել, կը վարանի : Քառասուն տարիք անցուցած մարդ մըն է, նիւանդոս երեւորով, սճունած ու կծկուած դէմովլ : Տան մէջի նազուսով է, լայն ու բոյլ շապիկով մը :

ԲԱՆԱՍՏԵԳՂԾԻ, ՅԵՑՈՅ ՄՈՒՍԱՆ

ԲԱՆԱՍՏԵՂԾԻ (Գրիչը վար դնելով)

Ի՞նչ օգուտ . . ԱՌ ո՛ւշ է . . Ճըրազն արդէն կ'առկայծի . .  
Բանաստեղծ՝ որ միսա՛յն գիտես հեծել, տըրտընջալ,  
Մահացու վիրաւորուած՝ առանց կըսւած ըլլալու,  
Ի՞նչ կը ճըգնիս՝ ամուշ գըրչիտ գէմընըստած՝ միս մինակ . .  
(Ոսիի կ'իլլայ)

Ի՞նչ օգուտ երկարածիգ այդ հըսկումէդ տպարդիւն . .  
Տաղերըդ ի՞նչ կ'արժեն հիմա, թէ լուկ ըլլան գեղեցիկ . .  
Միակ բառերն որ կը գիւթեն ամբոխն այսօր հիացիկ  
Զինորի՝ անուններ են՝ տապահներու վրայ դրոշմւած . .

իսկ քե՞զ, մերթո՞ղ, որ յաւէտ իդձ մը միայն ունէիր՝  
Միշտ աւելի՛ սիրցընել քաղցրութիւնները կեանքին,  
Անձնահաճ, գիւրտպատիր երջանկութիւնքը բոլոր,  
Թըստցիկ հածոյքներն որ զարդն ու պսակն են սիրոյ,  
Քեզ ի՞նչ օգուտ այսօր այլիւս տպատ ըլլալ՝ երազել,  
Հընձողներուն մէջ կարմիր՝ գուն տերեփո՛ւկ մը տըդգոյն...  
Կ'երազե՞ս... Բայց զիսցի՛ր, ա'լ վերջացած է քու գերդ,  
Արհաւիրքի այս օրերուն՝ աշխարհ կ'ժըխտէ կ'ուրանաց  
Տաղերուգ մէջ ներբաղուած անփառունակ այդ երազն...  
Ինչո՞վ նպառատած պիտ'ըլլաս հասարակաց փըրկութեան,  
Ապիկա՛ր հանդիսատես, որ գեռ կ'ապրիս՝ խընոյւած՝  
Արիւնահառ երկրին վրայ երբ ինկած կան միւհոններ,  
Դո՛ւն որ այս անդոհի, տառապանքի օրերուն՝  
Արժանի՛քն իսկ չունիս հայրենիքին նուիրելու.  
Արհամարհւած մարմինիդ տըկար պատւա՛րը գոնէ...

(Պատուհանին կը մօսենայ, եւ կը նայի նեռուն՝ զիշերին մէջ.)

Բայց, ո՞հ, գուն չե՛ս յանցաւոր. ըսէ՛, ի՞նչ մեղք ունիս գուն՝  
Եթէ քեզ պատերազմի հըսչակիցին անատակ,  
Եթէ քեզի մերժեցին որ կանգնէիր կաղք կողքի  
Բացակայից հետ փառունակ՝ որ հո՛ն, այնտե՛զ են հիմա...  
Արդէն գուն քաջ գիտես որ պիտի կարող չըլլայիր  
Պշղնձէ հին փողերուն խրոխտ կոչին վաղել ետեւէն...  
Դուն գիտե՛ս, ու կը զգա՞ս որ՝ անկիւննիդ մէջ անշարժ՝  
Ակընկառոյց գէպի հեռուն ոպասել միայն կը մեայ քեզ,  
Անձկարեկ, տենդալըլուկ գարձած գիտո՞ղ մը այլեւս,  
Դիտո՞ղ՝ որ գիշերէ գիշեր կ'հըսնէ մինչև լոյս,  
Եւ այլ ոչի՞նչ ունենալով հայրենիքին նուիրելու՝  
Տառապանքո՞վ գոնէ կ'աւզէ իր պա՛րտքը վճարել....

(Պանդայօրէն ես կը դառնայ յեայ ի թիկնաբոռը եւ անոն մէջ կ'իւնայ: Մուսան ներս կը մնեայ ու վայրկեան մը զայն կը դիտէ: Պասական Մուսային նմանող բան մը չտենի. — պարզ կարս ուշազգես մը, ժպտոն դէմի, վառվառն եւ ընթալի շարժուածներ: Զգալի է որ համակ խանդաղատանի ան, ու նազի զսպուած չարանեութիւն մը:)

### ՄՈՒՍԱՆ (Մեղմօրէն)

ի՞նչ կ'ընես, տեսնէ՛մ, սիրելի՛ քերթողս...  
Բայց ինչո՞ւ ճակա՛տը խոնարհեր ես...  
Բաւ ծամածըլուած գէմքիդ վըրայէն

Կը կարգամ մտածում մ'որ քեզ կը տանջէ . . .  
Դարձեալ կ'երտղես, . . . առանց գըրելու . . .  
Միհևնոյն ժըպիան ունիս տըխրագին  
Որմէ իմ սիրոյս սառիլը կը զգամ . . .  
Ասուն մը ո'րչափ համարձակ էի . . .  
Արդեօք աչքիրուգ տշպի՞զ կ'երեամ,  
Ու քաղցըր լուծիս վախճա՞նն է եկիր:  
Ապերամիս, . . . ինչո՞ւ չես նայիր ինձի . . .  
Ցիշէ՛ թէ ի՞նչ զւարթ, և ի՞նչ պարձանքով՝  
Զիս սեմին տաջե կ'զիմաւորէիր՝  
Եւ շըրջազգեստիս տոջի՛ շըրջանջին . . .  
Ցիշէ՛ թէ ի՞նչպէս շըրթունքներուս վրայ  
Համբայներըդ չերմ կ'երկարաձգէին  
Իրենց հըպումին հըբայրը տենդոս . . .  
Մինչեւ որ ա՛լ խոնջ անձը՞ զըրկարա՛րձ  
Կը տանէիր՝ չոււս բազմեցնել քու տեղդ  
Հին թիկեաթուին բազուկներուն մէջ . . .  
Դուն ինձ կ'ըսէիր. «Ա՛ս, տե՛ս ու կարգա՛.  
Ի՞նչպէս կը գըտնիս, ու զածիդ պէ՞ս են» .  
Հե՛տո մըրմունջ ուր Սէրն յամենալ կ'ուզէ՛  
Մէն մի տազգ ինձ նոր տարփանքի ձօն մ'էր . . .  
Այդ քու իղձերուգ ու տենջանքներուգ  
Կըրքոս կըրտկոտ սեղմումին մէջտէղ՝  
Ես զիս կը զգոյի կարծիս բանտարկւած՝  
Մանկիկի մը պէս զոր կը պատառեն.  
Մինչ զուն՝ քու շնչիկդ քըրնած՝ հեւ ի հեւ՝  
Մաղերուս վըրայ կը խոնարհէիր:  
Տարփուհիդ էի, նաև քու Մուսագ . . .  
Ի՞նչ ըրի քեզի . . . Քեզ քի՞չ կը սիրեմ.  
Յուսարեկ զէմքովդ լս կ'ամբաստանես.  
Ինձի հազիս հազ ձեռքըդ կ'երկարես . . .  
Կը զգամ, իմ յանցանքս խարտեաշ ըլլալս է,  
Ըլլալս վարդագոյն, կըլոր ու կունտլիկ,  
Ու ժըպտիլըս մերթ . . . Սակայն տանոօք  
Այս բոլորը քեզ հաճելի էին . . .  
Պատ' բազմին համար ինձի՞ քէն կ'ընես . . .  
Բայց ասոր յանցանքն իմլա չէ՛, հո՛գիս . . .

(Ու Մուսան, որ նեզնինք կը մօհենար, նիմա արդէն նսած է  
Բանասեղծին ծունկերուն վրայ)

ԲԱՆԱՍԵՂԾԻ

Վա' իս, իմ պըզտիկ նանբառիրտ Մուսաս, տոե՞նը  
գտեր ես  
Գալու ինձմէ համբոյրներ պահանջելու, ու տաղեր,  
Երբ անդին Մահն ամէն տեղ կը հընձէ ու կը կըտրէ,  
Ու սե ձեռքին սուերին տակ կը մըթագնէ տիւզերքն...  
Համբոյրնե՞ր... համբոյրնե՞ր... կարծես բանէ տեղ-  
եակ չես...  
Ու քերթւածնե՞ր... Յայց լի՞նչ կ'արժեն այդ քերթւած-  
ները այսօր,  
Քերթւածնե՞ր մանաւա՛նդ՝ ձօնածներուս նըման քեզ —  
Ջըւարթ, զուլար, լուսուէտ ոէ՛րը երգող քերթւածներ...  
Դուն չե՛ս ըզգար որ յիշատուին խսկ մեր ուրիսին ժամերան՝  
Մտածումներուս իմ տըխուր հեգնանը մըն է այս պա-  
հուս...  
Ջւարթացնել զիս ջանալով կը կարծես ցաւս ամոքել...  
Տարփուհի՛ս մանաւանդ կ'ուզես ըլլալ քան Մուսաս,  
Կարծես անդէտ ըլլայիր՝ թէ կան վիշտեր այնպիսի՛  
Զորոնք բուժել գարմանել համբոյրներն խսկ անզօր են...  
Աւա՛զ, զուն չե՛ս կարող բընաւ օգնուի ինձ, ո՛չ խսկ լըսել  
Զայնը այն խոր անյուսութեան որուն մէջ ես կը թաղւիմ...  
Լուրջ սիրտի՛ մը զործն է այն, քուկդ է քընքու չ, տար-  
փալից.  
Վեշոը վայրկեան մը հազիւ կը մըթագնէ դէմքդ աղու.  
Զէ՞ որ քեզ լա՛ւ կը ձանչնամ. քու ականջներդ շնուած են  
Հեշտալւր փաղաքչական բառեր միտին լըսելու.  
Սուզի օ՛ր մը քեզ համար տօնի օրուան կը փոխսի՛  
Այն ինչ յարկիդ վրայ ծաթէ արեւի շող մը պայծառ...

(Ուժի կ'ելլայ)

Համբոյրնե՞ր, ... համբոյրնե՞ր... մնացածն լի՞նչ փոյթ  
քեզ համար...  
Քով քովի ենք այստեղ ... կ'ուզի՞ս, զուռը փոփի՞նք  
վըրանիս...  
Դուն կ'ուզես ժամը մուանալ վայրկեաններու հաճոյքով...

Թո՞ղ ալինգերքը կործանի . . . Յայնմա՛մ միայն կը կարծես  
Սիրւած ըլլալ՝ երբ քեզ ծածկեն գլուխանքով կամ քեզ  
կոչեն  
Այն ծաղկաւէտ բառերով որ գարնան մէջ կը քաղցին . . .

ՄՈՒՍԱՆ (Խիս հանդարտ եւ սիրով կերպով նեղնոս)  
Ո՞չ, ինչ խըստասիրտ կը գառնաս յանկարծ .  
Այդ ի՞նչ մեզագրանք իմ համբոյրներուս .  
Այդ ո՞րքան զայրովթ և ի՞նչ վըրդովում . . .  
Ինձի դէմ այդ մեծ արհամարհանքովդ  
Գիտե՞ս ի՞նչ բան է որ կը հարւածես,  
Նկարագի՞ր մը որ գուն յօրինեցիր:  
Արգարե՛ւ, իս յարաժամ պըզտիկ Մուսայ մը եղայ,  
Թեթեւաթռիչ, երգող պարող, ժըպտան զըւարթ,  
նանրախոհ,

Ես քընքուշ վարդը սիրեցի քան գագնիները անմահ .  
Ասոր յանցանքն եթէ խմո է, միթէ իրօք մերը չէ՞ . . .  
Անիրա՞ւ սիրահար, բան մը ինէ խընգրեցի՞ր  
Սիրոն գողորիկ հեշտարոյր համբոյրներէ զատ՝ երեք . . .  
Զիս հիմա լուրջ կ'ուզես տեսնել, մինչդեռ զուն զիս  
ընտրեցիր

Թեթեւամիս քըմայքոս զըւարթութեանըս համար,  
Եւ զի ծիծազը սանդներս կ'ուսեցընէր հեշտաւէտ . . .  
Ի հարկէ, չեմ ես այն Մուսան որմէ Միւսէն կ'ներշընչւէր,  
Դուստըր կապոյտ կատարներու Եթլադային հինաւուրց,  
Որուն այն մեծ մանուսէն հիւանդ գիշեր տանի կը տեսնէր  
Բառերին մէջէն յառնեն հեղահամբոյր շարժւածքով,  
Ու կըքին իրեն վըրայ՝ անմեղ անրիծ քրոջ մը պէս . . .

(Ա. Ելի հանդիսաւոր ժեւսով մը)

Բայց անիկա, սիրելի՞ս, Մուսայ մըն էր սըրբազան,  
Աստւածուհին անմարմին՝ զոր քերթողն ի՞նք կը սաեզէտ,  
Որուն՝ իրեն նոր Արամազդ, իրեն իմն Աթենաս՝  
Ան իր մըտքին մէջ կուտայ ծնունդ . . . — Այսպէս չէ՞ իր  
ըսեր զուն . . .

(Գրեթէ զուարթօրէն)

Իսկ հս, բազդէ՞ս, մարմնաւոր Մուսայ մըն եւ կինսայե՞ց—  
Գիրկիդ մէջը մանստանդ — որ քու սիրովդ կը պարծիմ,  
Եւ որ շըղարշ լսպիտակ՝ գիշերազգեստըս ունիմ . . .

(Շնորհալի տիրութեամբ մը)

Չափազանց է գուցէ սէրս , — այս է յանցանքըս բոլոր ...  
Երջանիկ վայրկեաններէն և այն քաղցրիկ անցեալէն  
Զոր ինձ տըւիր վայելել , կընդունիմ , դեռ պահած եմ  
Չարտճընի ժըպիտներ և նազանքներ սիրաբոր ,  
Պըշտոտ ըլնորհ մը , որ սակայն հացելին չէ բունսիրախ ...  
Մհ , ... միտք չսւնիմ ժըպտելու տըկարաւթիւնս քեզ  
հանդէպ ...

Քու առաջին տկնարկիդ սէրըս հըպարտ չէ այլեւս ,  
Նոյն խոկ պատրաւտ է քու առջեւ հըլու ըստրուկ դառաւ ...  
Կի՞ն եմ , քու կինու եմ այսօր , ինչպէս երէկ կինդ էի ...  
Բայց այս պատճա՞ւ մըն է որ չի թայրանցիմ հոգւոյդ մէջ :  
Թէ պահանջած համրայրներն՝ զանոնք տալու ասնելու  
Կորճ վայրկեանները միայն մինէ խըլած ըլլային ,  
Արդեօք նըլա՞զ անտրգանքիդ պիտա՞լլայի արժանի ...  
Հաւատա՛ ինձ , այն սէրն որ կ'արհամարհես գուն այդպէս ,  
Զի ապրիլիան թըլուսնի մը պէս զըւարթ եղաւ այն ,  
Պէտք չէ մերժես հառացնես՝ երբ այն քու մօտքդ կուգայ ...  
Այն մանկաւնակ ըլլալսւն համար նըլազ խորաւնկ չէ .  
Կը գատես դատապարտես զայն կասկածի մը վըրայ ...  
Բայց ի՞նչ գիտես որ մեր անցեալն իմ էս թիւնս է բոլոր ...  
Դուն կ'ըսես որ համրայրներն չունին բուժիչ զօրութիւն .  
Վըստա՞հ ես ... ինչո՞ւ այդպէս կ'արհամարհես սիրունիդ ...  
Տառապող սըրտին համար երբեմն բա՛ւ է միայն  
իր թախիծն արտաբերել , համարձակիլ բացւելու :

ԲԱՆԱՍՏԵՂԾԻ

Ո՞չ , ո՞չ , դուն չե՞ս կարող օգնել ինձի , ոչ գուշնոչ այլ ոք ...  
Կը հաւատայի երազիս , բայց երազս ոլ վրիպեցաւ ...  
Եւ մինչ հրատապ ժամն է հընչեր , ես հս գամեած կը  
մընամ՝

Գերի անձիս , ապիկար , վազաժամիկ ծերացած ...  
Թո՞զ զիս , թո՞զ զիս , հեռացի՛ր , իմ մեղկ մուսաս սղոքիչ ,  
Մոռացութեան օրերաւ Մաւսա՞ զան չես հասկընար՝  
ի՞նչ խըղճի խայթ մը յանկարծ քեզ իմ սըրտէս կը մերժէ ,  
Եւ ի՞նչ անցեալ անյուսութիւն մը հոգւոյս մէջ կ'ար-  
թըննայ ...

Երիտասարդ տարիքիս դուն վերջարշաց ճանչցար ,  
Յուսահա՛տ մը՝ զոր միայն սէրը կը բնար թունդ հանել ,  
Երազո՛գ մ' լնդարմացած՝ զոր փայտալիչ քու ձայնիկ  
Օրբանին մէջ բազու կներուգ բոլորվին կը քնացնէր ...  
Հրատապ ժա՛մը քեզ համար սիրոյ ժա՛մն է տարփալի ...  
Դան չես գիտեր որ անցեալիս այսօր խորտնկ ալքերէն  
Ուրիշ երազ մը զուրու կ' վագէ և իմ սոչես կը ցրցէ ...  
Հ տասպ ժա՛մը , այս՛ ... Հայրենիքին ժա՛մը սուրը ...  
Ժամը որ կ' ոգեւորէր մեր կորազըւս մանկու թիւնն ...  
Եւ ի՞նչ պայցձառ ճակատով կը սպասէինք մենք անոր ...  
Այս բոլորին անզէտ ես գուն , քանզի ծընած իսկ չէիր .  
Մինք որ՝ մանո՛ւկ գեռ՝ պարտաւթեան գուացն կորանքն  
ըզդացինք ,  
Մըդաշխա՛ր զաւակներ ուարսափելի տարիին ,  
Կը կարծէինք որ այս ժամուն համար միայն կը մեծնանք :  
Մեր խողերնու մեր երգերն , մեր ազօթքներն իսկ խոնարհ  
Վառւած էին սազմաշանչ փոխքրէժներու աւխնով ...  
Դան դեռ ի՞նչ գիտես , Մուսա՛յ մոռացօնքի օրերու ...

(Մերբայ , արկդիկի մը մէջն մէկ բանի թերբեր կը վերցնէ)

Այս գիշեր , սա արկդին մէջ՝ զըտայ՝ կոպւած գունաթափ  
Ժապաւէնուգ մը՝ նախօքնծայ ասզերն իմ մանկութեան .  
Անվարժ ձեռքով մը ձրդնածան օրինակւած են անոնք .  
Գո՛զըն նըշխար՝ ուր կայ թագւած սկնըւագոյն մասն  
հոգւոյն :

(Թու դերուն վայշայելով )

Խեղճուկ ասզեր են ւնոնք . . Շատերն անոնց կը կազան ,  
Առաջին ասզն իր եսեւէն ըլունի կ' քաշէ յաջորդներն .  
Բայց այս տափին փշչեթ սթառ գագալին մէջ ամրափակ՝  
Ահեալ արցու մը ասզերն մընացեր նու կենդանի . . .  
Անոնք լեցուն են ծայրէ ծայր սպասնալիքով միսամիս ,  
Անշէջ կործւած տակւութեամք , մարտի գսասզ կոչերով ...  
Հապարտութիւնն բայցառ որ վազորդայն չունեցաւ . . .  
Վազանցուկ խանդ եւ աւիւն , վըտահութիւնն խորտ սիկ .  
Այս տաղերուն խոստումին՝ ի՞մ իսկ ձեռքավըս զըրւած՝  
Երիտասարդ մեր հասակն հաւատարիմ չի մընաց . . .  
Գահանդեցանք արխւնէն՝ զոր ան մենէ կ' պահանջէր .  
Աւրեագատիր գաղափարէ մը տարւեցանք հըմայւած ,  
Եղբայրութեան երազ մը սին մեդ թալացուց , թըմրեցուց :

Եւ ի նչ երազ : Մենք կարծեցինք յլմարտրար թէ կը բնանք  
Մեր վեհանձըն ներումով չարերն ընել զինաթափ . . .  
Առատասիրոտ ազատ ֆրանսան պիտ' պարզեւ էր աշխարհի  
Համայն ազգաց ժողովը բարդութոց խաղաղութիւն գերիշխան . . .  
Մինչեւնոյն խարկանքը միշտ գովիք ոսկի դարերու  
Որով քերթողք ցնորական յոյսերն իրենց կ'օրօրեն՝  
Արհամարհուա ու անդիատի իրերու մերկ խակութեան . . .

(Բնիոս շարժումով մը)

Եւ ահա՛ սակայն յանկարծ օրը և ժամը հընչեց . . .  
Անվրիսկելի էր քանի որ այդ ժամն . . . լինչո՞ւ ու շացաւ . . .  
Ինչո՞ւ ես սին կիրքերու եզոյ այնչափ անձնատուր . . .  
Սիրտը ազատ զինք կարծելով՝ չեղաւ բզզաստ և բզզոյց,  
Գանձերն , աւտ՞ո , երակներուու հաճոյքներու վատնեցի ,  
Ու քայլերս իմ խանջեցուցի ճամբաներուն մէջ սիլոյ . . .  
Ու է ճիգ ծանըր կուգոյ այսօր մարմասյ ուժտապստ . . .

(Եր սեղանին առջեւի արոռին վեայ կ'ինայ կր նսի)

Ու մինչ վատ ազգ մը կը խեղդէ մեզ մախանքավիմ սիսերիմ ,  
Ես հսկ անզօր ինկած կը մնամ՝ արմուկս յեցած սեղանին :

ՄԹԽՍԱՆ (Ա՛ նիմա լուրջ ու ծանրախան)

Գիտեմ , հոգիս . . . Քեզ կը դիմեմ յաձախ ,  
Եւ առանց կասկածդ հըրտուիրերու՝  
Կուգում յամբաքայլ , կը ծըսիմ գոկանի  
Այն էջին վըրայ՝ ուր գուն չե՛ս գըրեր . . .  
Անխօս անըշշուկ՝ հազիւ թէ ներկայ՝  
Այնպէ՛ս կ'ընեմ որ չի նըշմարես զիս . . .  
Այսպէս քանի՛ անգամներ՝ երբ կը կարծես զիս հեռուն՝  
Քու լացիդ ի աես՝ կուլոմ բովդ ի վեր . . .  
Գիտեմ , գիտեմ . . . կը ցաւիմ . . . Մըսերմաւհիդ կ'ըլլոյի՞  
Եթէ կըսկիծըդ պատմող այդ խօսքերէդ իսկ կանաւի՝  
Տըժգունած դէմքիդ հէզ երեւոյթէն  
Խըսովքը հոգւոյդ չի գուշակէի . . .  
Բա՛ց սիրտըդ ինձի՝ տաւանց քաշւելու . . .  
Աչքըդ թըրջոդ սա արցունքն ինէ ինչո՞ւ կը ծածկես . . .  
Հանգչէ՛ , սիրելի՛ս , հանգչէ՛ հանգարտիկ՝  
Իմ թեւլս պատապան հօվանիին տակ . . .  
Գիրկ մը՝ փոքր ինչ մայբառպորով՝  
Կուտայ մարդուն ուժ և կորով . . .

ԲԱՆԱՍՏԵՂՆՐԻ

Ո՞ւժ , ըսի՞ր ... Ճի՛շդ այդ բա՛ռն է որ՝ առանց ողելուդ՝  
Զիս այրող գալարող ցաւն ա՛լ աւելի կ'մորմոքէ ...  
Ուժ...գերազոյն այս ժամուս՝ ի նչ բան է ուժը՝ գիտե՞ս—  
Ասոյդ մարմին մ'ունինալ՝ զոր կարենաս նըւիրել ...

(Բասած և լի անօրեած)

Ինչո՞ւ չեմ ես ով անսոնցմէ որ՝ կը ոււելու սուրբ տեհջով՝  
Աիրազօտար կ'երթան՝ կապոյտ համազգեստավ , չորս առ

չորս ,

Ճակատագրին դէպի փոսքերն և արկածներն անըստոյդ :  
(Բանասէղին աչերը կը լուսավառուին իր նկարագրած  
Տեսիլին առջեւ)

Տ'ասյ անցեալ աստւօտ մեկնողներու խռմր մը զւարթ ,  
Գնուասի լուճեր՝ որմնք փառքը կ'կազմեն ֆրանսայի .  
Լոկ փողի ձայն մը օդին մէջ կը շնուր կուտար քայլերուն .  
Կ'մնիր կ'եցած կը ժըպաէին արցունիքներուն ընդմէջէն ...  
Իսկ անսնք՝ հրացաններուն փողը ծաղկով զարդարած՝  
Եւ իրենց բա՛րձը ճակատավ զեղեցկացած քան երբեք՝  
կ'երթային անձանոթ վայրն ուր զիրենք բազդը կ'աւղդէ՝  
Հոյրենիրի պաշտպան պարխապն իրենց մարմնով իր-

ապցնել ...

իրենց առջի գեղուհիէն կը զատուէին բոլորն ալ ,  
Մոկայն ի նչ փոյթ . . . Միեւնոյն վըստահութիւնն ապահով  
Եւ ցընծութիւնը կը փայլէր աչքերնուն մէջ մանկական .  
իրենց մեկնումը կարծես վերադարձ մ'էր յաղթական ...

(Ոտքի կ'ելլայ)

Իսկ մենք , աւա՞լ , ո՞վ սիրուն պըզաիկ Մուսաս տար-  
փատենէ ,

Կը մընանք հօս միս մինակ՝ անհոգ նըստած գիրկ գըրկի ,  
Մինչ անսնք արգէն անսգին կը կատարեն պարտքն իրենց :  
Կը հասկընա՛ս , ուրեմն , անսնց յաղթանակն իմ կորանքս է ,  
իմ՝ որ երէկ դիս զինուոր՝ այսօր կ'ըլլամ դասալիք ,  
Եւ որ՝ դասնան երբ անսնք՝ փողոցներէն մեր անցնին՝  
Ծափահարող , վազնի վազ ամբոխն հըպա՛րտ ձեղքելով ,  
Ծանկերուդ վրայ ամօթէս պիտի ծածկել գամ ճակատու :  
(Յուզուած նակար վար կը խոնարհեցն եւ վայրկեան մը կը մնայ  
նեծլիլսաներու մէջ)

ՄՈՒՍԱՆ (Անոր հակատը վեր առնելով եւ նետքինեւէ շարժուածնն ու  
ձայնը աւելի զօրացնելով )

Բայց ի՞նչ կ'ըսի . . . Ա՛ժանիկն ո՞նձիկ ի՞նչո՞ւ կ'ու բանաս :  
Ի՞նչո՞ւ այդչափ կ'խոնարհու մինչեւ քու մէջ կը տեսնես  
Զիւորութեան անատակ ապիկար մարդը միտին :  
Ու քեզ կըզգաս նւտոտացոծ՝ վատա թենէն՝ զոր չունի՛ս :

Եւ ի՞նչո՞ւ մեկնողներուն կը նըկարի լոկ պատկերն  
Աչքիդ տաջե՝ մինչ զուն ի՞նքդ անկարող ես մեկնելու . . .  
Չի մեկնէի՞ր պիտի գուն ալ անոնց պէս՝ ա՛յն տարիքին՝  
Երբ քու խորունի նոյւածքէդ համակ կորավ կը ցայտէր :

Չէի՞ր յօժար , թէ կօրնուիր , նոյնը ւնել ալսօր իսկ՝  
Քան թէ կըրել հանգուրժել սու խըդաի խոյթը ճընչող —  
Մահացո՞ւ , պիտ' լուէի , եթէ կամբը՛վըդ ըլլոր , —  
Որ քու կեանքդ ուրիշներ իրենց մահով վըրկիցին . . .

Ո՛չ , այնպէս չէ՞ . . . Ազա ուրիմն , ո՞վ դիւրազգոծ իմ  
քերթո՞ւս ,  
Ո ու սուգերն իսկ տարախտահնչ սիրահարի՛ են սուգեր ,  
Գետ մինչեւ հ՞րը անկարելին պիտի սպրաս , ու ալբանիս ,  
Եւ ժամանակդ երկնածիր զուր հեծելով ըսպառես . . .

Ա՛լ ի՞նչ ըսիմ . . . Կը ոըրտմէտի՛մ . . . Կէ՛ն ուն եօմ , բայց  
Ֆրանսուհի՝  
Հաճոյքի մէջ՝ բաղմակւորթ ։ վըտանգի մէջ՝ քաջարի ,  
Փորձութեան մէջ՝ հի զօր , — մի՞ն անոնց մէ որ կ'անարգի ի՞ն՝  
Չի լոկ թեթեւ ծիծա՛ղն անոնց կը նըշմարւի , ո՛չ հազին :

Ուրիմն , ինչո՞ւ չես հասկընար թէ սիրաս ողջոյն զէս ի քեզ  
Կը խոյանոյ , քանի՛ հոգիդ յայգերու մէջ կը մտշես ,  
Քանի՛ այդպէս կը հաշտըւիս որ կեանք մ'անշար և անպէտ՝  
Լըռութեան ու մութի մէջ՝ անշըքացնէ քեզ տակաւ . . .

Կը գանգատիս , կ'ափսսաս թէ զէնք չունիս . . . , Հապտ  
գրի՞չդ ,  
Գըրի՛չդ որ՝ շատանց ի վեր՝ կը ժանգատի ձեռքիդ մէջ . . .  
Տա՛ղ մը . . . անսով աշխարհի վրայ ա՛սող մը պիտի նըշուլէ՝  
Գիշերին մէջ լնթացող ժաղալըրդոց ուղեցոյց . . .

Կորովին մարդը չըլլուրուկ ցաւէն՝ ամբո՞ղջ ամիսներ  
Առ թուղթերուն առջև ձերմակ արմըկայեց մընացիր . . .  
Գըրէ՛. Ֆրանսոս կըսպատօէ իր քերթագներուն գործիննախ,  
Որպէս զի վա՛զը պատէկ զինւորներուն գործը իր :  
Ամէն ոք իր գերին մէջ . . . գրէ՛ . . . ա՛յս է քու գերդ . . .  
իսկ անս'նք՝

Եթէ կ'մեռնին՝ ւահակոխւած հաղին համար չէ՛ միայն,  
Այլ և որպէ՛ս զի ֆանտայի չըքնաղ տաղերը ապրին՝  
Որ մա՞նաւանդ իրենց երկրին հոգին փըրկին աղատեն . . .  
իրենց սիրո՞յն, գորովի՞ն մէջ միամիտ ու տարատմ՝  
Արւեստը՝ գոր կ'անգիտեն՝ նւազ տեղ մը չի՛ գըրտւեր .  
Գողեցիկ տա՞զ մը կը նմանի զանգտակատան՝ մվերըմրերձ,  
Երկուքն ալ նո՞յն սըլացքով գէպի ի երկի՞նք կ'ըսրձրանսն :

ԲԱՆԱՍՏԵՂՆՔԸ. (Մր կը սկսի շահուիլ գաղափարին եւ որուն մէջ  
կը ծագի լոյս մը տակաւին վարանս, բայց որ արդէն  
կը լուսւորէ իր դէմքը)

Գողեցիկ տա՞զ . . . տաղե՞ր չըքնաղ . . . Այս՛, տաղեր այնպիսի  
Զգոնք յաւերձ՝ ներկայէն անդին՝ կ'կըրկինէ ապագան,  
Տողե՞ր որոնք՝ փաթօրիկէն ալ բարձրակառ թընդարսվ՝  
Յիշտատկին հետ յոյսն ալ վերակենցաղ կ'նարոգեն . . .  
Այս՛, տաղեր կան որոնք կարծես հացն են հոգիին,  
Զգոնք տմբողջ սերոնդի մը քաղցն անդադ կ'պահանջէ՝  
Հասարակաց ձիգն որպէս զի վերաբարձարծւի անոնցմով . . .  
Յանցաւո՞ր են անցու չո անոնք սր կը զլանան կը պահեն  
իրենց ատղերն այնպիսի . բայց քանինէ՞ր, ովք Մուսա,  
Այդ տաղերուն ձիրքն ունին . գուն կը խորհի՞ս, կը  
հաւտա՞ս

Որ այս տըկար սըրտիս մէջ զանոնք կարող եմ գըտնել . . .

ՄՈՒՆՈՆ (Ցած ձայնով )

Գրէ՛ . . .

ԲԱՆԱՍՏԵՂՆՔԸ. (Հետզինել աւելի համոզուած, բայց տակաւին  
վերջին վարանումով մը)

Ի՞նչ . . . կկարծե՞ս . . . եթէ՛ գէթ՝ յանգըգնէի . . . ո՞վ զիտէ՛:  
Այս՛ . . . կը զգամ՝ կանուխէն քեզի զիմել պարտէի,  
Զի՞քեղ հանդէպ մանաւանդ թերահաւատ ես եղայ,  
Մուսա՞յ, որ իմ տարիուհիս՝ միանգտամայն վարպետու ես . . .  
կը կարծե՞ս՝ որ միասին . . . բայց ես միայն եղած եմ

թանհաստեղծ մը հեշտառէր՝ ամրան հրապոյրը երգող . . .  
իմ ներսէս բըղխած տաղերն ինչի՞ կըրնան ծառայել . . .  
Հզօ՞ր բառերու ժամն է հիմա . . . ի՞նչպէս կ'ուզես՝ յան-  
գըգնիմ . . .

Փըպտի՛լ միայն գիտեմ ես անցնող սիւգին մեղմաշունչ  
կամ առուակին հեղասահ քաղցրամըրմանց կարկաչին . . .  
ի՞նչպէս կընամ արդ ամրոխին վերև կանգնիլ՝ բափանգտկի  
թարձրութեամբն իր ըսպասած մեծապայծառ տաղերուն :

ՄՈՒԾՈԽՆ [Վասահ եւ նրամայական ժեօնով մը]

Գրէ, ինչո՞ւ կանխաւ կը տարակուսիս ,  
Հըպարտութենէդ անձարա՞կ քերթող . . .  
Ճիզն է որ կ'արժէ , ուչ յաջողութիւնն . . .  
Գըրէ՛ , որ պարտրի բաժինդ կատարիս . . .  
Զա՛յնըդ՝ չունենու՞յ խսկ ազդեցութիւն՝  
Համըր մընալու իրաւունք չունի՞ . . .  
Երկինքին մըսայլ ժամանակն է որ  
Արայափ՝ մ թեթե երգը կը բաւէ  
Մեզ խանգաղատել՝ յուզելու համար . . .  
յետոյ , ո՞վ գիտէ . . . զուցէ տաղերդ ըլլան գեղեցիկ  
Քու տառապանքիդ բովէ՞ն անցնելուն . . .  
Յրանսայի հանճարն՝ անօսոր համափխուռ՝  
Անխըստիր հո՞ս հո՞ն կ'վառէ ջաներն իր . . .  
Դու խսկ գիտե՞ս թէ սըրափդ մէջ արդեօք ինչե՞ր կան  
պահւած՝

Յորմէհետէ՝ անցեալին բոլորովին անտարբեր՝  
Քան ըզմէրը զօրաւոր քեղ ուրիշ սէր մը խոցեց . . .  
Գիտե՞ս ո՞րքան սուրբ ուրիւն , արհամարհանք զայրացկոտ  
Այս մեծ օրերը քու մէջդ կուտակեցին գեղեցին ,  
Եւ որոնք բըս ընկելու՝ կայծի մը լոկ կը սպասին . . .  
Թէ լըսութեամբըդ՝ գեղեցիկ տաղ մը միայն կորսըւի՝  
Մեր Հայրենիքին իրաւունքն էր այն . . .  
Գըրչամանիդ մէջ խոնարհ յամել մնալուն երեսէն՝  
Գուցէ վաղւան Յաղթանակին չարժանանայ ժամանել . . .

[Ոգեւորուած , աւելի լայն շարժուձեւերով ]

Արշալոյսը մօտ է . . . բոլոր բանաստեղծներ , ելէ՛ք ոտքի ,  
Օ՞ն , միախոռմք բոլորւեցէ՛ք Մուսային չուրջ հայրենիքի՛ :

Նախանձաւոր մեծ հղբայրներն հանդիսացէ՛ք քաջերուն, Մարտիկներուն, կ'ըսեմ, հազար ինն հարիւր տասն ու վեցի . . .

Ինչ որ անոնք տարտամօրէն արդ կը զգան՝ Լուսապայծառ երգ մը յանկարծ յայտնագործէ թող անոնց . . .

Եւ թո՞ղ ձեզմավ գեղափայլն աչքերն անանց բոցավառ Անուհաման նոր արշալոյի մ' շողիւնէն . . .

ԲԱՆԱՍՏԵՂԵՐԸ [Եւ կարգին ոգեւուած]

Այս, ով Մուսայ, իրաւունք ունիս .

Փաստերը որրախոր զիս կը համոզին . . .

Ես կորած էի ու զիշերին մէջ . . .

Զայնդ լինձ հորիզոնը լուսաւորից . . .

Քինէ՛ կը սորվիմ պէտքը հաւատքին,

Եւ թէ՛ լսեին է դաւաճանութիւն . . .

Ֆրանսա կ'պահանջէ իր զաւակներէն

Մարմինը՝ ոմանց, ոմանց ալ հոգին . . .

Քերթո՞ղ՝ զինո՞ր նո՞յն պարծանքն ունենանք. . .

Մեր բոլոր տաղանդն, ուժերը բոլոր

Բնծայտքերներ գերազայն կըսւին՝

Զոր նորափետուր ազատութիւններն

Կը մըզին հնօրեայ ծեր բըսնութեանց գէմ. . .

Արշալյոր մօտ է... այս' ... բանաստեղծներ, ելնենք սաքի, Օ՞ն, միախումքի բարբուինք չուրջը Մուսային հայրենիքի... Նախանձաւոր մեծ հղբայրներն հանդիսանք քաջերուն, Մարտիկներուն, կ'ըսեմ, հազար ինն հարիւր տասն ու վեցի . . .

[Եսանդով մը, որ երբալով խանդակութիւն կը դառնալ]

Եւ գո՞ւք, Ֆրանսայի բառե՛ր չնաշխարհիկ,

Վըձի՞տ և արագ, հըզօ՞ր ու գողտրիկ,

Որոնց մէջ այնքան փառքեր կը նընջին.

Դո՞ւք մեր հայրեննեաց վանկե՛ր ընտանի,

Որ սալարկներէն նոյնքա՞ն զեղանի

Կը յասնէք սրքա՞ն Քսոնէյլի զըրչէն . . .

Բառե՛ր որ ցայտե՞ք կայծերու հանգոյն՝

Վսեմ մեկնումներու օրին գերազայն՝

Կըսուփ պընդերու, պըրկունք պըրկերու .

Եւ երբ գլուն հավուն բանայ ծալքերն իր՝

Հրաշտանչ երգերու բոսե՛ր վրէժխընդիր՝

Որ փոխսիք վայրազ մըսընչիւններու . . .

Բառե՛ր՝ հրանօթներու թընդիւնին մէջտեղ . . .

Բառե՛ր՝ խառնըւած անսանց հետ ըրքեղ,

Որ կը ճարճառաէք զընդակի նըման . . .

Արցունքով օծուն բառե՛ր խընկաւէտ՝

Զոր կը զետեղին՝ ծաղիկներու հետ՝

Ելրմաքարերու խաչերուն վրրան . . .

Բառե՛ր որ սփոխանք և յայտ կը ցողէք

Սկաւոր մայրերուն, այրիներուն հէք

Մեւտխումք հոյլին վերեւ կորեկէք . . .

Բառե՛ր որոնց մէջ երգով՝ գոհունակ՝

Ժըպտի իր փայլուն առքին Յաղթանակ՝

Երբ պայրարին վերչն աւետեն փաղեր . . .

Ֆրանսայի բոլոր բառե՛ր, հընչեցէք,

Եկէք մըտքիս մէջ, զըրչիս տո՛կ եկէք,

Սըրբան էր խանդով, ցընծութեամք զեզուն . . .

Ու երբ այս գըժխեմ օրերն անցնին,

Նոյն ընտրեալ բառե՛րը գարձէք կրկին.

Որսոցմով յառաջ է երթաւ Մարգերիթին . . .

[Կրդառնայ Մուսային, որ իւեն մտիլ կ'ընէ՝ բոլորդին յափառակրած]

Ո՛վ Մուսայ, որ աշնքան փոքր և աշնքան մեծ ես,

ապրիս,

Այդ ժըպիսիդ ևտին պահած զգացումներովզ՝ ապրիս


գուն . . .

Քանի որ տաղ մըն ալ կըրնայ Յաղթանակին նըպաստել,

Եկուր՝ մէկտեղ՝ մեր հոգիավը բավանդակ՝ փորձե՞նք զըեւ՝

[Միասին կ'ուղղուին դէպ ի ածխատութեան սեղանը]

(Ա.Ա.Ը.Գ.Պ.Յ.)



## ՄԱՆՈՒԿ ՄԱՆՈՒԿԵԱՆ

ԳՈՐԾԱՐԱՆԱՏԼԻ կիրի եի ՅԱՐԱԿԻՑ ԶԱՆԱԶԱՆ

ՇԻՆՈՒԱԾԱՆՆԵԼԻԹԵՐՈՒ

Աղեխանդրիա, 45 Բաղլալ Բաւա

Թ.Է.Լ.Յ.Յ. 10.89

Հայրայրիչ Աղեխանդրիոյ Քաղաքապետութեան

## ԱՆԳՈՒԹ ԿՈՐՈՒՏՍ ՄԸ



Աղբացեալ Տիկին Ելովս Ախտոնեան

Իրեններուն համար դժողակ, այլ եղ խպառհոյ ամ-  
բողջ ընկերական ու մասուրական շրջանակի մը համար

դառնակոկիծ կորուստ մը եղաւ , այս ամառ , սղբացեալ Տիկին էլպիս Սխմննեանի վազաժամ մահը :

Մանկամարդ ու չնորհացի Հայուհին , այնքան իր յանկուցիչ ազնուութեամբ որքան երաժշտական իր գողտրիկ տաղանգով , Գահիրէի մեր ազգային բարենպատակ համախմբումներուն ու գեղարուեստական հանգդիսութիւններուն անհրաժեշտ զարդն եղած էր :

Եւ օր մը սարսափով լսեցինք , թէ անողորմ ժանտատենդը՝ քսանըհօթը գարուններ հազիւ բոլորած այս աղու էակը յօշտելու , հափափելու վրայ էր Աղեքսանդրիոյ Յունական Հիւմնդանոցին մէջ :

Շնչառապատ սպասեցինք բարելումոն աւետիսի մը : Բայց իր չարաչար անշնչացման բօթը չուշացաւ ահարսկել մեզի...

Հիմա կը հանգչի Մազարիթայի ազգային գերեզմանատառնը :

Իր հտեւէն ըսուեցան վիշտի ու տիսոսանքի բոլոր սրտագին խօսքերը : Իր յիշատակին սգասարսուա էջիր ձօնուեցան եգիպտահայ գրագէտներու և արտեստագէտներու կողմէ : «Անտապատի Յուշարձանը»՝ չնորհիւ ծերմիսանդ ձեռքերու՝ իր վերջընթեր պլակով՝ բարյական շիրիմ մը եղաւ տարարտզգ Տիկին Սխմննեանին : Բայց աններելի թերացում մը պիտի ըլլար մեր կողմէն՝ եթէ մոռնայինք «Եղիպտահայ Տարեցաց»ին մէջ ալ երկիւզածօրէն ամփոփել անհետացած իր սիրելի գիմապատկերը , և մեր ցուագին յարգանքին խունկը ծխել իր աղեխարշ յիշատակին . . .

Ու եղբայրական ձայն մը , Գահիրէէն , թունդ կը հանէ զիս , այս տողերը զրոծ միջոցիս .

— «Տարեցոյց»իդ մէջ մի՛ մոռնար Տիկին Սխմննեանը . . . Այդ հազուագիւտ էակը շատ քիչեր առիթ ունիցած էին ձանձնալու՝ ինչպէս մենք : Մեր կեանքին մէջ քիչ անգամ հանդիպած ենք Տիկին էլպիսի հրեշտակային հոգիովի օժտուած կիներու : Բարութեան , ազնուութեան մարմնացումն էր ան , և միսիթարութիւնը՝ ապիրտ մարդկութենէն ձանձրացածներուս : Ափա՞ս որ ի սպառ զրկուեցանք մեր այդ անմռանալի բարեկամուհին . . .

## ՄԵՐ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՏԱՐԻՆ

Յարգելի բարեկամ,

Կը փափաքիք որ էջ մը գրեմ ձեր «Տարեցոյց» ին համար, և կ'ուզեք որ այդ էջը բացատրէ մեր «Երաժըտական Տարին» :

Երաժշտական տարի . . .

Բայց երաժշտութիւնը սպաւոր է երկար ատենէ ի վեր: Տարին որ կը վերջանայ, երաժշտապետը չի խանչ գալառեր: Եւ այլապէս չէր կրնար ըլլու, կարծեմ: Շուրջերնիւն նայելէ առաջ, եթէ կ'ուզեք, քիչ մը աւելի հեռու նետենք մեր ակնարկը:

Ի՞նչ կը մտածին, ի՞նչ կ'ընեն, անդին, վարպետները, — տիեզերահոչակ երգահաննէն, երաժշտապետէն մինչեւ խոնարհութօնն երաժիշտը: Հոյրենիքի սիրովն հիբնուսացած, անոր ազատազրութեան արիւնաթօր այլ նուիրական աշխատանքին փարած հոգեւին, անսնք իրենց գործունէութիւնը, իրենց առաջնորդը, իրենց անձը բուլրանուէր կը տրամադրեն հատարակաց օգտին համար:

Եթէ կը յիշէք, որ մը, երկու տարի առաջ, միասնին կարգացինք, Շուպէրթի և Շօրէնի աօնաբներուն ունկնդրելէ յետոյ, հաւէքը, ի՞նչ կ'ըսեմ, ահազանգը S. I. M. & Courrier Musicalի խմբագրութեան, որ՝ յանուն արգարութեան, յանուն քաղաքակրթութեան, յանուն խոշտանդուող արուեստին՝ — Ռէնսի հրաշալիքին Ցեւտաններու ոճբագործ ձեռքով կործանումը կը գումէր մեզ այդ միջոցին հեռազիրը — գրօշակի տակ կը կանչէր բոլոր առնական կոմքերը, բոլոր խիզախ ու սրաստ հայրենաստերները, անխատիր, ստիպուզարար: « . Ամէն ոք իր պարտականութեան դլուխը՝ Մէնք, երաժիշտներս, ամենքս ալ պէտք է ախտենք աղեղին տեղ, ստեղներուն տեղ թնդանօթներու փաղին երկարել մեր ձեռքը: Մէնքմէ ամենէն տկարները, հիւանդները, մինչեւ խակ օրհասականները պէտք է որ քերեն իրենց աշխատութեան բաժինը, փրկելու համար Հայրենիքը թշնամիին ճիրաններէն: Ոտքի՛»

Այսպէս կը հրամայէր տրուեստներու ամենէն վերացտկանին՝ երաժշտութեան պաշտօնաթերթն իր այդ ռազմաշունչ Տօֆիւմանովը։ Աւ մենք կը տեսնենք, երկու տարիէ ի վեր, «ր Վրագէտին» ու արուեստագէտին հետ կողք-կոլսքի, երաժիշտն աւ կը ձեզքէ կ'անցնի արխնոտ ճամբան, և՝ նուագարաններու հոգեզուարձ դաշնակութեան՝ մահածիր հրանօթներու մեծասասա ճաղփումներուն կ'ունինդրէ։

Քանինե՞ր ինկան անոնցմէ, ճակատնին թշնամիին գէմ, կուրծքերնուն վրայ սեղմած իրենց անրաժան ընկերը, հրացանը։ Ամիս չանցնիր որ այդ հերոսական եղբայրակիցներուս մէկ քանիին անուններուն չի հանդիպիմ, փառքի և անմահութեան ձանսապարհին վրայ զոհուողներու շարքին։ Երաժտութիւնը սգաւոր է, արգարիւ։

\* \* \*


Խոկ մեր երաժշտական տարիին խօսքը չի պիտի ուղէի ընել, յարգելի բարեկամ, զի մերը կատարեալ ողբերգութիւն մը եղաւ։ Եթէ մեր արդիարներուն կուրուսոը չի լացինք եւրոպացիին պէս, մեր ամբողջ ցեղին կրած ահաւոր տաստապանքը, արագրումն ու ջարգը միթէ չէին բաւեր որպէս զի ինսյուէր մեր ցանցառ, մատի վրայ հազիւ համբռւող տրուեստագէտներուն . . .

Եւ ստկայն, այս մշտակապոյտ երկինքին տակ, մահուան մանգտղն հնձեց — ձիշգ երեք ամիս կը բաժնին մեզ այդ տիսուր օրէն — մեր ամենէն հմայքու ու խօստմալից տրուեստագիտուհիներէն մին, ողբացեալ Տիկին Էլպիս Սլմանեանը։ Անողոք ճակատագիրը, մեզի տուած իր այդ հարուածովը, կարծես չուզեց որ պակաս մը մնայ մեր բրգացած ցաւերան մէջ, ու տարու սպաննեց՝ տարաբախտ դաշնակահարուհիին հետ՝ մեր «Երաժշտական Տարին» . . .։



## ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆԸ

(Ա. Բ Լ. Ա. Շ է լ.)



Թախիծ մը խոր զիս կը կանչէ  
Նուրբ երերին մեջ ուօրուն .  
Ա'լ սիրս յովնած է անուրջէ :  
Հոփր մեղմիւ կը հ առաջ,  
Ճիւզերուն մեջ նոհներուն ,  
Թախիծ մը խոր զիս կը կ անչէ :  
Մուրճ է ու լոյր կը տանչէ :  
Վերջ սպասի երազգերուն .  
Ա'լ սիրս յովնած է անուրջէ :  
Ակը վիճիս կը կարկոջէ  
Ո լի մը ժխուր ու նուազուն .  
Թախիծ մը խոր զիս կը կանչէ :  
Մատրան զ սնդուկն կը դօդանչէ ,  
Կուզայ մասնիլ ձայնը բրառուն  
Յովնած սրտիս մեջ անուրջէ :  
Գեր սիւ բու մը կը նրջէ  
Թաւուտին մեջ սալարքերուն .  
Թախիծ մը խոր զիս կը կանչէ :  
Գու ևեհեր կը դոզդոջէ  
Զարցած նիւդին ձարճ եւերուն ,  
Յովնած սրտիս պէս անուրջէ :  
Հիւանդ նոզիս զիս կը յիշէ ,  
Հրմայքներ հին օւերուն . . .  
Թախիծ մը խոր զիս կը ննչէ :  
Օ՞հ, ա'լ դառնանի, դառնանի, ուժ է .  
Կը լսես ձայնն բասուերներուն . . .  
Ա'լ սիրս յովնած է անուրջէ :  
Խա վարդերուն տոկ կը նրջէ  
Կոյս մը ապրած բրան գարուն .  
Թախիծ մը խոր զիս կը կանչէ :

Յիմար սերբ ալ կը նրնոք:  
Վարդեռուն մեջ պատրանիներուն .  
Ա՛լ սիրս յոզնած է անուրջէ :  
Երբ հրեշտակին փողը հնչէ  
Կեանք պիտի սայ մեռելներուն :  
Թախիծ մը խոր զիս կը կանչէ :  
Ի՞նչ, յարուբին կարելի չէ  
Սիրոյն համար քօնած այգուն .  
Օհ, սիրս յոզնած է անուրջէ :  
Այդ յոյար քո՞ղ չի բողբոջէ . . .  
Ըստ, ի՞նչու, ի՞նչու բարուն  
Թախիծ մը խոր զիս կը կանչէ  
Ու սիրս յոզնած է անուրջէ . . . :

Գահիրէ

ՅԱԿԱԲ ԱԴԱԶԱՐՄ



Լ. ԵՆՈՎՔԵԱՆ  
ԵՒ ԸՆԿ.  
ԽՈՀՈՄԵՏ Ա.Ի.Ի  
ՀՐԱՊԱՐԱԿ  
ԱՆԵՔՍԱՆԴՐԻԱ

ԿԱՆՈՆԱԿՈՐ ԵՐԹԵՒԵԿ  
Միացեալ-Նահանգներու, Քանատայի և. Հար.  
Ամերիկայի համար

## ԵԳԻՊՏՈՍԻՆ

Երկուաստրդ տարիքէն ի վեր քու մէջդ բնակեցայ ,  
շուրջ քառասուն տարիէ ի վեր . թէպէտ քսան տարիէ  
միայն որ գուն իմ բնակավայրու ևս :

Այնչափ յաճախ տեսայ քեզի երազներուս մէջ , որ  
երբեմն , յարթմնի , կը կարծէի թէ քու մէջդ ևօ , ե-  
ղիպսու :

Տարօրինա՞կ բան , գուն իմ մաքիս տնվանելի  
յաճախանքը եղար . ո՞ր անհասկանալի զօրութիւնը ըրաւ  
այնպէս որ գիտէի , կը զգայի , երկար ժամանակներ  
առաջ , թէ Յուրգերուն երկիրը իմ երկրորդ ծննդա-  
վայրս պիտի ըլլար , եթէ կարելի է այսպէս ըսել : Ո՞ր  
անգաղանապահ կիւսը քունիս մէջ քանի քանի անգամ-  
ներ եկաւ տարաշխարհիկ այդ գոյս թեսան պատրանքը  
իմ մէջս ներարկող խոշխաչներ ցանել գլխուս վրայ :  
Ո՞րիէ ծնու երբեք այս խորհանքը երկարատե , որ  
վերջը վերջը իրականութիւն եղաւ :

Թու Նեղոսիդ եղերքներուն վրայ երկար ատհն  
թափառեցայ մութ գիշերներուն մէջ : Անապատին հավը  
կը փշէր երեսիս : Արմուենիներուդ հոգմետատան փետ-  
րափանչերը նորօրինակ սարգեր երեցան ինձի՝ երկ-  
րէն մինչև կապոյտը պրկուած աներեւոյթ սատանի մը  
թելերուն վրայէն մաղլցող : Բնոտանի վայր մը թուեցար  
ինձի , ուր կարծեն թէ ո՞վ գիտէ ո՞րչափ ժամանակ ա-  
ռաջ նիշած էի , և որ անձանօթ չէր ինձի : Հինաւուրց  
քուրմերուդ խորհուրդին գիտակ էա՞կ մը հագցուց ինձի  
դիւթական ջանջիլ մը , որ հոգւով փոխադրուիլ տոււա  
ինձի քու գետափունքներուդ վրայ :

Այս ընտարձակ նախազգացումը ո՞վ , ի՞նչ բան ներ-  
շնչեց ինձի : Ինչո՞ւ քեզի երազեցի , և ոչ ուրիշ ատ-  
րաշխարհ մը : Վասն զի մինչեւ աստիճան մը կը ճանչ-  
նայի զքեզ , քու պատմութիւնդ , քու աստուածներուդ  
գիւցավէպերը , Սփինքսիդ խորհրդաւոր և անձայրածիր

նայուածքը, պապիրաներզ, մամլաներդ։ Շուտ քիչ  
անգամ պատահած էր ինձի քու վրադ խորհիլ՝ զքեղ  
հեռազգալու համար։

Դուն գերեզմաններու քաղցքը, մահուան, մեծ  
սուգերու, գոյութեան յաւիտենական գաղանիքին, յիտ  
մահու յաւերժացման անձուկի բնագաւառը երեւցոր  
երեւակայութեանս աշքերուն։ Բունէս երբեմն լուրզին  
արթնցայ՝ քու վրադ, քեզի համար հեծկտանքներով  
անուրջներուս մէջ ողբալէ յետոյ։ Գրեթէ վախցայ որ  
օր մը քեզի կուզամ, և քու մէջդ կը վախճանի իմ  
էութիւնս։ Ի՞նչու, ի՞նչպէս եզու ասիկոյ։

Վոսփորի տիերուն սրաւգրան հմայրը, գալորա-  
ւէտ պուրակները, գիշերները համաստեղութեանց հետ  
խասնուազ շխմթաւոզ լոյսերը որ րլուրներու վրայ կը  
շողային, ու չեիր գիտեր թէ ո՞ւր կը սկսի երկինքը,  
ո՞ւր կը սահմանուի Ստամպօլը, այդպէս որ վիրէն,  
վարէն, աջէդ, ձախէդ տատղերով շրջապատաւած, ո-  
զոզուած, պաշարուած կը զգայիր ինքզինքդ։ Նեղուցին  
ալիքներուն մէջ դարաստաններէն վար կախուած վար-  
գենիներուն հեշտարոյք հովանիին տակէն լուսնալուսին  
սահարկող անցնող նաւակներուն սիրատարփիկ երգերը,  
թիակներուն մեզմ ճողրիւնավը ամանակուած։ Կէօր-  
Առւյի, Աարը-Եարի, Քեազլահանէի, Ֆանարաքիի,  
Կղզիներու հոգեպարար ու խոսիչ ձեմնալավայրերուն  
կենսայրդութիւնները, մէկ խօսքավ՝ երկրաւոր այդ  
գրախօտին — հիմու գժոխքի վերտնաւած — բավանգակ  
գիւթութիւնն ու հեշտանքը ոչինչ եին, ոչինչ կ'ըսէին  
սրտիս՝ երբ քու վրադ կը մտածէի, ովք Եղիսասու։  
Դուն խորունկ, խորունկ անգունդը եղար՝ որ կը քաշէ  
իրեն՝ իմ անձիս համար։ Վին մը սրուն բոլորտիքը  
սրտատրոփ պատելով, ու վախճախ մէջը նայիլ, զա-  
ռանցանքներուն ամենէն լինարացուցիչը, գլխու պը-  
տոյաներուն ամենէն հոգեստաշը կրեցի։

Ռւրեմն մորգուն մէջ վեցերորդ, թերեւս եօթնե-  
րորդ զգալի՞ք մըն աւ կը գարանակալէ, ու մենք չե՞նք  
ձանչնար զանի։ Եւ ինչպէս որ կոնսակը մեզի զարձնազ  
մէկը, սրուն ետեւէն մօտենանք տռամց բնաւ ձոյն  
կամ ազմուկ հանելու, կը զգայ մեր մերձենավը և

հային կը դառնայ , այնպէս ալ կը հետազգա՞նք տեղերը  
ուր պիտի ըլլանք , ուր պիտի երկար ատեն ապրինք՝  
առանց որ բնուա բան մը մեղի կանխագուշակել տայ  
մեր բնակութեան մէջ տեղի ունենալիք այդ փոփո-  
խումը : Եւ գարձեա՞լ պէտք պիտի ըլլոյ Ալպինի ամե-  
նամեծ զաւակին՝ իր ամենէն խորին մէկ երգին մէջ՝  
իր մէկ հերսոնին բերնալը թերագրած սու գարկածը  
յիշել .

There are more things in heaven and earth, Horatio,  
Than are deem'd of in your philosophy.

Ո՞հ , այս , հոգւոյս բարբ ուժովը կը հաւատամ' որ  
գէթ մինչեւ ցարգ մարգկային զիտակցութեան ըմբռո-  
նումէն խոյս տուող , չիմացուած չյլացուած չերեւա-  
կոյուած գաղանի զօրութիւններ կ'ապրին մեր ջիղե-  
րուն , մեր զնդերներւն , մեր ուղեղին ծալքերուն ,  
մեր երիկամունքներուն մէջ , զօրութիւններ որոնց գի-  
տութիւնը թերիւս օր մը անուն մը տայ բնորոշիչ :

\* \* \*

Բայց ահա կը յիշեմ :

Կը յիշեմ ինչ որ տեսայ , ինչ որ կրեցի հոս պան-  
զըխտանալէս ի վեր , ու կը հասկնամ' թէ ինչո՛ւ համար  
այնչափ երկխողլ ու անդունզ բարգուած էր եղիպ-  
տոսի ապագայ կեանքիս նախազգացումը :

Կը յիշեմ առաջին օրէն սկսեալ , քսան տմառ ա-  
ռաջ , տեսած դէմքերս , որ եկան կրկին անապանեւ-  
րու մէջ սեղմուած այս մարզը , եկան , ու գացին , ո՞ւր ,  
—ոչ ոք գիտէ : Յուսահատի , վախցածի , կեանքէն զար-  
հուրածի , վաղուան մտատանչութիւնովը գալիացածի  
դէմքեր : Մարգիկ , այրեր , կիններ , երիտասարդներ ,  
որ հապճեպով , կրակէ վախչելու պէս , մեկնած էին  
թուրքիոյ սատանէն , չգիանալով թէ ի՞նչ պիտի ընեն ,  
ի՞նչպէս պիտի ապրին և պիտի ապրեցնեն իրենցները :  
իրենց տուներէն աեղերէն բոնի անջտառուած էակներ ,  
որ օտար և գուցէ հիւրամերժ ափունքներ դիմեր  
հարկադրաւած էին վախէ և անսապահովութինէ :

Ի՞նչ մարմոքիչ , ի՞նչ տառապեցուցիչ էր այդ տո-  
ղանցումը մեր եղբայրները եղող այդ չուառներուն զոր

անիրտու և խուժադուժ կտուավարութեան մը ստեղծած սոսկումները աշխարհի չորս հովերուն կը ցրուէին, վհատ, ուարսատիահար, ապուցած ու խելագարած ապառնիին անսատուգութենէն:

Բայց ՞վ կրնար մտքէն անցընել ատրիներ վերջը ալդ անիծապարտ իշխոնութեան երկիրներուն մէջ պատահէլիք բանները, որ կը դլն կ'անցնին ամեն ինչ որ զարհուրելի բան կրնայ տեղի ունենալ աստղերուն տակ:

Այս ժամանակի գաղթող փախստականները երկաթի և կրակի շրջանակի մը մէջ ամրափակուած չէին. վատթարագոյնը, անոնց համար, գալիք օրերուն տագնապն էր, դուռնէ դուռ վազելուրը՝ զործ մը, ապրուսոի միջոց մը գտնալու համար, եկեղեցիի բակերուն մէջ շեղջաշեղջ կուտակումները, հանրային գթութեան կարօտ մնալու ամօթը, և կարգ մը ուրիշ անպատճութիւններ որոնց վարժուած չէին: Յաւսահատածներուն մէջ տկարագոյններ կային, որոնց միակ մխիթարութիւնը, որոնց գերազայն սփոփանքն էր մտածումը թէ, ամենէն գէշ բանը որ կրնար պատահիլ իրենց՝ գոյութեան գրաւումն էր, Ս. Մինասի մատուցին կալուածին բնակութիւնը, խողագացումը, փրկութիւնը, յաւիտեան հանգիտար... Սուրբ Մինասը, այնքան վշարեկներու վերջին հանգրուանը, ուր գացին պառկեցան մեր այնչափ բարեկամներն ու սիրելինները: Ժամագրավայրը յոգնածներուն... և անոնց որ տակուին չէին յագնած ու ո՛վ գլխէ ո՛քափ պիտի յոզնէին, կեանքի կոխին մէջ յազթսղներն ալ, յաղթուողներն ոլ:

Սուրբ Մինաս, որտասուչ սպաւորներուն ու խտաւեղին, գուռը յաւիտենականութեան վրայ բացուած, մեծ Համայնքին կալուածին մուտքը, լայն ու բարձր պատուհանը ուրիէ կ'երեւայ Անսահմանաթիւնը, աըխրազգեաց բանտը, որուն տեսիլը սորտուա կ'ազգէ, բայց որուն բնակիչները սա տառելութիւնը ունին ամեն ուրիշ բանտարկիալներէ, որ անոնց պէս դուրսը եզօններուն չեն նախանձիր, ու կարօտնալ չեն գիտեր:

Աւա՛զ, մեր օրերուն վշարանգինները ժամանակաց

յաւիտենութեան մէջ նմանը հաւանօրէն երբեք չտես-  
նըւած թշուառներն են . ամենաչարագէտ կերպով ան-  
ձնդոպրելի գեհենի մը դատապարտեալները . անուն  
չունեցող սսկառմներու մատնուած զոհերը . բարեկեցիկ  
նահապետական ընտանիքի մը հայրը , որ անօթութենէ  
կը տառապի՝ իր շուրջը իրեններուն , որ մատադատի  
են և հետեւարար չեն կարող զիմանալ , զլորելով ից-  
նալը տեսնալէ յետոյ ահսելի աքտորի ճամբուն վրայ .  
իմաստասիրական գիրքերու և մեծ հանճարներու եր-  
կերու ընթերցումը իրեն միակ և նախընտիր հաճոյք  
և ուրախութիւն ըրած ազնուական տիսպար դաստիա-  
րակը , որ ապաւներու և խննթերու կարճառօտ հա-  
գուստներով հազիւ ծածկուած՝ հագուստներ զոր յիտին  
ճարկին բնակիչը պիտի մերժէր իրրեւ խշուեակ , բո-  
պիկ , կմախք գարձած , անճանաչիլի , հազիւ կրնարով  
քայլերը փոխսիւ . քնքոյց սիրազ և աղքատներու բա-  
րեկամ երիտասարդը , որուն արդուզարդը և մաքրա-  
սիրութիւնը առաւօտները կնդրկարսյր օճառավ կ'օծ-  
տէին , քրախնքէ զազրաբոյր և քսահստ ցնցոտիններու  
մէջ փաթթուած և , ով անանուն աղէտք , գարշաճճի-  
ներէ առնջուած կերուած : Չենք ուզեր ներկայացնել  
այլեւս մանկամարդ կիներուն և մեր ծաղկատի քոյրե-  
րուն տուայսանքը , ոչ ալ աղածքի մանուկներուն աղե-  
խարշ վիճակը . ամենքն ուզ զոհեր ոճիրներու զոր կա-  
րելի չէ ըստ արժանուոյն պատճել , թշնամանքներու  
որոնց նստառուր վրէժը լուծել :

Այս այս ամենագառնազէտ շրջանին ժամանակա-  
կից , ականջուալուր վկայ ըլլալու անհզր անչափ կսկիծով  
հսու , այս երկրին մէջ մորմոքելու նախազգացումն էր  
զոր անեցալ երկար տարիներ տատաջ . և վայ ինձի ,  
նախազգացումը այն զմեղտոկ հարուածին որ զարկաւ  
խանդավառ և խանդակաթ հօր սիրաս , հարուած որ  
կէսէն շատ աւելի մեռած մահկանացու մը ըրաւ զիս . . .

Եւ հիմա , քսանի որ բաւական մեծ պատիժ չկայ  
պատուհասելու համար նզեւնագործները , ու չկայ ,  
բաւարար վրէժ , մենք — ու կը հաւատամ որ մեզի պէս  
շատեր — կը գաւանինք մեծ վիճին բարեկիցութիւնը ,  
ցաւագին իրականութեան յանախանքէն ագատելու հա-  
մար :

## ԵԳԻՊՏԱՆԱՅ ԲՆԻԿ ՏԱՐՐԵՆ

ՀԱՊԻՊ ՅՈՎԱԿԻԽԵԱՆ

Եգիպտանայ բնիկ առորբը — որ լման մէկ դարավ  
աւ չի հաշուել իր զոյութիւնը՝ ոչինչ յաւերժացած ցած  
ըլլուրով այս երկրին պատմական հին շրջաններէն —  
բաւական առենէ ի վեր կը թուեր դադրած ըլլուր աղ-

պային մեր ան-  
դական կեան-  
քին մէջ ու-  
շագրաւ գեր  
մը ստանձնելէ:  
Պէնիւ-Սուրէնի  
ու Ապու-Ցար-  
տարի շրջա-  
փակիրէններո  
նեաքեր թո-  
ւուցած փաթ-  
էացուոր գէմ-  
ւերէն ու օրհ-  
անալ անուն-  
ներէն յիշո-  
տակներու յի-  
շատակարան-  
ներ միտյն մը-  
նացեր էին զը-  
րեթէ:

Ու ծացում մը  
չեր ենթազրեր  
ասիկաւ Եգիպ-  
տանայ պէլէսի  
տարբը՝ հա-

ւատարիմ իր եկեղեցին՝ լնկերային խոնարհ մակար-  
դակ մը կը ներկայացնէ առ հաստրակ: Երբեմնի փար-  
թամ առւներէն քանի՛ հատ կանգուն ու պայծառ կը



Տիւր Հասլիպ Յովակիխեան

տեսնենք այսօր։ Ահշառաւիդ սերաւնգներու տրտում՝  
նսի՞ր . . .

Այս պարագան աւելի հաճելի պիտի լնծայէր մեղի՝  
եղիպատճայ հանդային թատերաբեմին վրայ երեւումը  
երիտասարդ ու պատուական ազգայինի մը։ Տիար Հաւ-  
պիպ Յովակիմեանի, որդի մեծահարուստ Տիար Գառա-  
նուկ Յովակիմեանի, որ՝ Խախ Թէվֆիք փաշայի օրեւ-  
րէն Եղիպատս հաստատուած՝ խոր ծերութեան մէջ կը  
մրտիէ այսօր, իր ժրաշան զաւկին յանձնուծ ըլլուզ  
զեկը նիւթական պատկասելի նուաճնուածքի մը։

Տիար Հավիալ Յովակիմեան արժանի է, սակայն,  
բաղդէն իրեն շնորհուած մենաչնորհներուն։ Պարզասէր,  
բուխուրտ, զործունեայ երիտասարդ մը, որ եղիպ-  
տական նիւթազօրու թիւնը յատկանշող ամբարտաւու-  
նութիւնն ու շփացածութիւնն զերծ մնացեր է բոլորու-  
վին, և որ իր ցեղին համակրութիւններուն ու տուայ-  
տանքներուն հետա հազումի գուլու առաջին առթիւ իսկ  
ցոյց տուաւ թէ լնդունակ է վեհանձն խանդազատումը  
ներու ։ Եւ հանրօգուտ մեծագործութիւններու համար  
ամէն բան չէ՝ քիչ մը խանդազատութիւնը՝ երբ գրամը  
չի պակսիր։ Խալակա Հասպիպ Գոսանուկ — ինչպէս սու-  
վորաբար կը կոչեն զինքը — բարեգործական ու տղ-  
գաշէն չքեղ մէսթերու մարդն ըլլալ կը խոստանայ։

Եղիպատճայ ժողովականութեան ամենէն թանկա-  
զին ստացումն եղու ինք այս տարի։ Լալտեանց-Քէչ-  
եան գահինին Պէնի-Մուրենէն մեկնումն եթէ մեզ ան-  
մսիթար ձգուծ ըլլար՝ պիտի սփսփուէլինք յաջորդ  
ցէրունեան-ինոյէթեան գահինին մէջ աեւնելով Խա-  
վակա Հասպիպը, որ «Աղպային Սահմանադրութիւն»ը գոց  
չի գիտեր, բայց որ՝ հանանչ սեղանին շուրջ իր պաշտօնա-  
կիցները ահլին ու սեղինով մը բարեւելէ զերջ՝ Ա. Ասո-  
ւածածնայ տաճարը ելիկալուականութեամբ լուսաւորե-  
լու համոր 300 սոկիի ծախք մը կը ստանձնէ Ժպտա-  
զին մալիշի մը կտրուկ պերճախօսութեամբը։

Տիար Հասպիպ Յովակիմեան՝ Գահիրէի մեր Քաղա-  
քալկանին անդամակցելէ զատ՝ Նպաստամատոյցին գան-  
ձապետութիւնն ալ կը վարէ յոյժ վայելօրէն։ Երկար  
վարանումներէ ու տատանումներէ յետոյ, Արբագան

Առաջնորդ Հօր կաղմէ վերջին անգամ Գուհիրէի մէջ ձեռնարկուած Նպաստամատոյցի հանգանակութեան ամինէն առատաձեռն մասնակցողն եղաւ Տիար Հապիա Յովակիմեան՝ իրեն վատահաւելքը մնառեկին թեթեւութիւնը 600 սոկի գումարով մը ծանրացնելով։

Այս 600ը 6000 պիտի կրնար ըլլալ, բայց չեղաւ . . . ինչո՞ւ . . . Պատմե՛մ անհետօքը որ արգէն ծանօթ է Գուհիրէի մեր ժողովական շրջաններուն։

Երեք ունեւոր ազգայիններ — անուններ տալու պէտք չիկայ — Առաջնորդ Սրբազնին հետ կը ներկայանան Տիար Հապիա Գումառուկին, և կը հրաւիրին դայն կարեւոր գումար մը արձանագրութիւն Նպաստամատոյցին հանգանակութեան։ Խալակա Հապիա, որ հոգեբանական հստառութենէ զուրկ չէ, կը յայտարարէ իր ականաւոր հիւրերուն։

— Զեյնա՛ք . . . Հրամմեցէ՛ք . . . Ամենա՛յն սիրով . . . Զեր երեքին տալիքին կրկնը պիտի տամ . . . Ասպարէ՛ք . . .

Երեք եպիպտահայ երեւելիներն իրարու կը նային սահմակած . . . Զէին երեւակայեր այս թխիկին գալ . . . Խալակա Հապիա կը ժագախ, սիկարէթ մեծարելով Սրբազնին և իր մեծայարդ ընկերակիցներուն . . . Երեք ջոջերը կը ստիպուին համակերպիլ, և 10) ական սոկի կ'արձանագրուին . . . Խալակա Հապիա երեքին համարում կը կրկնէ, և կուտայ 600 սոկի . . .

Բայց, վստա՛հ եղէք, Տիար Հապիա Յովակիմեան այս սիրուն կատակը պիտի չե կրկնէ ուրիշ անգամ . . . Անիկա պիտի տայ անպայման, պիտի տայ, չի տուողներուն տեղ ալ . . .

## ԳՐԻԳՈՐ ՄԱՆՈՒԿԵԱՆ

ՍՈՒՅՑ ԷԼ. ՔԱՆԹՕ - ԾՂԵՔՍԱՆԴՐԻԱ.

ԿԵՐՊԱՍԵՂԻՆԱՑ ՄԵՇ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ

Գիներու դիւրամաշելիութեան եւ տեսակներու ազնուարեան կողմէ անմրցելի։

## ԲԵՄԱԿԱՆ ՆՈՐ ԱՍՏԼ ՄԸ

ՕՐ. ՆՈՒԱՐԻ ՇԱՂՋՅԵԱՆ

Եղիպատահայ արք ամուսլ ասարուան արաւետագիտական սխրալի յայտնութիւնն եղաւ Օր. Նուարդ Շաղյուհան :



Գահիրէի օտար գեղարուեստասէր շրջանակներէն աւելի վնասուած ու գնահատուած, անծանօթ մը չեր ան մտաւորակոն մեր լնարանիին : Իր զմայլելի ձայնը՝ քանիցո՞ւ մեզ առինքներ էր ; ու վրգավեր ալ, անտարբերութեան շրջասփիւոի մը մէջ անտեսուած հմայքի մը սարսուռովը, և իր լնքնատիալ սիլուերը համակեր հետաքրքրութեան թիրախ մը դարձեր էր մէկէ աւելի

ազգային համախմբութերու մէջ։ Բայց եգիպտահայ կետնքին տափակութիւնը — ուրիշ հսկերով խճողուած, խափանուած — մեկ անուշոգիր ըրեր էր Հոյաստանի այս հարազատ գոտեր, Վասպուրականի այս նժդին պլազմին հանդէպ՝ որ արեւմուեան արուեստին ամբողջ ընորհքն ու նրբազգացութիւնն իւրացուցած էր։

Իրմով շահագրգռութեան այս մեղադրելի պակասը, սակայն, ուղիղ չի համեմատեցաւ միշտ ռամիկին — տաղանդի ու գեղեցկութեան՝ սպաննիշներուն — իրեն սեւեռած կոյր ու մախանքոս ու շաղրութեան հետ իր սեւակիցներէն քիչեր իրեն չափ կրեցին մեր ընկերային տականքներուն վայրահաջութեան և մեր գիւմակաւոր և պարկելաններուն բանուարկութեան վայրագխածումը։ Աստուածային հուրը տաճարակրտ, այլ տկար, գրեթէ անպաշտպան էակի մը դէմ այս ծամածուռ մոլեգնութիւնը, որ յաճախ ապշեցուց ու գառնացուց մեղի, արշալոյսին առջեւ ճահիճի մը տպանկոհակար փոթորկումին տպաւորութիւնը կը գործէ այսօր մեր վրայ . . .

Օր, Նուարդ Շաղրյեան անիրտւուած տաղանդին յաղթանակովը պիտի խանդավառէր ու սրտապնդէր մեղի օր մը։ Զայնը Հնչեցի զլսաւոր դերին մէջ իր երեւան բերած բեմական գերազանց յատկութիւնները ժողովրդային անվերապահ սքանչացումին առարկայ ըրին զինքը, և ասիկա իր տիրական որդիանշը եղաւ։ Բրէնթանիայի ու Ալհամպրայի երկու յիշտակելի երեկոյթներն եթէ թատերագրական առաջին փորձիս յաջողութիւնն անվիճելիորէն չապացուցին՝ թրքահայ բեմին համար նոր աստղի մը աւետաւոր շառափումին առիթն եղան անտարակոյս։ Եւ ասիկա կը բաւէր որ իս հարաբ ու վարձատրուած զգայի այդ համեստ, այլ տաժանքոտ նախափորձիս մէջ։



“L’UNIVERS,”  
ԿԻՐԱԿՈՍ ՔԷՇԻՇԵԱՆ  
ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱՆ

Կօժիկի վաճառաշուն եւ աշխատանոց  
2, Թիֆիեր-ել-Քալեանի փողոց 2

## ԵԳԻՊՅԱՅԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹԻՒՆ

1893 - 1915

### Ա. — ԾՆՈՒՆԴՆԵՐ

|            |       |      |      |      |
|------------|-------|------|------|------|
| Գահիրէ     | Ա.րու | 1231 |      |      |
|            | Էզ    | 1228 | 2459 |      |
| Աղեխանդրիա | Ա.րու | 667  |      |      |
|            | Էզ    | 720  | 1387 | 3846 |

### Բ. — ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆՆԵՐ


|            |                           |       |        |
|------------|---------------------------|-------|--------|
| Գահիրէ     | 861, որուն 83ը Օտարաց հետ |       |        |
| Աղեխանդրիա | 559,                      | » 70ը | » 1420 |

### Գ. — ՄԱՀԵՐ

|            |       |      |      |      |
|------------|-------|------|------|------|
| Գահիրէ     | Ա.րու | 1325 |      |      |
|            | Էզ    | 912  | 2237 |      |
| Աղեխանդրիա | Ա.րու | 776  |      |      |
|            | Էզ    | 495  | 1271 | 3508 |

ԾԱՌԵՑ. — Ենթեցելոց մասնակիուած ցուցակն սուզուած է, որ միջին 10 տարեկաններու գումարը 1405 է, ամբողջին 1/3 էն աւելին. Այսքը կը ներկայացնի նաև 26-50 տարեկաններունք՝ երկուու, որոնցմէ ամուրիններունք աւելի են. իսկ մասցեալը կը ներկայացնի 51-100 տարեկաններու երկուու, մասցածները, որոնց մեջ ամուսնացեալները աւելի երկայնակեաց են:

Այս մինակագրութենքն դուրս կը մնայ եղիսահայ բազմաբարդուրինք՝ ցարդ կամոնաւոր մարդանամար մը պատրաստուած չըլլալով:



# ԿԱՄՍԱՐԱԿԱՆ

★ ԵՂԲԱՐՔ ★



GAMSARAGAN FRÈRES

TABACS & CIGARETTES




ՅԱՐԳԵԼԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԵԱՆ

ԿԸ ՅԱՆՁՆԱՐԱՐՈՒՆ ՄԱՍՆԱՌԱՄԷՍ

ԿԱՄՍԱՐԱԿԱՆ ՍԻԿԱՐԵՑՆԵՐԸ  
ԵՒ

ԱՊՈՒՆԻԿՄԵ ԾԻՌԻՈՏԸ

ՈՐ ԿԱՄՍԱՐԱԿԱՆ ՏԱՆ ԱՌԱՆՁՆԱՅԱՏՈՒԿ է



ԳՈՐԾԱՑՈՒՆ . . . . . . . . . . . ԶԱԿԱՁԻԿ

ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ . . . . . ԱՆԵՔՍԱՆԴՐԻԱ

Գլխաւոր Վաճառատուն Գահիրեկի մէջ

ՕԲԵՐԱՑԻ ՀՐԱՊԱՐԱԿԻՆ ՎՐԱՅ

# ԳԵՈՐԳ ԻՓԵԿԵԱՆ

KEVORK IPEKIAN  
EGYPTIAN CIGARETTES



## ԾԽԵՑՔ ԻՓԵԿԵԱՆ ՍԻՎԱՐԵԹՆԵՐԸ

Իփէկեան սիկարէթները զնանաւուելու համար չի բաւեր անոնց լաւագոյն թրքական ծխախոտներէ պատրաստուած ըլլալը հաստատել, պէտք է նաև գիտնալ որ ծխախոտի առաջնակարգ մասնագէտ՝ նոյն ինքն Տիար Գէորգ Իփէկեանի հոկոգութեան տակ կը կատարուի անոնց բաղսպրութիւնը (խարժան): Իփէկեան Գործատան մէջ ծխախոտը կը կտրուի հաւանով (և ոչ թէ մեքինոյով) և բոլոր սիկարէթները ձեռէով կը պատրաստուին:

Ազեքսանդրիա մեծ մասամբ կ'ըմբոշինէ Իփէկեան Սիկարէթները, որոնք նաև եզիալտական մեծ կեդրոններու մէջ կը գնահատուին:

Գահիրէի ամէն ծխավաճառներու մօտ կը գանուին Իփէկեան սիկարէթները: Գուհիրէ Իփէկեան սիկարէթներու գլխաւոր վաճառատունը կը զանուի Մինէմա Վիօլէի կից: Թոյլ տեսակներէն կը յանձնարարուին՝ Պոքճա և Սրէսիալ: — Խիստ տեսակներէն (ոէրթ) կը յանձնարարուին՝ Սամսոն Մատէն և Սամսոն Սրէսիալ:

## ԳԵՂԱՐՈՒԵՍ ԵՒ ՀԱՅՐԵՆԻՔ

Եղանակէ զուրս, ծրագրէ ալ զուրս՝ ինչպէս կ'ըսն՝ սիրուն անակնեալ մըն էր զոր վայելից Եղիպատոսի Հայութիւնը Օգոստոսի 5ին Բրէնթանիայի և 27ին՝ Ալհամզրայի մէջ։

Նպատակս չէ հս, այս տողերով, Զայնը Հնչեցի գրական և թատերական արժեքները վեր հանել, բան որ զոր ձեւնհաս գրադէաներ փութացին փայլեցնել գնահատական յօդուածներով օրուան մամալ լին մէջ։ Կ'ուզիմ սակայն վերյիշել այս առթիւ երեւան եկած հոգեկան մէկ քանի երեւոյթներ, երեւոյթներ՝ այլապէս գրական և սփոփարար, որոնք լուսաշող հետք մը թողոցին իրենց ետին մեր մտածումներու մոայլ հորիզոնին վրայ։ Այդ անմոռանալի գիշերներուն լիտլիր Բրէնթանիան և լիտլիր Ալհամզրան երկու բան կը հաստատէին, թէ ժողովուրդը ոիրոյ և յարգանքի թաքան զգացում մը վառ կը պահէր իր որտի խորը՝ հանդէպ իր կամաւորներուն, հանդէպ Հայ կախւին, և նո՛յնքան ոէր ոռ յարգանք՝ հանդէպ այն գրադէաներուն, որոնք նուիրուած են Հայրենիքն իրեն՝ ժողովուրդին թարգմանելու։

Եղիպատոսի Հայութիւնը, օր մը, ցաւագին աղապատանքավ մը, հանդիսատակս եղեր էր Հայրենիքի սեղանին նուիրուած առոյզ Ֆրանսացիին, Իտալացիին, Անգլիացիին և Պելժին՝ իւրաքանչյուրը գէպի իր կռիւը, դէպի իր յաղթանակը խօլ վազքին, և տեսակ մը նախանձավ գլխիկոր մնացեր էր սպասելով միկնումին իր սեղական կորիւններուն՝ որոնք չի կային՝ գէպի իր սազմանակատը՝ որ կոր սովորին։ Այդ օրէն ի վեր յուստքումը բոյն գրեր էր իր սրախն մէջ և տակառ թունուորեր էր իր ամրողչ կազմուածքը։ Ժողովուրդը իր աչքերով բան մը չէր տեսեր ահեղ տռամէն որ կ'ըսէին թէ՛ իր անաւնովը կը թաւալէր այնտեղ՝ կովկասէն Հայաստան՝ որմէն այնքան հեռու էր ինք, աւազ, աշխարհագրականապէս։ կը միար միայն բարպարական

կոտը որ զինքը պիտի զօդէր Մեծ Գաղափարին հիստ .  
բայց ժազավուրգին կենառնակութիւնը իր գերազայն  
չափին համեմատ համար պէտք անի միշտ խանգալաւ-  
ռութեան , բան մը՝ զոր սրոշ աստիճանով միայն յա-  
ռաջ կը բերեն լատզարկան յօպւածներն ու պարբերա-  
կան հաւաքոյթները . ատկէ զաւրա և ատկէ վեր գե-  
ղարուեստն է որ կը թափանցէ հոգիին խորերը , սրանց  
խորերը , կը տիրապիտէ մարդուն ամբազջ էս թեանը  
և զայն ընդունակ կ'ընէ՝ միատիբական զօրութեամբ  
մը՝ գերազայն , անհաջիւ զանգութիւններու : Առանց  
խանգալաւռութեան պատերազմ չըլլար , չիկայ յաղթա-  
նակ՝ առանց անհաջիւ զահարերութեան . պատերազմին  
աստուածը , որ մարդկային կեանքի ծաղիկներովը կը  
զինավեայ , միթէ կարելի է կաշառել հաշիռով և չա-  
փով : Տանունձիօ մը «Կարսուած Հայրենիք»ին խանգա-  
լաւռութիւնը հրահրեր էր Խոտլիոյ ժաղովուրդին մէջ .  
Պարթեւեստ . մը «Վանուած Հայրենիք»ին խանգալաւ-  
ռութիւնը կը բանկցնէր Եպիստոոի Հայութեան մէջ ,  
Պարթեւեստ գտեր էր բանալին ժաղովուրդի սրտին  
որ «Զոյնը Հնչեց»ին առջեւ բացուեցաւ լայնածաւալ ;  
յորդեց և զեզաց , ծափողջունեց իր հայրենի կոխւը՝  
որոն հարազատ շշտերը կը լուէր հիմա , և զայն իրեն  
ներկայացնազ գրագէտը :

Թատրոնի ժամանակ է հիմա , գուցէ խորհեցան  
ոմննք : Յայց ո՛վ բաստ որ թատրոնը զրօնավայր մըն  
է լոկ և անօր նպատակը՝ աննապատակ ժամանց մը  
միայն . ևթէ այգակէս ըլլար , ինչո՞վ բացուարել Տփղիս  
և Պարու ներկայացումներու ճօխութիւնը այս օրեւ-  
րուն , նոյնը ե՛ւ Յորիկ , Հասմ , Լոհան , Բեթրոկրատ .  
այդ տեղերը մարզիկ շա՛տ աւելի մօտ են պատերազ-  
մին քան թէ մենք հսու . բայց այդ տեղերը մարզիկ  
պատերազմին հանդէպ իրենց պարատականութիւնը լիո-  
վին և սրտագին կը կատարեն ու կ'երթան հոգեկան  
կազզայր և ոնունդ վնասել գեղարսւեստի տաճարնե-  
րուն մէջ , միւս օր աւելի կորովի շարունակելու հա-  
մար պայքարը , սրմէն միայն կախում ունի իրենց վաղ-  
ուան վառքն ու երջանկութիւնը : Եթէ կայ բան մը որ  
պէտք է տանջէ մեզի՝ այն ալ մեր պարտականութիւն-

ները լիովին կատարած չըլլալնուս խղճիխայթն է . այդ տեսակէտով ալ սակայն , ներկայացումները , հաւաքոյթները , մանաւա՛ղ գրական—գեղարուհստական կալուածին մէջ , բարերար ազգեցութիւն միայն կրնան ունենալ հոգեկան աշխարհին վրայ՝ բաւ է որ անսնց նպատակը ըլլայ հայրենասիրական եռանդ արծարծել ժողովուրդի սրախն մէջ : Դեռ կը հնչէ ականջներուս Ակնունիի մէկ շնչարար ուղերձը Ազգ . Սրահին մէջ՝ երեկոյթի մը առթիւ . «Նուագեցէ՛ք , ըստ ան , երագեցէ՛ք , ըլլայ Պէթհօվէն կամ Ռօւսինի , Վէրտի կամ կամ Զայքովսքի , Կուռնիկ կամ Հայտատան , բայց միայն մտածեցէ՛ք Վաթանինին վրայ :»

Ուրիշ լուսաւոր , ուրախառիթ պարագայ մըն ալ . ո՞վ կը կարծէր թէ Գահիրէն իր ծոցին մէջ այնքան գնահատելի ուժեր կը սնուցանէ եղեր , բայց ո՞վ չի հիացաւ այդ գիշերները «Զայնը Հնչեց»ի գլխաւոր գերակատարներուն կատարեալ յաջողութեանը վրայ : Թատերական մարզին մէջ՝ Գահիրէն կը պարծենար արդէն իր Վոլթէռով , որ , անշո՛ւշտ , ազգային բեմին լուսագոյն զարդերէն մէկը պիտի ըլլոյ վաղը Ազատ Հայրենիքին մէջ : Իսկ «Զայնը Հնչեց»ով նոր ասազ մըն ալ փայլեցաւ գեղարու եստական հորիզոնին վրայ , տաղանդ մը խկապէս , Օր . Շաղոյեան՝ որ յաղթանուկից Օգոստոսս 5ի և 27ի գիշերները . այս յայտնութիւնը բարերազդութիւն մը եղաւ Օր . Շաղոյեանին և Պարթեւեանին համար հաւասարապէս , առաջինը իր տէպիւն ընելով «Զայնը Հնչեց»ի պէս գեղագործով մը՝ որ սահմանուած է ապրելու . իսկ Պարթեւեանի ոսկի պարբերութիւնները ձիւզ իրենց հմայքը կ'առնէին Օր . Շաղոյեանի ոսկի ձայնին մէջ : Պ . Վահրամ կիւրձեան ալ յայտնըւեցաւ բեմական կարողութիւններով օժտուած երիտասարդ ուժ մը , որ իր տարրին մէջ պիտի ըլլայ կատարելագործուելով այդ արտեստին մէջ . թատերական ասպարէզը անշո՛ւշտ պիտի ժպարի իրեն :

Երէցներէն անցնելով կրտսերներուն՝ ինձի համար հոգեկան վայելք մը եղած է հաստատել թէ մեր ազգային վարժարանին մէջ փոքրիկ գանձեր կան , որոնք սահմանաւած են ապագային փայլիլ բեմական և երա-

ժըշտական ասպարեզվներուն մէջ։ Ժողովուրդ մը երաշանիկ պէտք է զգայ՝ իր ծոցին մէջ ունենալուն համար վերածնունդի այս հրաշալի տարրերը։ բայց միեւնոյն ժամանակ, ամէն տեսակ հարստութեան պէս, գեղարուեստական այս հարստութիւնն ալ՝ որով նախախնամութիւնը օժտեր է մեզի՝ ծանր պարտականութիւններ կը գնէ եկիպտահայ մեր գտղութին վրայ։ Վաղը Մայր Հայրենիքը մեզմէ պիտի պահանջէ այդ բոլոր ուժերը։ Ի՞նչ վիճակի մէջ է որ պիտի յանձնենք զանոնք։ Փռքրիկ գեղարուեստագէտներու խումբ մը ունինք։ ՞՞վ պիտի գասաւորէ, առաջնորդէ և կատարելագործէ զայն։ Մեծարժէք գեղարուեստագէտներ ունինք։ ՞՞վ պիտի զնահատէ, բաջալերէ զանոնք և դիւրութեան պայմաններ գնէ անոնց առջեւ՝ իրենց գործը աւելի արգիւնաւոր լնելու համար։

Գեղարուեստագէտներն են որ կը կերտեն ցեղին հոգեկան գեղեցկութիւնները, Շեքսփիր մը, Հին կօ մը, Կէօթէ մը, Տանթէ մը, Բուշքին մը անմահացուցին իրենց Հայրենիքը։ Այս առ թիւ ձշարիտ հաճայքով կը յիշեմ Գրական-Գեղարուեստական Միութիւնը որ այնքան յարմար տաենին կուգար իրական պակաս մը լիցնելու, գեղարուեստագէտի մը՝ կարօ Պայենանի նախաձեռնութեամբը։ Ազգերն ալ՝ ինչպէս անհատները մեծ ձախորդութիւններու, գժրագդութիւններու շըրջանին է որ հակամէտ են հոգեկան անկումի, մանաւանդ, երբ աղէտը դխմագրաւելու և անոր գէմ պայքարելու անմիջական գիրքին մէջ ալ չեն, ինչպէս որ է արտասահմանի մեր գաղութներու պարագան։ Գեղարուեստը՝ իր զանագան արտայայտումներովը՝ գերազօր ազգակն է այդ գրութեան մէջ տրամադրութիւնները բարձրացնող, հոգիներն ազնուացնող։ Գրական-Գեղարուեստական Միութիւնը յաջողութեան ամէն պայմաններ կը լրացնէ, քանի որ Եգիպտահայութիւնը բաղդն ունեցած է իր մէջ հաշուելու Պարթեւեանի պէս գրագէտ մը։ Վաղը Կավկասահայը, իր կազմակերպուած Տրամաթիքականներավը, Հրատարակչականներավը, պիտի գայ սղջուննել իր ազատագրուած հարազատները։ մեր կողմէն, գոնէ, եղբայրական ձեռքեր

պէտք է կարիստուին Հայութեան վերածնունդի հրաշափառ պատիկիրը զեղակերտող . այդ ձեռքերտուն վ. այ պէտք է գուրքուրա՛լ, անսնք թանկագին աւանդներ են մեզի վստահուած Մայր Հայրենիքին կողմէն, պէտք է զանսնք խղճմառքէն վերագարձնենք Հայրենիքին : Այս ուղղութեամբ Գրական-Գեղարվեստական Միութեան ձիգը գիւրիններէն պիտի չըլլայ, կը խստավանիմ, բայց դժուարը առաջին քայլերն են : Քիչ մը զահօգութիւն և հաստատամութիւն շատ բաներ յեղաշբջելու կարող են :

Գիտանահք սիրել մեր զեղարուհուագէանիը՝ Հայ-  
րենիքի փառքին համար։ Ա. ԳԱՐԱՄԱՆԵԱՆ

## ବୁଦ୍ଧିମତ୍ତା

Կը լիօէ՞ս, հոգի՞ս, երեկ խրիկուն,  
Եթք ևեզ կուրծիս տակ կուգայի լալեն  
Գերեզմանատուն տանող նամբայեն,  
Դողացիր յանկարծ, բոցի պէս սժո՞յն . . .  
Դոնեն մօսակայ եկեղեցին  
Խեղնուկ դագաղ մը դուրս կը հանեին :  
Ու դուն հեւացիր կուրծիս տակ խեղդուած :  
Եր պատանին մեջ անշարժ յափեան  
Ծանրը ժդիս մը անդրչիրիմեան,  
Կապոյ օրբենուն վրայեն սառած  
Մեզի կ'երկար այն նեֆ ծերունին,  
Զոր փոս մը անուռ նետել կ'երային . . .  
Ու մածեցի . . . Ենցակս կեռմնին ման  
Տանող նամբուն վրայ՝ կ'անցնին ա.ն.ն օր  
Միրելիի մը դիակին վրայեն նոր . . .  
Ու երբ ևեզ, ով իմ ցաւակոծ հոգիս,  
Ռւղեկից տուի այդ նեֆ բափօրին,  
Կուրծիս տակ արեան գետ մ'անցաւ կրկին . . .  
Ինչ որ չի կրցի հձձել ևեզ երեկ,  
Գիտե՞ս, այդ մեռած բարի ծերունին  
Ծանրածան դիակի եր մեր Անցեալին,  
Զոր մոռացումի նամբեն՝ սրամբեկ՝  
Կը տանեին, նի՛զ այն ծերուկին պէս  
Զոր բաղել տարին՝ անուր, անհանդէ՞ս . . .  
Լոկանդրիս ՀՕ.Պ.Լ. Ա. ԹԻՒՐՅՈ.Պ.Յ.Յ.

## ԱՐԱՋԻՆ ՀԱՅ ՊԱՏԱՐԱԳԸ ՏՐԱՊԻԶՈՒՄԻ ՄԵջ

Արիննատագէտէն վերջ տռաջին հայ պատարագը . . .  
Բայց եկեղեցին լեցուն է թշուտոսոցէն սեւազգեաց բազ-  
մութեամբ մը որ եկած է հան ծնրադրելու , խորանին  
առջեւ , ծխամած պատերուն և սիւներուն առակ , աղօ-  
թելու , մխիթարուելու , չնչիլու համար խունկին բուր-  
մանքը որով Հայ Յեղին սիրաը գեղեցկացուցին Լու-  
սաւսրիչ ու Ներսէս : Առատուան լրաը պատուհաններէն  
կը խոժէ ոսկեվառ տարափով մը : Զահերը նորէն կը  
սկսին պլայրու , վերսայն կը հնչէ կոչնակը՝ որուն զօ-  
գանջները կը հեծկլան կարծես , և ի՞նչ աղեճմիկ և  
հոգեթով քաղցրութեամբ մը որ որտերու վէրքին վրայ  
թափուազ սպեզանիին կը նաևնի :

Վշտին և Եղայրութեան անտեսանելի Ոգին կը  
սաւառնի բեւարաց , հեւասպառ կուրծքերու վրայ ին-  
կազ բոլոր գլուխներուն չուրջը՝ սրոնք ալեհեր ու ցաւա-  
գին կը խոկան անտրոշ կեանքի մը չարութեանը մէջ . . .  
Բայց կոչնակը կը չարանակէ զօգանջել հետպհետէ  
նուադկոտ և տխուր թրթուումներայ . . . Պատուհաննե-  
րու քիւին վրայ քանի մը ծիծեանակներ կը թասին , և  
անոնց զուարթ ճլուբլոցը կը խունուի ժամերգութեան :  
Անոնք ալ եկեր են գարձեալ իրենց բոյնելը վնասե-  
լու , և առերակ որմերէն կախելու զանոնք վարդա-  
կորմիր ու բնիկ հոգով շինուած . . . Արայրին ձայնը կը  
մեսնի խորանի և անսահման արձագանցով մը տա-  
ճարին մէջ . . . Նայուածքները կը բարձրանան արտաս-  
ուտթօր , ու կը տհանեն , խորսնին մէջտեղ , Յաւիտե-  
նական Խաչեալին պատկերը որ կ'ուրուագծուի լուսեղ  
ցացուամվ մը , հինցած ու մլոտած կտաւին վրայ : Բո-  
լոր հայ ցեղին պատկերն է ան զոր անձանօթ և ան-  
շուք նկարիչը թափառական իր հոգիին և զոհերու  
արիւնին երանգովը գնած էր Գոզգոթային վրայ . . .  
Գրուխն ինկած ուժասպառ , խցոսաւած կողերուն վրայ  
բասար ծաղիկ մը որ յաւերժօրէն կը թօչնի առանց  
հատնելու , մազերուն սովի ու թեթեւ գանգուրը որ

փուշէ պատկին տակէն ճակատին շորջը կ'առնէ արշալոյսի մը նման, ու տոքերը գամաւած, ձեռքերն արխնուայ, կերաններու լոյսին մէջ ողողուած . . .

«իսաղապութիւն ամենեցուն . . .»

Ու բարբ սրտերէն հեւք մը կը թուի, ցաւատանչ, եղբայրական, խորունկ.

«Ամէն . . .»

Կ'երկրպագեն ամենքն ալ, քարերը կը համբուրեն, արտասուքով կը լոււան այդ նուիրական վէմերը որսնց գէմ լուսատիպ նահատակներու սրտեր փշեցան, և զիւցազներուն արխւնը զանոնք ներկից վարդերու կորմիր պատկօվ մը . . . Ծերաւնի մը երկարօրէն գլուխը չի վերցներ, ահ, իր կեցուածքը, անշարժ, կորտքամակ, մազերու ձերմակ ալիքը փոււած քարին վրայ, խելայեղ կարօտով մը քարացած հոն, թշուառութեան արձանի մը պէս . . . Բայց իր աչքելը կը ժպտին, երբ ան կը շտկուի, աստուածային խորհուրդ մը կը լուսավոտի խորշումալից ճակատին վրայ . . . Քայլ մը անզին պառաւ մը, սեւ շալին մէջը պատանքուած, կը հհծկըւայ . . .

Ու տակաւին ուրիշներ կուգան, կը շտապեն հասնիլ, առաջին հոյ պատարսպն է քաղաքին մէջն կոստրածէն ի վեր: Եկեղեցիին զրանը քով շատերը կը կենան, ուժասպառ, ուշաթափ ու խելակորոյս: Ահ, նիշնար ու խեղճ ձեռքերը որսնք երրէք չի զարկին, որսնք երրեք չի ներկուեցան արխւնով, կը խաչակինքին . . . Եւ անոնց շարժումը զսպոջուն և մահարոյր կշոյթ մը ունի . . . Ու զարձեալ իրարու կը միանան ջղաձգօրէն՝ թափանձագին ձեւով մը գէպի վեր, գէպի նախահայրերուն Աստուածը . . . Շրթունքները կ'երերական, ի՞նչ կը մրմիջեն անսնք, ի՞նչ կ'ազաշին, ի՞նչ կը պազատին: Ու կամարներուն տակ սեւ բազմութիւնը խոնուած մտիկ կ'ընէ . . . Զայն մը կայ օգին մէջ, բոլոր տաճարը կը փլի կարծես անոր զօրութեանը տակ, բոլոր սիսերը, բոլոր թշնամութիւնները կը չքանան . . . Ու Զայնը մեղդին է Եղբայրութեան, ծովու մը պէս փոթորկող, անհուն, հզօր ու գեղեցիկ.

«Ողջոյն տուք միմեանց ի համբոյր սրբութեան . . .»

Զիրար կը գրկեն ամենքն ալ, քանի որ ամենքն ալ սեւեր հազած են ու միւենոյն ցաւովը կը տառապին . . . Ոչոյնը կ'երկարի, կ'երթայ մինչեւ դրան սեմը որոն վրայ լազարին աշքերով հայր մը մորթուած զաւկըներուն խումբը կը տեսնէ խունկով լեցուած օգին մէջ . . . Սիրական մեսեներու, անձանօթ ձամբաներուն վրայ թաղուածներու, կորուածներու տեսիլքը հո՞ն է միշտ, նայուածքին առջեւ բոլոր անոնց որ կ'ազօթեն, և յու սավառ հսկիսվ մը կը տուայտին . . .

Դպիրնելը տարիքոտ մարդիկ են, պատանիներն ու երիտասարդները շատ քիչ են անոնց մէջ: Ծիրունի լուսարար մը բուրփու կ'ընէ խորանին վրայ, ձեռքիրը կը զազան և անմոն գեղեւկատ շարժումէն կրակին բռցովքառ արծարծումը գեղեցիկ ցոլք մը կը նեսէ տառապած և տժզոյն դէմքին վրայ . . . Եւ աչքերէն անընդհատ երկու առուտիներ կը հսոյին վճիռ արցունքի, խոչար կտթիներով, ու կը լուան մօրուքը որ լայն կուրծքը կը ծածկէ . . . Ասորերու պատուած պատկրներուն առջեւ մամերը կ'առկայծին: Բայց արեւը հատզնետէ կ'ողողէ, կը լիցնէ ամէն բան, ու աղքատ եկեղեցին ոսկեղեն շլացումով մը կը գեղեցկանայ . . .

Պատարագը կը շարունակուի: Դպիրները կ'երգեն, ժողովուրդը կը ձայնակցի ժամելգութեան իր հեծկըւտանքով . . .

Կոչնակը դարձեալ կը զօդանշէ . . . Հետզհետէ կը մօտենայ հազորդութեան ժամը որուն անհամբեր կը սպասեն բոլորն ալ . . . կը հաւատա՞ն գեռ այսքան ազէանիրէ, այսքան տառապանքներէ վերջը . . . կը հաւատա՞ն որ Հայութիւնը պիտի վերածնի Աղատութեան մէջ, և հայ զիսդիրուն, հայ քաղաքներուն բոլոր կոչնակները պիտի աւետեն հեռաւոր գերեզմաններուն Հայ Հոգիին, Հայ Պատիւին, Հայ Մտքին Յաղթանակը . . . Մեռենիները պիտի արթննան, պիտի լսեն անոնց, և անապատին ահաւոր զիշերին մէջ պիտի թափառին իրենց կուրծքերը ծեծելով, խելայեղօրէն, կարօտակէզ:

Ծնրադիր, սեւեռուն աշքերով, բազմութիւնը կը սպասէ . . . Ասրանին վարագոյրը կը բացուի: Հաղորդութեան պահն է . . . Բայց ի՞նչ հեծկլտանք է աս որ

խուն ճապի մատնուածներուն վայնաստնին կը նմանի . . .  
Մեծ խորհուրդը միսիթարութեան կը կանչէ զանօնք ,  
ու խորանին առջեւ կը դիմեն բարոր վերապրոզները  
ջարդին . . . Քահանան բարի խօսք մը կ'ըսէ խրաքան-  
չիւրին , բայց լինչ կ'արժէ խօսքը , երբ ցուը մեծ է  
այնքան , երբ սիրակերը դիմովցած , խննթեցած են  
տանջանքով . . . Ու բոլոր անոնք որ կը հագորդաւին , տէր  
հօր ձեռքերը կը լուան արցունքով , համբոյրներով կը  
ծածկեն զանօնք : Թափօրը կը վիրջանաց . . . Մատուա-  
նիերը կը լեցաւին կինել ով՝ որոնց պատաստաւն փէշե-  
րուն որը տղաներու և աղջիմներու խեղճուկ ու վախտ-  
ձեռքերը կտուչած են : Քուհանան՝ Աւետարանը ձեռամ-  
բորձ «Երթայք խոպազութեամբ»ը կ մրմնչէ , երբ  
ամենքն ուլ կը ծնրագրեն . . . Բայց լսութիւնը յանկարծ  
կ'իշնայ . . . Մոմենը կը հաւանին ու ջահերուն պլպլուքը  
մեռերախապ կ'արխւնի ուեւ շաղիւուն և ալեհեր զլուխ-  
ներուն վրայ . . . Եկեղեցին կը պարպատի : Սեւ բազմու-  
թիւնը կը հեռանայ գլխիկոր , ու քազաքին փաղոցներուն  
մէջ անոր միօրինակ սոնաձայնը տրոփիւնին կը նմանի  
կարծիս մեծ ու վիրազեղ որտի մը որ կ'արխւնի տա-  
կաւին . . . Ծերունի մը որ զժաւարու կը քալէ , կը գտա-  
նայ ուրիշի մը . — «Զի անուանած պատարագ ել» . . .

Միայն միայն դրույթը կը շարժէ տիստովեամբ . . .

Բազմութիւնը կը բաժնափ խումբերու որսնք կը  
ատրախնակին տարրեր աղջութիւններով։ Ամենքն ալ-  
նոյն քալուածքն անլին, յոդնած, թշուառ, իյնալու-  
մօմ՝ ձամբան վրայ զար հայ աւելակները կը ծածկեն-  
իրենց ահաւոր սպուերով . . . ԱՐՅՈՒՆ-ԵՅԿԱՓ



## "ՃԱՆԹՔԵՐ" ԿՕԶԿԱՎԱՇԱԽ-ԱՏՈՒՆ

## ՊՈՍԹԱՆԵԱՆ ԵՂԲԱՐՔ

Արքարին փողոց, թի. 44-43

Ամէն տիսակ լնտիր կօշիկներ, պատրաստ և չափու վրայ  
Գիները գիւ բամբաչիլի, մինչ ձաշակի և տոկունու թիւն  
կողմէ անմրցելիք: — Փարձեցէք, և գոհ պիտի մնաք:

## Ա Ե Ր Ա Ծ Ն Ո Ւ Խ Դ

Ո՞ն, անդո՞ւ աշխարհի, ո՞ն, սոսկում նըմարտին,  
Կիրեն՝ ուր կ'քաւալի այս մեր դարն անդադրում.  
Կ'ընքանան, ամեն տեղ՝ խաժամուժ խաւարչտին,  
Ապրողներն այս, որ են մեռելին լոկ շարժուն.

Կ'աւրփողեն շարունակ իրենց սին կեանեն ազատ,  
Բայց Տաճարը Հոգուոյն կ'ֆլչի՝ յամը՝ իրենց ներսն.  
— Թէ Ֆրանսան ընդ երկար եղաւ խոռվին այդ զազիր,  
Տէր, իրեն կ'դարձնենք իր անդորրն, բռ լոյսերդ:

Արուեսի՛ խորհուրդի՛ խօսի զզօն վարպետներ,  
Մինք որ, շամ տեսնելու, ա՛լ քախիծ մ'ունինք սուրբ,  
Սիրենի՛, — այս, այս առուու հասկըցայ ամեն ինչ:

Ա՛լ ոչինչ ողոք պիտի աշխ յես այսու.

Մըսամեռ, բայց յևսուած ծնելով միւս վերսին  
Պիտի ալեմ խրնդունակ, մեջս՝ յաւերծ կեանին յոյս:

## Ա Ե Ր Ա Ծ Ն Ո Ւ Խ Վ Ա Ր

Սոսկալի օրն է այսօր, նախամարտիկ երկնաւոր,  
Ուր, մեռնելով Խաչին վրայ, նազար արեան ծիրանին,  
Ուժերուդ տակ կը վրժմար, գունարափուած՝ մոլուցքն,  
Խուժան մը, զոր տրուած աշբոյ կը զրկէր սիրալիր.

Գուն զիտէիր թէ ամբոխն յամառօրէն կը մերծէ  
Ճըմարտուրիւնը, երբ ան կ'իջնէ իրեն երկինքն.

— Այսպէս եր որ, ի վերջոյ ֆաղիկզուն ոսկի ըլլալէ  
Առաջ, կազարն ընդ երկար ոսկեփոխին պատեց յոյս:

Ո՞ն, զերազոյն ոսկեփոխը դուն ես միայն, տէր իմ, դուն.  
Եղերանօրն ամրակուռ՝ անխախս հաւասեն է ինքնին,  
Խոկ յոյս ու սերբ՝ անոր բոցերն՝ անչէջ՝ նրաբորբոն:

Կամենալով Ասուածներ շինել, առիր մարդկուրիւնն.  
— Դի՛ր մեր սիրսերը սիրտիկ մեջ, փոխարկէ զինք բեզի.  
Ու վերածէ մեր կապարն յաւերժական ոսկիիդ:

Թարգմ. ՆՕՏԱՐ

## ՄԵՐ ԲԺԻՇԿԱՆԵՐԸ

ՏՕՔԹ. Մ. ԺԱՄԿՈՉ

Եգիպտահայ հանրային մարզին մէջ իր գործունէութիւնը սկսած է 1861 զաղթալին հոսանքին հետ-



Տօքթ. Մ. Ժամկոչ

որմէ առաջ հոս հաստատուած էր, և որուն ցաւերն անձնուիրաբար դիմագրաւողներէն մին եղաւ, ա'յնքան իր մասնագիտական ձեռնհասութեամբ՝ որքան իր ազգասիրական եռանդով :

Տօքթ. Մ. Ժամկոչ՝ Աղեքսանդրիոյ Ս. Պողոս—Պետրոսի շրջափակին մէջ կուտակուած հազարաւոր թրքա-

հայ փախստականներուն երախստագիտութեան արժառնացած է՝ անոնց շւայլած իր բժշկական խնամքներով։ Ինք էր որ հիւանդանոցի վերածեց Ապու-Տարատարի նախկին Առաջնորդարանը (հիմտկուան Մանկապարտէղը), ուր 30էն աւելի անկողիններ երկար ատեն թափուր չէին մնար ծանր հիւանդներէ։ Տօքթ. Մ. Ժամկոչ, այդ յանպատրաստից ստրոււած հիւանդանոցին մէկ բաժնին մէջ, բազմութիւն ծննդաբեր մայրերու բերած է նաև իր բժշկական անխնայ հոգածութիւնը՝ արիւնի ու տղէտքի մէջ յղացուած մեր սերունդին կնքահայրներէն մին հանդ իսանալով։

Եզիպատահայ ժողովականնութեան մէջ կարեւոր դեր մը ունիցած է իրրե Քաղաք. Ժալովոյ նախկին Ատենապետ և իրրե անդամ Ազեքսանդրիոյ թեմականին։

Պօղոսեան Վարժարանին նկատմամբ իր տածած գուրգուրանքը ամէն գնահատումէ վեր է. ինք եղած է այդ հաստատութենէն ներս առողջապահական գիտակցութիւն մտցնողը, առողջաբանութեան դասեր աւանդողն ու հարիւրաւոր երկսեռ ուսանողութեան առողջական վիճակին ուշագիր հակողը։

Տեղացի հայ և օտար շրջաններու մէջ այնքան վնասուած ու բազմազբազ բժիշկի մը համար — որ իր դուռը միշտ բաց պահած է աղքակից չքտուր հիւանդներու առջև — անշահախնդիր կարեկցութեան այս յարստե կեցուածքը Տօքթ. Ժամկոչին իրաւամբ ապահոված է ժողովրդային այլապահ խաւերու համակրութիւնը։

Ազգային հմայքին նախանձախնդիր՝ գիտցած է զայն բարձր պահել օտարներուն առջև, բողոքելով երբ Ազեքսանդրիոյ Բժշկական Միջազգային լիորհուրդէն անտեսուած էին հայ բժիշկները, և այս վիրաւորիչ անտեսումը դարմանել տալով՝ անդամ կոչուած է նոյն Խորհուրդին։ Իր օտար եղբայրակիցները միշտ յարգանքով հաշուած են զինքը։

Տօքթ. Մ. Ժամկոչ, մեր բժշկական դասուն մէջ, առողջապահութեան չերմեսանդ առաքեալներէն մին եղած է, Տօքթ. Պ. Սերովբեանի և մէկ քանի ուրիշներու հետ, հայ մամուլին բերելով խիստ օգտակար

աշխատակցութիւն մը՝ ժողովրդային լոյն խաւերու մէջ առողջապահիկ էական ճշմարտութիւններ տարածելու սահմանուած։ ՅՅժիշկա պարբերականին և այլ հայ թերթերու մէջ իր յօդուածներն ու շտգրտւ տեղ մը գրաւած էն։

Գյուտական համաժողովներու ալ մասնակցած և առնց տարած է իր հմուտ ուսումնասիրութիւնները, որոնք ապագրուած են րժշկական հօնք-բանիններու մէջ։

Տօքթ. Մ. Ժամկոչ իր բոօֆեսիօնին մէջ տարածերժուած անձնուորութիւն մը չէ. ան խանդակավառ հետեւող մը եղած է մեր մասուորական շարժումին, և գրական ու գեղարվուեստական ամէն հայ ձեռնարկի անվերտապահ աղապատանքով մը վերաբերուած է։

## ՆՈՒՊԱՐ Յ. ՍԵՐՈՎԲԵԱՆ

ԱՏԱՄՆԱԲՈՅՑ

Մասնագէս Ա.մերիկեան Ա.տամնակամուրջներու

Սէլիմ Գարբան փողոց, թիւ 14

Ա.Դ.Ե.Բ.Ս.Ա.Դ.Ի.Ի.Ա.

## ՊԱԶԱՐ Ա.ՍԻԱ. Ա. Յ. ԹԱՇՃԵԱՆ

Հաստատեալ 1897ին (Սաք էլ թուրք)։ այժմ փոխագրեալ Նուպար Բաշտ փողոց թիւ 48, Ազերասանդրիսա : Կը վաճառենք Պրուսայի բաղնիքի խալիլուներ, խոհանոցի, ճաշարտահի պիտոյքներ և շատ մը արեւելեան ու եւրոպական ընտիր ապրանքներ։ Մանուանդ գովելի են մեր հնգկուկան և պարսկական թէյերը։ Վաճառատանս սկզբանքն է ուղղութիւն և չափաւոր գին։ Մեզ դիմով միջազգային ամէն յաճախորդներ գոհ մնացած են։ Փորձի համար յաճախեցէք և պիտի տեսնեք։

## ԱՐԻՍՏԱԿԷՍ ՂԱԶԱՐԵԱՆ

Ա.Դ.Ե.Բ.Ս.Ա.Դ.Ի.Ի.Ա. Մ.Օ.Յ.Յ. Մ.Օ.Հ.Ա.Մ.Մ. Փ.Պ.Օ. Թ.Ի.Ի. 1

Կաշեղէն և կօշիկի վերաբերեալ ամէն տեսակ ընտիր ապրանքներ, փոքրաքանակ և մեծաքանակ։ Գիշերու գիւրամատչելիութեան կողմէ անմրցելի։

## ՇՈՒՇԱՆ

Սանիկիս Վերգինե-Աօխէնին

Ընկերները զինք մեռած կարծելով ապառաժի մը ստորաբ ձգեր ու հեռացեր էին։ Երկար ատեն մնացեր էր հոն, կոնակի վրայ պառկած, ամէն խնամքէ զուրկի Երբ, հազիւ գրուխը բարձրացնելով կրցեր էր հորիզոնը զննել, նկատեր էր որ թշնամի գիրքերուն մօտ լնկեր էր, կողէն վիրաւոր, և ոկտեր էր իր զինակիցներուն գէմ զայրանալ, որ այդ գժնդակ, այդ օրհատական վիճակին մէջ զինք լըեր էին։

Արիւնահոսութենէ տկարացած մարմինը կարծես հրաշունչ վասարանի մը մէջ նետեր էին. ա'նքան ստուտիկ էր ջերմը։ Քսամնելի տեսիլները տակու եկեր էին ուղեղին վրայ տաժաննելորէն ճնշելու։ Կորսուած սիրելիներու ուրուականները երեցեր էին իրեն՝ մահուան սարաւուներու մտանելով իր չարչարուող էռաթիւնը։ Տեսեր էր իր տարաբախտ մայրն ու քոյրերը քիւրտ Ալիին զանակէն ծակծկուած մորմիններով։ տեսսեր էր իր հօրեղբայրը խոցուառած վուխ սրունքնեներով. տեսեր էր ազգականներու և հայրենակիցներու սոսուար խումբն՝ յօշոտուած ու այլանդակուած գէմքերով։ Եւ Թուրքը պատկերացեր էր իր աչքերուն իրը գժոխաստեղծ մէքենայ մը որ շարունակ քանդեր, փշեր ու ոչնչացուցեր էր իր առջեւ ցցուող ամէն խաչընդուռ, այդ ճիւազային կառացցուածքը տապալեր, ոտնակոխներ, անարգեր էր ամէն սրբութիւն, և գաղանային վայրագութեամբ մը ճզմեր ու խողխողեր էր իր անհամար զաները. ջարդը՝ զրադումմը, պէտք մը, արուեստ մը, և արիւնակեղութիւնը՝ խենդեցնող գինովութիւն մը եղեր էր այդ մարդակերպ հրէշին համար։ Ասիոյ խորերէն գահավիժած այդ կործանարար ապառաժին յաղթական արշաւը, որ միլիսմաւորներու կեանքն արժեր էր, ցեղեր ու սերունդներ չէին կրցեր կասեցնել, և եթէ պատահեր որ երբեմն անկէ մաս մը անջատուէր

և փոշիանար, այդ պարագան չէր արգիլեր, սակայն, զանգուածին աւերիչ յառաջիսաղացումը:

Պահ մը, մանկութեան զուարթ ու անմեղ օրերու անուշ յիշատակն արթնցեր էր մտքին մէջ, և տառապանքէ մթաղնոսծ աչքերուն երեւցեր էր ընտանիկան մաքրափայլ խրճիթը, ուր աշխարհ եկեր էր, մայսեան պայծառ տռաւօտ մը, և ուր պաշտելի հայր մը կերպաւորեր, ազնուացուցեր էր իր մատզաշ հոգին հայրենասիրութեան վսեմ խտէտովը: Յիշեր էր իր գիւղին փոքրիկ եկեղեցին, որուն խորանին առջեւ ծնրած աղօթեր էր, ով գիտէ քանի՛ քանի՛ անգամներ, և կողկողագին խնդրեր էր Ամենակալէն «Հայոց Ազգին ազտառութիւնը»: Յիշեր էր իր բոլոր երիտասարդ լնկերները, որոնց հետ ստէզ պահուլսեր էր գիւղին աղբիւրին մօտ, ստփոր ի ձեռին եկող գեղջկուհիներուն կննաածին լանջքերն ու մերկ բաղուկներն անյափօրէն դիտելու համար... Յիշեր էր բոլոր ասոնք, և ուզեր էր լալ, լալ և խեղդուիլ յուզմունք:

Անզգալարար ձեռքը տարեր էր ձակատին, բայց անմիջապէս ետ էր քաշեր զայն՝ կրտկի վրայ երկարածի ազգեցութիւնը կրելով:

— Ա՛խ, հառաչեր էր, գէթ շուտ հասնէր մահը: Կեանքի անողոք հնձողը, ստկայն, չէր բարեհաճեր իրեն այցելել:

Մեծ ջանքերով գարձեալ գլուխը վեր էր տաեր, դէպի օգնութեան անորոշ ու ամոյի ձամբաները սեւեռելու համար իր թախծալից բիբերը, և՝ տեսածներէն ահարեկ՝ զգայագիրկ գամուեր էր իր արխանով շաղախուած գետնին:

Քանի մը քայլ անզին ձանցեր էր Աւօն, իր սիրելի մտերիմն ու զինակիցը, որ՝ թուրք սպայի մը փաթթւած՝ արլւնլուայ փոռուեր էր: Քիչ մը աւելի հեռուն ուրիշ գիտկներ տախտապար ինկեր էին ցիր ու ցան, դուրս թափած փորտափով կամ ջախչախուած գանկերով: Գիշատիչ թռչուններ եկեր չոքեր էին մեռելներու շուրջ, պատառ պատառ փրցնելու համար անոնց վառօթաբայր խանձած միսերը: Խաղմաղաշուին այդ զարչուրելի տեսարանը, դժոխքի մտացածին նկարի մը

հանգունատիպ, սպառեր էր իր մէջ կորովի վերջին պահեստը :

Այսհանդուրժելի ցաւերով գալարաւն, ամրող ժամեր անցուցեր էր գետնամած : Սաստիկ ծարաւ մը տուչըրեր էր իր հոգին :

— Աստուած իմ, մրմիջեր էր, ես ալ խաչուած մը, որուն հատապ շրթներուն ոչ ոք կը մօտեցնէ դառնահամ այլ զովացուցիչ սպունգը ...

Սպասելէ յուսահատ, սկսեր էր օգնութիւն աղերսել, բայց իր աղիսպորմ կոչերուն արձագանգը միայն լսեր էր չքաղաքայ բարձունքներէն :

— Պուտ մը ջուր, հատաչեր էր լարագին : Ու ամէն ակ կարծես ցամքեր քարացեր էր իրեն համար :

— Պուտիկ մը ջուր, կրկներ էր, իր հեւասպառ թոքերուն բավանգակ ուժովը :

Եւ արձագանգը տուեր էր, վերջապէս, անհամբերօրէն, խելայիզօրէն սպառուած պատասխանը .

— Հիմա, վայրկեան մըն ալ սպասէ' :

Քրդահիի տարազով զեղանի կին մը գաղտագողի եկեր և ծնկաջոք մատացեր էր իրեն սփափարար կուժը, զոր գողդոջուն ծեռքերով խլեր և անոր պարունակած հեղուկէն քանի մը ուժպ խմեր էր :

Երբ զինք սպառող կրակը պահ մը տկարացեր էր զովացուցիչ ջուրին ազգեցութեանը տակ, յուզմունքէ խեղդուող ձայնով մը ըսեր էր .

— Ո՛վ անծանօթ բարերարուհիս, լինչ կ'որոնես մարդկացին տառապանքի այս մահանուս բեմին վրայ . քեզ ո՛վ զրկեց այս գեհենին մէջ : Գնա՛, հեռացի՛ր այս արիւնոտ ճամբէն . գնա՛ և երջանիկ եղիր սիրելիներուդ . . . ամուսնոյդ հետ . . .

— Աւա՛զ, մէկը չունիմ . սիրելիներուս ամենքն ալ սպաննուեցան, եղիր էր գեղուհին պատասխանը :

— Սպաննուեցա՞ն . . . Ուրեմն ; լինչ է անունդ, հարցուցեր էր անձկանօք :

— Անունա . . . Շուշան . . . խստավաներ էր կինը, մինչ վիրաւորը նուազեր էր անոր մայրական բազուկներուն մէջ :

\* \* \*

Շուշան գրկարաց տարեր հանգչեցուցեր էր վիրաւորը քրդական վրանի մը տակ, կապելէ վերջ անոր վերքերը։ Օրերով անոր սնառին մօտ նստած արտասուեր էր լոխիկ, իր անագորոյն քիւրտ տիրոջ վերագարձի կասկածը սրալն մէջ, և խնդրեր էր Աստուծմէ որպէս զի շուտ սոտքի կանգնեցնէ իր սիրելի հիւանդը, Քիւրդին վրէժմնդրութենէն զայն ազատելու համար։

Ինքզինքը բնաւ չէր մտածեր, վասն զի ծնողք, ազգական, բարեկամ, պատիւ կարոնցնելէ վերջ կեանքն ալ վրայ տալու պատրաստ էր։ Բայց չէր կրնար թոյշատրել որ Ալին իր պաշտպանեալին մազին խիկ գըպչելու համարձակէր։ Կը բաւէր որչափ տեսեր էր, սոսկումով, վայրենի Քիւրտին ձեռքով հայ արխինին հոսումը։ Կը բաւէր որչափ զգացեր էր իր փափակ մորթին վրայ գաղանին ժանտահոտ զզուելի բերնին հըպումը։ Զէ՛, ա՛լ չէր կրնար հանգուրժել այս ահաւերը լծակցութեան . . . Հայ արխինին էր որ տակու կ'ընդվէր իր երակներուն մէջ՝ հայ կտրիճին ներկայութեանը շնորհիւ։

Շուշանի տարած խնամքներն զգալիօրէն բարւոքեր էին վիրաւորին վիճակը, և՝ շատ չանցած՝ անկազինը ձգելու հնարաւորութիւնն ընծայեր էին անոր։ Քիւրտին երկիւզը փարատեր էր այլիւս գեղանի կնոջ մտքէն։ չէ՞ որ հիմա քովն ի վեր կեցեր էր կտրիճ մը, քաջ և անվեհեր, որ իր առոյգ բազուկը պիտի տրամադրէր դըժրախստ ու անզօր Հոյուհիի մը պաշտպանութեան համար։ Եւ Շուշան, մասնաւոր հպարտութեամբ մը գիտեր էր անոր յանդուգն ու կհնառւնակ գէմքը, ուր իր խաչուած ցեղին ապրելու անխախտ ու անտեղիտալի հաւատքը կարծես դրոշմուած ըլլար խորապէս։

\* \* \*

Դիշեր մը, երբ Շուշան պատրաստուեր էր հանգչելու, վրանին շուրջ լոեր էր արտասափոր ազմուկ մը։ Դուրս ելլելով տեսեր էր որ երկու սպառազէն ձխաւորներ զգուշութեամբ իրեն կը մօտենային։ Անոնցմէ մին ճանչցեր էր իր շարժուձեւերէն։ Ալին էր . . . Ոստումով

մը ետ ընկրկելով Շուշան լուր կուտար իր բարեկամին, և կը փարէր անկողնին մօտ կախուած հրացաններէն մէկուն:

Բոպէ մը վերջը, մահասփիւռ պողպատը կը դիմաւորէր Քիւրտերը, որոնց թիւն ստուարացած կը տեսնէր Հայուհին զարմանքով:

Անհաւասար և յուսուհաւական կոխն ոկոկիր էր տրգէն, և քանի մը Քիւրտեր թաւագլոր ինկեր էին: Ալի, իր կորուստներէն ու գտոծ ընդդիմութենէն հետզհետէ կատաղած, ահաւոր մալուցք մը կ'ուզգէր հրազէնին փողը դէպ ի հայ կորիւնը, և գնտակը կը հասնէր իր նպատակին: Հայորդին արիւնլուաց կը տապալէր գետին. իսկ Շուշան, անկարոզ միայնակ գիւմոգրելու գաղաններու վահմանին, իր վերջին փամփաշան ոպասելէ վերջ կը թողուր որ զի՞նք կապկալին ու նետեն վրանին մէկ անկիւնը՝ մինչեւ յաջորդ տուաւօտ:

Արեւածագին, վրէժինգիր Քիւրտը, ծառի մը բունին կապկէ կուտար կիսամեռ Հայորդին ու Շուշանը, բուլորավին մերկ, և հրացանովը նշան կ'առնէր անոր ձիւնասպիտակ կուրծքին, արեւան ծարաւէն խոպոտած ճիւաղային ձայնով մը ոռնալով.

— Ա՛ռ, անհաւատ, այս գնտակն ալ քեզի: Եւ հիմա, գնաւ կետվուրի արիւնդ խասնել սիրելի ազգակցիդ արիւնին . . . :

ԿՈՐԾ ՊԱԼԵԱՆ



## Ա. ՆԱՃԱՐԵԱՆ

ԱՄԵՐԻԿԵԱՆ ԱՏԱՄՆԱԲՈՅՑ

Մասնագէս արհեստական առամանց եւ պատուասիչ ծաղկախտի: Փողոց մզկիր Թէկրպանա, Թիւ 9:

Ա.Դ.Ե.Ք.ՍԱՆԴՐԻԱ

## ԵՍ ԿԸ ՏԵՍՆԵՄ...

Ես կը տեսնեմ արուեստագետն ապագայ,  
Որ դար մը վերջ, կուտայ զբուանք դաշտալին՝  
Փոքրիկ տրղոց : Մայրեւն անոնց՝ խրնդագին՝  
Կը նկերանան խաղերգներուն : Բայց ահա՝,  
Սուկո՞մ... Սեւ ի՞ծ մ' յանկարծ կ'ելլէ բուփերեն,  
Ու կը սողայ դէպի տրդանք աղածրի...  
Դեմքը մեն մօր կըստանայ գոյն կապարի :  
Անոնց նիշն վար կը բափին տերեւներն  
Յադր ծառերուն : Վարպետն ուռով կը դիտէ  
Պահն այս ահի — խունա՞պ, ներմկած լայն աշեր,  
Տերեւարա՞փ, վառ այժերու դեղնուրի՞ւն —  
Եւ յայտնելով քէ օձն այդ կեղծ ու սուս է,  
Վըրձիններն ւ' բանգապնակն կ'առնէ վեր,  
Ու կ'երկնէ . — «Գողն՝ Հայ Գարաւոր Մայրերուն» :

## ՍԵԿՆԱՌԱ

Հուսկ նեպընթա՞ցը կ'առւլէ :  
Խրենց մօրն հետ միասին :  
Զագուկներն արդ կը մեկնին,  
Հօր սիրսն որբա՞ն խարխուլ է,  
Որ կը դողայ նիմերեն :  
Ու նեպընթացն հառացն'վ  
Մը կը շարժի : «Մնաք բարո՞վ...  
Բայց տակարին, նեռուէն,  
Աղանիի գերդ բեւեր՝  
Զինջ օդին մեջ կ'բաբախնեն  
Դաւկինակներ ըսպիտակ .

Կարծես 'սելու . «Ձե՞ս զիտէր,  
Որ մենք կը բոխնեն, բայց, նորէն,  
Կը դառնանք տուն՝ զերդ տատրակ» :

## ԵԳԻՊՏԱԿԱՆ ԾԽԱԳՈՐԾԻ ՀՐԱՊԱՐԱԿԵՆ

ՅՈՎՀԱՆՆԵՍ ՓԼՄՊԼՃԵԱՆՆ

Եղիպատական ծխախոտի ու սիկառէթի հրապարակը, որուն վրայ այնքան գերակշիռ գերք մը բանեցին Հայերը, վերջնին տարինեւս պարզեց խիստ ուշադրաւ բնաշրջում մը :



Դիւրին յաջաղութիւններու, անխոչնդութուն նուաճումներու շրջանն անցած էր, և մրցումը գտժան բնոլթ մը ստացած :

Ծխախոտի գործարաններէրը, երկար ատին, ուղղակի ծխողներուն հետ էր որ յարարելութեան մէջ էին իրենց պիտակներով և իրենց սեփական խանութներուն միջոցով ուր իրենց ապրանքը

Տիար Յովիաննես Փեմպինեան միայն կը վաճառուէր :

Իսկ փոքր ծխավաճառները, որ առաջ իրենց խանութներուն մէջ իրենց պատրաստած սիկառէթները կը ծախէին, ֆապրիքաններուն և իրենց միջև եղած մըրցումն հետեւանքով՝ անոնց հզօր միջոցներէն պարտըւած և միեւնոյն տաեն անոնց տուած խոշոր գեղչերէն շլացած, հետզհետէ դարձան պարզ կրկնավաճառներ (revendeurs) :

Բայց որովհետեւ ամէն մանր կրկնավաճառ չի կը նար իւրաքանչիւր ֆապրիքայի բալը տեսակներէն բաւական քանակութեամբ վերցնելու չափ ժամանակ ու գրամագլուխ տրամադրել և այդպէսով ձեռք բերել ծխավաճառի մասնայատուկ զեղչը, հրապարակին վրայ անհրաժեշտ դարձան՝ գործարանատէրերուն և փոքրավաճառներուն միջև՝ առաջիններուն արտադրութիւն-

ներն ամբարող և վերջններուն լստ իրենց պիտոյից հայթայթող մթերանոցները (entredepositaires), որոնք նոյն իսկ 20 զրուցի գումարի մը իրեւ փոխարժէք զանազան տեսակէ ապրանք կ'ընձեռնեն խանութպանին, անոր թողելով ֆապրիքաներուն որոշեալ գեղչը:

Իրաց այս բերումնին իսկ, վերոյիշեալ մթերանոցները կարեւոր ազգակ մը եղան ծխագործի հրապարակին վրայ, իրենց ձեռքն անցնելով վաճառումին զեկը և զայն հաւասարականելով լստ իրենց ֆապրիքաներուն հետ ունեցած բարոյական ու նիւթական առաւելութիւններուն:

Ահա՝ այս անհրաժեշտ դարձած սխոթէմին նաև խաձեռնարկիներէն է Տիար Յովհաննէս Փէմպէճեան, եղիպատահայ պատուական ազգային մը, որուն անունը ծխագործի հոմանիշ է այսօր Աղեքսանդրիոյ ու Գահիրէի հրապարակիներուն վրայ:

Բնիկ Եւգոկիացի, նախնական ուսումն իր ծննդավայրին մէջ ստանալէ յետոյ, Վեհետիկ անցած և ըըջանաւարտ եղած է Մոււրատ-Ռափայէլեան Վարժարանէն: 1895ին եղիպտոս հաստատուած, երկու տարիի չափ աշխատած է Փէմպէճեան և Ծնկ-Ք Ասիութի ֆապրիքան, իսկ անկէ ետքը իր անձնական հաշվոյն ծխութործով զբաղած է: 1911ի Գեկուեմբերէն մինչեւ 1916 Մայիս 4 խիստ կարեւոր գեր մը ստանձնած է ծխուխոտի Բրիտանօ-Ամերիկեան հակայ ընկերութեան եղիպտական ճիւղին գործունէութեան մէջ, և իր ապացուցած ձեռնհասութեամբ, ինչպէս նաև իր ուղղամիտ ու անկախ նիստագրով մեծ վասահութիւն ու յարգանք վայելած է Մասրերօններուն կողմէ՝ որոնք ըստ արժանւոյն գնահատած են նախաձեռնական ու կազմակերպչական իր գերազանց լնդունակութիւնները:

Սոյն ժամանակամիջոցին՝ Աղեքսանդրիոյ մէջ եւս հաստատած է՝ իր անձնական հաշուոյն՝ ամէն կապէ ազատ՝ նորագոյն սխոթէմով մթերանոցի գօրաւոր ճիւղ մը, որուն բուռն զարկ մը տուաւ վերջացող տարուան սկիզբէն, այս անգամ տարամերժօրէն նուիրուելով անոր: Տիար Յովհաննէս Փէմպէճեան ըիչ տահնէն տաս-

նապատկած է մարքաներու կրկնավաճառումը և իր ներկայութիւնն աւելի քան զգալի գարձուցած է Աղեքա սանդրիսյ ծխագործի հրապարակին վրայ:

Ծխախոտի գործարանատէրները, տինչպէս ըստի՞ք վերե, պէտք է հաջուի առնէին հայթայթիչ մթերանոցներու սպասողական նոր ազգակը, որ զիրհնիք ուղղակի կը շահագրգռէ: Տիար Յովհաննէս Փէմպէձեան օտար չկամսւթեան մէկէ աւելի պատուարներ հարթած է արդէն իր անգուլ ու կորովի գործունէութեամբ: Ցաւալի է, ստկայն, որ ծխախոտի եգիպտահայ իշխանները բոլորն ալ հաւասարապէս գիտցած չըլլոն դեռ գնահատել այս արդիւնաբեր ուժը և փոխանակ օգտուելու անկէ՝ պարտագրեն զայն մերթ ոգորիւ իրենց գէմ ի շահ օտարին:



# Compagnie d'ENTREPRISES COMMERCIALES en Egypte

(SOCIÉTÉ ANONYME)

20, Rue Abou Dardar, Alexandrie

Téléphone 27.09

Boîte Postale 285

## ՄԵԾ ՄԹԵՐԱՆՈՑ

Երկարաձողերու, Զիմերօի, Ֆրանսական կիրի, Շինութեան վերաբերեալ ամեն տեսակ երկարեղեններու, ինչպէս նաև նոդի պարարտացման համար բիմիական աղբերու:



## ԱՅՍՈՐՈՒԱՆ ԶԱՏԻԿԸ

Զատիկ է այսօր : Յարութեան հետ Յիսուսի  
իմ ալ սրախ շլրմին մէջ ,  
Մեռած սիրելիներու պէս ,  
Թաղուած հին հին յուշքերը  
Թաղէք որ յարութիւն առնեն :  
Քանզի Զատիկ է այսօր :  
Եւ ներկան թէե կենդանի  
Բայց յարութեան , կեանքի շարժման ոչ մէկ յոյս  
Եւ ոչ հաւատքը ունի :  
Հին օրերուս մեռած , բարի հաւատքին  
Յարութեանը ևս կըսպասեմ ակլնդէտ :  
Զատիկ է այսօր :  
Որպէսզի քեզ շլրմին հանելով ,  
Եւ խօսանգուած ցուրտ գիտելիդ  
Սուրբ յարութեան խոր խորհուրդը աօնելով  
Անգամ մ'ալ քեզ խաչ հանեն ,  
Քանզի ալ խաչուելիք անմեղ մը հսո չի մնաց :  
Զատիկ է այսօր :  
Զատկատօնի խրախճանքէն հրապարուած , և ոսկայն  
Զըլլա՛յ նորէն աշխարհ գալու փորձուիս :  
Քեզ այս անգամ ոչ թէ ողջ ողջ կը թաղին ,  
Այլ հրաշափառ նամբարձումիդ ետեւէն  
Սաւառնակով մինչեւ երկինք կը նալածեն :

## ՄՍՈՒՐՆ ԱԼ

Իշեւանիդ մէջ , Յիսուս ,  
Քեզի տեղ չէր մնացեր :  
Եւ հէք մայրիկըդ անյուս  
Հազիւ մսուր մ'էր ճարեր :  
Այսօր ծնունդիդ համար  
Ի՞նչ հանդէսներ կը սարքին .

ի՞նչքան ճոխ , լայն է աշխարհ ,  
Ա՛լ պէտք չունիս մսուրի :  
Արեւմուտքէն իսկ մոգեր  
Աւելի թանգ , ճոխ , հարուստ  
Նուէրներ են պատրաստեր ,  
Ուկի , զմբուխտ ու գոհար :  
Բայց այս ցոյցերն խանդավառ  
Այս պաշտամունք , ցնծատօն ,  
Այս մեծութիւնք անհամար  
Զալայ զքեզ հրապուրեն :

\* \*

Օր մը նորէն թէ աշխարհ  
Գալու միտքը ունենաս ,  
Մարդիկ այսօր աշնքան չար . . .  
Մսուրն ալ , ո՞հ , չես գնար :

ԱԿԻՒԼԻՆԵ

## ԱԹԹԱՐԻՆ ԿՕՇԿԱՎԱՃԱՌԱՏՈՒՆ

ԳԵՂՈՐԳ ՏԵՐ ՊՈՂՈՍԵՍՆ

Մուսի Արքարին թիւ 48

Ընթիր կօժիկներ պատրաս եւ չափի վրայ :  
Գիները անմրցելի են : Միակ փորձ մը պիտի  
համոզէ ամենէն սկեպտիկը :

## ԱՐԹԻՆ ՍԱԹԸԼՄԸՆԵԱՆ

ՄԹԵՐԱՆՈՑ

ԱՐԵՒԵԼԵԱՆ ՆՊԱՐԵՂԻՆԱՑ

Նուպար Բաւա փողոց թիւ 42

ԱԴՅԻՔԱՆԴԻԲԱ



## ՅԱԿՈԲ ՄԱՄՈՒՐԵԱՆ

ԿՕՇԻԿԻ ՄԵՇ ՎԱՃԱՌԱՏՈՒԻՆ

Սուր ԷԼ Քանիք Փողոց - Աղեքսանդրիա

Չափի վրայ կամ պատրաստ ամենաընտիր ապ-  
րանքներ, եւրոպական վերջին նորաձեռոթեամբ ճա-  
շակով:

## ՍՈՂՈՄՈՆ ԳԱԼԼԷՇԵԱՆ

ԳՐԻՎԱԴՈՐԾ

Մուսալլա Փողոց, թիւ 14 - Աղեքսանդրիա

Կը մաքրէ և կը նորոգէ բոլոր հին գորգերը, զա-  
նոնք հրաշափոխելով իրենց կատարեալ վիճակին: -  
Գիները խիստ չափաւոր:

## ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՍԻՄՈՆԵԱՆ

Ա. Ա. Ե. Ք. Ս. Ա. Ն. Դ. Ի. Ա.

Գանիք, Թէիթէր - Էլ - Քալեանի Փողոց թիւ 5  
Կօշիկի ՎԱՃԱՌԱՏՈՒԻՆ

Վերջին նորաձեռոթեամբ և ամենաընտիր կաշի-  
ներէ պատրաստ թէ չափի վրայ կօշիկներ:



## ՅՈՎԵԼ ԿԱՐԻՆԵԱՆ

Սապտիւ Մօնէմ Փողոց  
Ժէզուիք Գոլէնին դիմացը

Ռոպիները իրի

Շորակներ (Զուրի Եւ  
Շոգիի), Շոգեմեհենա-  
ներու, Կազ - մօրէոն-  
ներու, օրօնովիլներու  
և օրօ-սիրներու վե-  
րաբորովուրին: Սուրն  
Եւ այլ աղալու մեհե-  
նաներ

Հրախաղուրեան նշա-  
նաւոր վարպետ:

## ԲՈՐ-ՍԱՅԻՏԻ ՀԱՅ “ՔԵՄԲ,ԻՆ ՄԵԶ

### ՍՈՒԷՏՈՒՑԻՆ

Կիլիկեան գեղջկուհին է զոր տռաջին անգամ՝ ճանչցայ, արհաւ իրքի վաղորդայնի մը, աւերակներուն մէջ, Աստանայի ժաման բակը . . . Հարազատ քոյրն անոնց, որոնց ողբերն ու հնձեծանքը մտիկ ըրի՝ աղէտքի վաղայածորդ գիշերներու մուայլ լուսթեան մէջէն:

Միեւնոյն տիպարը չարքաշ իգութեան, արխական մայրաթեան, ոչ զուրկ ողբրմուկ չնորհքէ մը, զրեթէ տեսակ մը աղեխարշ պչրանքէ, որ սիրտգ կը փլցնէ, ու աչքերդ կը պղամորէ անզուսով արցունքովն եղբայրական խանդապատումներուն:

Ժամանակ չունէի շուրջս դիտելու, բայց մտացիր նայուածքիս հանդիպեցան կնոջական մէկ քանի յանհուցիչ դիմուտուերներ, մանաւանդ աղջնակի քանի մը խարտեաշ զլուխներ, խամարծ, կարծես խանձած խարտեաչութեամբ մը, և զրկուած մատաղամօր ու հալածական մանկութեան խորհրդատկիր այդ դէմքերը զիս խռովիցին Բօր-Սայիտի Հայ Քէմբին մէջ, հեռաւոր եղերական սարսուաներու վերցիշումնվը . . . Պահ մը թուեցաւ ինձի, թէ Մերսինի հայ մատրան շրջափակին մէջ տողանցնող հիգութեան թափօրէ մը միտքս մնացած քումայթ ու մանկահասակ կիլիկուհին, տղամարդու իր պատառատուն հանդերձանքին տակ, կը ցցուէր առջեւս . . . Զէ՛, տսիկս բարի ու ժրաջան Հնազանզն էր, որ թօգաթին գրասենեակն էր եկեր իր բանած ձեռագործները յանձնելու և նոր ապսպրանք ստանալու: Կոկիկ հագուած, ստքը քաղքենի կիսակօշիկներ, անիկա աղէտահար գրեթէ ոչինչ ունէր իր երեւոյթին մէջ, ինչպէս իր միւս ընկերուհիները:

Հ. կ. Խ. ի. յաւելուածական խոհանոցէն կիրակը-ւող երախաններու և ստնտու մայրերու ճաշին վայրկեան մը ներկայ կ'ըլլամ: Հո՞ն է Տիկ. Արշարունին, կործօրէն հոգածու իր ստանձնած գործին, ամենուն

համնելով, ամենուն խնամք, ժպիտ, խրախոսյա ջամբեռով՝ տաքուկ ու կազզուրիչ կերակուրին հետ։ Գետինը, շարան-շարան, նստած են իրենց ցածուկ սեղաններուն առջեւ։ Թօգաթը կը կեցնէ զիս, ու խօսքն ուղղելով իր փոքրիկը սնուցանելու զբաղած մանկաւմարդ մայրիկի մը, որուն ամուսինը, քանի մը որ առաջ, գացեր, բանւորութեան մտեր է Գահիրէ, կ'ըսէ, ընտառնօրէն.

— Ինձի նայէ՛, աղջի՛կ, պարոնը Գահիրէ պիտի երթայ, բարե մը տանի՛ էրիկիդ . . .

Գեղջկուհւոյն թուխ աչքերը նոյնհետայն կը կայծակըտան, երեսը կը շառագունի, ձեռքէն գգալը կը սառնի, և յայտնապէս յուզուած, իր մարդուն կարօտին մէջ թունդ ելած, ամօթիտած ժպիտով մը, ինձի կը դառնայ, կը թոթովէ հեւտոպատ.

— Այո՛, այո՛, ըսէ՛ որ շուտով նամակ գրէ ինձի, շատ բարե ըրէ . . .

Ազիկ քուրի՛կ, ներէ՛ որ քու յահճնարարութիւնդ կատարած չըլլամ կետնքի ընկերիդ մօտ զոր չեմ ձանչնար, և որուն համար կը մաղթեմ որ Աստուած բանն յաջողէ և կենսապայքարի այս անձանօթ ու դաժան կըրակէսին վրայ կարող ըլլայ քեզի խնդացնելու . . . Կ'ուզգեմ մտածել, թէ լօջալ տղայ մըն է ան, և մին այն քաջերէն՝ որոնք Սուէտիացիին փառքի գրուագ մը ապահովեցին հայ մարտիրոսագրութեան մէջ . . .

Ու հո՛գ է արդէն Սուէտուհիին գերազանց յատկանիշը։ Քաջերու կողակիցն է ան, խրոխտ ու անարատ։ Թշնամիլին պիտի ձանկը չէ կրցեր գպչել իր նումուսին, ու ապերու աղջիկն իր բնիկ ամեհի առաքինութիւններուն մէջ չէ ձանչցեր ո՛չ մէկ զիջում, ո՛չ մէկ ակամայ ու անարգու կրաւորականութիւն։

Յարգա՞նք քու հայրտ իգութեանդ, քու մաքուր ու հերոսածին արգանդիդ, քուրի՛կ ջան . . .

Անշո՛ւշտ, աղախիններ պիտի չելլէլն քու շարքերէ՛կ, երթալ քաղքենի ծթուած ու այլաներիչ յարկերու տակ ծառայելու . . . Եւ անս'նք՝ որ պատառ մը հացի իրաւունքով քենէ պիտի ակնկալէին այդ ծառայական ընդունակութիւնները՝ թո՞ղ ակնածանքով մօտենան այն վրաններուն որոնց տակ դուն քու տարա-

գիր օճախդ կը պահպանես, դէպի քու լիաներդ վերտա-  
դարձի անձկանքը սրտիդ . . .

Առէտուհի՛, ես քու մէջդ կ'ողջունեմ Հայուհին,  
տառապանքի գերմարգկային խաչակիրը՝ որ մեր ցեղն  
ապրեցուց իր դարաւոր Գողզոթային վրայ . . . Հայ  
հանձարը քեզ պիտի անմահացնէ, վաղը, արուեստին  
բոլոր հրաշալի ձեւերսուն մէջ, երբ Ազատութիւնը բա-  
նայ մեր առջև հայրենի նուիրական ճամբաները . . .  
Դուն յաղթականներուն վեհագոյնը պիտի հանդիսա-  
նաս՝ վասն զի տանջուղներուն մեծագոյնն եղար . . . իսկ  
հիմա, քու հզօր ու ստեղծագործ կողերուգ մատա՞զ,  
մի՛ յուսալքուիր ճակատագրիդ այդ օտար ու տաժա-  
նելի հանգրանին՝ Բօր-Սայլիտի աւազուտքին վրայ,  
յարատեւէ՛, Առէտուհի՛, քու մահասալան վսեմ կոչու-  
միդ մէջ . . . :

## ԱՆԳԼԻԱԿԱՆ ԿԵՐՊԱՄՆԵՐ

Ամենաքննիր տեսակներէն եւ խիս չափաւոր զի-  
ներով։ Կը ծախուին Կ. Յ. Ա.Ն.Ե.Ս.Նի վանառատուննե-  
րուն մէջ, Թրամիկ փողոց թիւ 13 եւ Փոբր.Մէնիքի հրա-  
պարակ թիւ 17։

**3. ԱԲՐԱՀԱՄԵԱՆ** եւ **ՈՐԴԻՔ Տունը**  
կը հայքայրէ Աղեսաննդրիոյ եւ Ռամիկի մէջ ՄԱՆԹԱՇ-  
ՍԱՆՑ ԲէթքՈՒԾ։ Կը ծախէ ու կը նորոգէ խոհանոցի  
réchaud-ներ եւ հեծելանիներ։

Հասցէ Միտի Մէրուալի փողոց թիւ 40։ Թէլէֆօն  
թիւ 33-45։

## Ա.ՆԿ.Օ-Ա.ՄԵՐԻԿԵՍ.Ն ԿՈՇԿԱՎ.Ա.ՃԱ.Ո.ՍՈՒՆ

12, Պուլվար Բամեն

## ԹԵՓԱԿԱՆԱՏԷՐ՝ Ե. ՊԱՍՄԱՆԵԱՆ

Առաջնակարգ ապրանք — Չափաւոր զներ մաս-  
նաւորապէս մեր հայ յանախորդներուն համար։

## ՓՐԱՆՍԱԿԱՆ ՀԱԿԱՏԻՆ ՎՐԱՅ

ՀԱՅ ԿԱՄԱՒՈՐՆԵՐԸ

Գրեթէ հազարեակ մըն էին, և հազիւ երկու-երեք  
հարիւր մնացեր են այսօր :




Ֆրանսական հակատին վրայ հայ կամաւորներու խռով մը

Մառնէն մինչև վէօրտէօն, Շամբաննէն մինչև Սօմ,  
ֆրանսական ճակատին վրայ լնկած մեր երիտասարդ  
հարազատները անպատիր ու անվըէպ զոհողութեան  
միակ սփոփը կը պարզեւէն մեզի —ազգովին ողջակի-  
զումի այս օրերուն — Հայուն արիւնը խառնելով

մարդկային ազատութեան համար թափուող վեհանձնագոյն արիւնին :

Երանի՞ թէ տասնեակ հազարներ տուած ըլլայինք ֆրանսային, և աշխարհիս չորս ծագերէն գէպի Արդարութեան ճակատը դիմած ըլլային մեր բոլոր վտարանդի արիական զաւկըները, որոնք մինչեւ անդրադանտեան հեռուներէն ձեռք առին ճամբան Հայրենիքի մը, որուն համար մեռնելու իրաւունքը պիտի սակարկուէր, ի՞նչ կ'ըսնմ, պիտի մերժուէր խոկ իրենց՝ մէկ օրէն միւսը... Հազա՛ր անգամ նախընտրելի չէ՞ր, որ մեր բարյական Հայրենիքին, աննենց ֆրանսային նուիրարեած ըլլայինք կտմաւորակոն մեր բոլոր կորպուսերը:

Երնէ՛կ ձեզի, ո՞վ քաջարի Հայորդիներ, որ գերագոյն գիւցազներգութեան մասնակից եղաք, իրաւասպան վայրագ ուժերուն դէմ մղուած ամէն յաղթական գրսնի, ամէն փառահեղ դիմագրաւումի մէջ հաւատարվ հատուցումնեալ ձեր յուլիտենապէս մատնըւած ցեղին... Դու՛ք ֆրանսայի անխարդախսու իրաւարար ձեռքերուն յանձնեցիք Հայաստանին դատը, և թէվանտուզներու դաժան ճամբուն վրայ մեր Քեռիներուն հոգին վառող ա՛խը չի ճանչցաք ձեր հուսկ բոպէներուն... Երնէ՛կ ու փա՛ռք ձեզի...:



## II ՆՈՅԵՄԲԵՐ

Սեւեր հազած ու զիխիդ հող մը բարակ,  
Ուխսի զրնա, դուն, չենաղ կոյս Ալզասի,  
Գաւերերուն մէջ ուր դամբան մը մեկուսի,  
Քեզ կ'սպասէ մացաներու ուլիքին տակ:  
Մունկի եկուր, անոր հոգին տարաբնակ  
Պիտի այսօր երկարօրէն ենզ խօսի,  
Հծէ դուն ալ բառեր սիրոյ եւ լոյսի՝  
Ասպետին որ հոն կը ննջէ միս-մինակ:

Եւ այդ սուզի հողին վրայ սեւ ու բաց  
Ուր բազ մ ինկաւ արիւնի մէջ զալարուն՝  
Հայրենիքիդ երախսիքի վիշը լաց:

Ու մաղուելով տակաւ հողին ընդմեջէն՝  
Արցունեղ անոր պիտի հասնի: Մինչ հեռուն՝  
Ռումբի ձայներ լացըդ պիտի ընդմիջեն...:

## ԵԳԻՈՏԱՀԱՅ ԻԳԱԿԱՆ ՍԵՌԷՆ

### ՏԻԿԻՆ ԶԱՊԵԼ ԹԻՒՐԱՎԵԱՆ

Մատաւորականուհին կնոջական այն<sup>ո՞ւ</sup>տիպարը չէ  
որուն, եթէ ոչ ամէն քայլիդ, գէթ յաճախ հանդիպէիր  
եգիպտահայ հանրային կեանքին մէջ։ Ու առ նուազն  
տարօրինակ պիտի ըլլոր մեր կողմէն մասնաւոր ուշա-

դրաւթեանու գը-  
նահատումի տ-  
արկայ չընել  
այն հազուագիւտ  
Հոյուհիները ։ ո-  
րսնք նեղոսի յու-  
րացնող ափերուն  
վրայ խմացական  
գործունէութեան  
ընդունակ կ'հան-  
դիսաննան, գրա-  
կան կամ գեղ-  
արուեստական  
արժանիք մը կ'ա-  
պացուցանեն։

Այսպիսիներէն



Տիկին Զապէլ Թիւրավեան է Տիկին Զապէլ  
Թիւրապեան, որ գողորիկ քերթուածներ կը ստորա-  
գրէ, պարբերաբար, եգիպտահայ մամուլին մէջ։

Իր նախափորձերը չէ կարելի նկատել ատոնք։ Տի-  
կին Զապէլ Թիւրապեան կղեսպատրայի երկրին մէջ չէ  
որ առաջին անգամ կրած է մուսանելուն սխրալի յա-  
ճախանքը։

Ես իզմիրէն կը ճանչնամ, առելի ճիշդ՝ կը յիշեմ  
պինքը, Թարափին վրայ, Թրամէրի վերանային տակ  
հանդիպած ըլլուու համար իրեն՝ շփոթ ու տենդայոյդ  
շրջանի մը՝ ուր իրարու ամենէն համակրօրէն մօտեցող  
էտիներն իսկ զիրար կը կորսնցնէին, կը մառնային,  
վայրիեան մը վերջը, իրարմէ հազիւ պահելով նայ-

ուածքի մը հեռաւոր տպաւորութիւնը . . . Ատանայէն կուգար, Տօքթ. Նագաշեանին հետ — Բահնիւմայի նշանաւոր հրապարակագիրը — որ խիստ գգուական բառերով կը ներկայացնէր լոնձի Օր. Զապէլը, Ատանայի եռանդուն ուսուցչուհին . . .

Բայց բանաստեղծուհիին վրայ խօսելու աճապարանքիս մէջ չըսի ձեզի թէ Տիկին Թիւրապեան ուսուցչուական բեղուն ասպարէզ մը ունի իր ետին: — Շրջանաւարտ թերայի Եսայիան Վարժարանէն, ուր աշակերտած է Սիպիլի և Գուրգէնի, իր ուսումը կատարելագործած է Նանսիի Էֆոլ Խօրմալին մէջ: Ֆրանսայէն վերագարձին՝ պաշտօնավարած է Իզմիրի Ազգ. վարժարանը: Ապա մեկնած է Սուչավա (Աւստրիա-Թրանսիլվանիա) տեղոյն հայկական երկսեռ գպրոցին համար, ուր երկար տարիներ մնծ համակրութիւն վայելած է գտղութին և մասնաւորապէս Ասպետ Վարդերես Բրանգուի տան կողմէ: Բայց՝ իրրե ջերմեանդ աշակերտուհի Սիպիլի՝ Ազգանուէր Հայուհեացի հրաւէրին վրայ՝ անցած է Կիլիկիա, և նախ Ատանա, յետոյ Տէօրթ-Եօլ, ընդհանուր տեսչուհի պաշտօնով, վարած է մէկէ աւելի վարժարաններ:

Իր գրական ձեռքին ըրած է Արեւելեան Մամուլին և Իզմիրի Արծալոյսին մէջ, Մամուրեան Որդիի և Թօշվիեանի մագիստրական հսկողութեան տակ, և իր աւենու ընկերուհեայն՝ Հայկանուշ Մառքի (Տիկին Թօշվիեան) կողքին:

Տիկին Զապէլ Թիւրապեան ոտանաւորին համար տարամերժ նախասիրութիւն մը ունենալ կը թուի, բայց կարծեմ թէ լինքնատիպ արձակի մը ճաշակը պիտի կրնար տալ մեզի, եթէ քիչ մը մոռնար Սիպիլը, և փորձէր քալել Մառի Սըլվաճեանի և Զապէլ Եսայեանի հետքերուն վրայէն, ձեւին կտպանըներէն զերծ:

\* \* \*

Ճրապրեներդ, հետանեներդ խօլապար,

Խառնըւելով մաքուր սիրոյս՝ կը քոին,

Ամպերուն մէջ, կապոյներուն տակ լրոին:

Ինչպէս լուսնոյ ցոլքերն անհուն բազմահոյլ  
Կ'ըլլան անյայ մուր վիհերուն մեջ խկոյն,  
Այնպէս ալ իմ լոյգերս տենդոս, մերկ ու բոյ՝  
Կ'անգայտանան ամպերուն մեջ տրոփուն :

Ու աշերը երկինք յառած սրիւօրէն,  
Կը դիտեմ դեռ հոգւոյս յոյգերն որ կ'ըռին  
Ամպերուն մեջ, կապոյժներուն տակ լրոին . . . :  
Զ.Ա.Պէլ. ԹիֆրԱ.ՊԵՍՆ

## ԳՐԻԳՈՐ Կ. ԱՐՄԼԱՆԵԱՆ

Անգլիական Գրավանառատուն

(Ճիւղ Լոնսօնի Wymau & Sonsին)

29, Պուլպար Բամլին - Ա.Դ.Ե.Ք.ՍԱՆԴՐԻՒ.Ա.

Ամենավերջին անգլիական վէպերը, հանդէսները, պարբերականներն ու օրաթերթերը կը գտնէք մեր մօտ :  
Քարք բօսրաներ և գրենական պիտոյքներ :  
Լուսանկարչական յայտրերում, տպում, մհծացում  
և Քառարի ժապաւէններ և Քամարաներ :  
Գիներու մասին՝ անոմրցելի :

## ★ ՄԵԾ ՃԱՇԱՐԱՆ ԱՐԵՒԵԼԵԱՆ ★

Մօհամետ Ալի նրապարակ թիւ 14

Ա.Դ.Ե.Ք.ՍԱՆԴՐԻՒ.Ա.

Մեփականատերք Յ. ԿէՄԷԲԷԿԱՆ եւ Ս. ՄՈՒՌՈՒԵԱՆ

Միակ հայ ճաշարանը, ուր պիտի կրնաք գտնել համեղ ու սննդարար կերակուրներ, եւ ուր կատարեալ սպասարկութիւն եւ անքերի մայրութիւն ձեր ախորժակը պիտի գրգռեն, վայելելու համար վարպետ ձեռքով պատրաստուած լաւագոյն խորտիկները :

Գանիրէցիներուն յատկապէս կը յանձնարարուի այս ճաշարանը հանդիպիլ՝ Աղեքսանդրիա իջնելնուն : Գիները խիս չափաւոր :

# ՄԵԼԻՊԵՈՒ ԵՂԵՐԵՐԳԸ

Եռաձայն եղերերգուրիւն Լուչիթերի ու Մելիպեօի  
հետ, սիեզերական նաևերգի մը ընկերակցուրեամբ, եր-  
գրւած զարնան ասդալի գիշեր մը, Լարեան լեռներուն  
սուրոսք, ու Կոմօի լինին վրայ, Սիրոյ ու Մահուան  
տենչալի անձկուրիւնովը :

## ԱՆՁՆԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ

**ՄԵԼԻՊԵՅՈՒ**, Աւարտած Հոգիի խոյցըուրիւն մը,

**ԼՈՒՉԻԹԵՐ**, Ապեկյու գեղեցկուրիւնը,

**Բանասեղծը**, Սպասում ու ամբողջական կեանի ողբերգուրիւնը

Ասդեր, վերջալոյս մը, լիներ, լեռներ:

(Իրինավերց, ուր Բանասեղծը կ'սպասէ Մելիպեօին որ չերեւար.  
աւկատ կը մքնէ, նեռուն ուրուային դդեակ մը:)

Ա.

## Բ Ա Կ Ա Ս Ե Վ Դ Յ Ռ Բ

Oui, je sais qu'au loin de cette nuit, la Terre  
jette d'un grand éclat l'insolite mystère...

STÉPHANE MALLARMÉ

Վերջալոյսին ջութակները եղերածայն կը հոռաչեն  
Բոյրերու ծովն կ'ալեկոծի նորէն կապոյտ լեռներուն մէջ,  
Մազիկներու քայցըութեան մէջ կը նուազի հովն իրիկ-  
ուանն...  
— «Մազկեր է ժամըդ գեղեցիկ, լճակիդ քով, Մէլիպէ՞օ,  
«Ուր կ'իջնէիր ամէն գիշեր հաւաքելու համար ծաղկած  
«Ու հովուական ցուպիդ թաւեիշ ստուերին մէջ  
«Աստղերն որոնք կը ծաթէին Լարեան մթնող կատար-  
ներէն :

«Մէլիպէ՞օ, Մէլիպէ՞օ, հոգիներու ո՛վ այցելու  
«Պայծառ ծիծաղդ Լուչիթէրեան նայեատներ կը յարու-  
ցանէր

« Աւասնի լոյսին մէջ արծաթուած լճակիդ լուրիթ ալ-  
ետիներէն  
« Ուր քու հոգիդ մաքրամատոյց կ'իջնէր, կարապ լո-  
հէնկրինեան,  
« Կուսութեան մը պէս սարսուուն ձխնել թեւերն իր  
ոպիտակ . . . . »

(Լոռի ին մք. նեռուն Լուչիմերի ուրուասուերը  
որ ավկա կը մօտենայ)

« Ի՞նչ լուսակսծ ուրախութեամբ, տե՛ս, Լուչիֆէրն կու-  
գայ կրկին  
« Ապրելու մեծ հպարտութեան գրաւիչ տաղը երգելու,  
« Եր ադամանդ ձայնը թափա՛ռ հոգիներու արցուն-  
քէն թաց  
« Ժամերուն մէջ . . . . »

Բ.

Լ Ո Ւ Զ Ե Ա Յ Ը

(Երգելով, նայեաներու ծիծաղներ նեռուներէն)

« J'ai peur des souvenirs... »

F. VIELÉ-GRIFFIN.

Որքա՞ն պայծառ հպարտութիւն այս բո՞յս ու բո՞ց լուս-  
թեան մէջ,  
Միայնութեան ու ապրելու գեղեցկութեան մէջ գեր-  
զուարթ,  
Գեղեցկութիւնը ապրելու նուիրաւմին մէջ զնական,  
Որքա՞ն արդար հպարտութիւն, Մէլիպէօ,  
Որքա՞ն վրէժ լուսութեան մէջ, գառնութիւնները ճաշակող  
Այս հեգնանքին մէջ անսովոր,  
Որ աստղակուռ գաշոյնի մը պէս կը բացուի . . .  
Որքա՞ն ցնծուն հպարտութիւն այս մենաւոր  
Այս երահիկ կատարներուն մէջ անսարիկ,  
Այս մահացու, այս սրբազան ծարաւին մէջ  
Ուր կը մեռնի բոցէ հոգիդ  
Բայց չիջներ այն աղբիւրներուն ուրկէ լիուժանն իր

ուրացող

Ու պիղծ շրթներն ձգեց ջուրին . . .

(Տրսմօրէն, գերել լալով)

Այս սիրելի խա՛չելութեան,  
Այս արիւնոտ արցունքին մէջ,

Որ հոգին դէսի Աստուած , դէսի Արուեստ , դէսի  
 Հեշտանք  
 Կը բարձրանայ քրմական մեծ տարփանքի մը պէս եր-  
 ջանիկ :

(Տենդանար)

Ո՞րքան արգար հպարտութիւն հոգիի այս ձիւն ու կրակ  
 Ու անանուն ու անպատճամ սէր քաղցին մէջ ,  
 Ատելութեան մէջ խիլ Սէրը սիրելուն մէջ ,  
 Ո՞վ մարդ , Մարդն հեռուէն իր մարգկութեան համար  
 միայն սիրելուն մէջ ,  
 Ո՞րքան տուատ հպարտութիւն , հպարտութիւն , հպար-  
 տութիւն . . .

Գ.

### Մ Ե Լ Ի Ւ Պ Ե Օ

(Տրում բաղցրութեամբ , ձայնը լեռներուն ետեւէն)

«Consummatum est! ...»

— «Գալնուն տարտամ օրուան մը պէս կուգայ զուարթ  
 ու լուսաւոր ,  
 կուգայ Մահը վարձահոտովց , կուգայ Մահը խորհըր-  
 դաւոր ,  
 կուգայ Մահը բուրումնաւէտ , ա՞հ , ի՞նչ հեշտանք ,  
 Մահն զոր խնդրեց հոգիս որպէս ողորմութիւն . . .  
 Մնա՞ք բարավ . . . կը մեռնի ժամն հոգիս մէջ .  
 Համէթեան սուր ծիծաղի մը ու լացին մէջ ,  
 Հերոսական կեանքին դիմաց , թերեւս թշուառ բայց  
 երջանիկ  
 Հպարտութիւն ունայն բայց քա՞զըր . . . Ու երահիկ  
 Տժգոյն մարմին ու սիրող սիրա , պիտի ապրի՞մ ,  
 Պիտի ապրի՞մ և յաւիտեան , Մահէն անդի՞ն ,  
 Սիրելով մի՛շա ու շրթներուս վրայ անեղծ պահելով միշտ  
 Թոյնն ու մեղրը քաղուած հի՞ն , հի՞ն համբոյրներուն ,  
 Տառապելո՞վ թերեւս կրկին . . . Ա՞հ , ո՞վ գիտէ . . .  
 Մարտիրոսի տեսիլքներավ ժպտելով միշտ . . .  
 Հպարտութիւն կրկին , այս' , հպարտութիւն վարձա-  
 հատոյց ,  
 Մեռնի՞լ , ինչո՞ւ . . . Մահուան մէջ Կեանքը թրթուացնել ,  
 Ու անդրագոյն տեսիլքներու մէջ աստղալի , կեանքէն  
 անդին ,  
 Բազմապատկել կեանքին ճամբան , անհունօրէ՞ն . . .

**Մարդ** ու Աստուած միանգամայն . . . Ա՛հ, ապրիլ  
միշտ . . . Վերածնիլ . . .

Տարփանքի ջերմ հառաջներէ յաւէտ կանչուած

Լուսազգեաց մերկ գեղեցիկութիւն,

Ու ապրիլ միշտ, ապրիլ . . . ապրիլ . . .

**ԱՍՏՎԵՐԸ** կապոյնեներէն ՄԵԼԻՊԻՇՈՅ արքուանով

— «Գուարթահայեաց — «Աստղեր, ձեր քաղցր

«Մեր լուսանցոյցներէն

«Անմահութեան

«Ուկեղէն,

«Ու ձեր անմահ

«Աչքերուդ լոյս

«Կենդանութեան

«Թակինթներէն,

«Հոգւոյս բաժակը կ'երկա-

«Աղւոր հոգիդ քաղել

րեմ . . .

կ'ուզենք,

«Հոգիս կուտամ,

«Մէլիպէօ . . .»

«Եմիցէք զիս, աստղեր . . .»

Դ.

### Մ Ե Լ Ի Պ Ի Շ Ո

«Elle est retrouvée! Quoi! l'Eternité...»

ARTHUR RIMBAUD.

— «Թօթափած ցաւն ու նենգութիւնը միսերուն,

Նետած քօղերը մտերիմ, ազատ հոգիս

Աստեղալի պսակներու մէջ կարսուած, փողփողալի՝,

Միջոցին ծով լոյսերուն մէջ ինչպէս անդոյր, ու ինչ-

պէս հեշտ կը թեւածէ . . .

Լոյսի պէս մերկ ու թրթռահեղ,

Երկու անմահ կապոյտներուն մէջ տրտմանոյց ներկա-

յութեամբ,

Եղերական թիւերուն դէմ, ա՛հ լուսարրշիս պարն հո-

գիխ,

Անգունդներուն վրայ դարձող որ շարունակ սիրոյ ձևեր

Սիրոյ ժէսթեր կ'ուրուագծէ, ու ինչպէս, տե՛ս,

Տիեզերական ամէն Օրէնք, ամէն Պայման

Կ'ընկերանայ մթակուոյթ իր ոլացքին առտուծախոյդ :»

Ե.

### Բ Ա Ռ Ա Ս Ե Պ Ո Ւ Ը

(Անմիբար, երգելով կ'իջնէ լնափ)

«Tout est triste, tout est triste...»

FRANCIS JAMMES.

— «Մէլիպէօ, Մէլիպէօ, աւարտած սուրբ զուտր-

թութիւն,

Հասած անմահ սահմաններուն ,  
Ես կը մնամ գեռ ծալլուած թեւերուս հետ որ Անհու-  
նին դէմ կը մսին ...  
Վերջալոյսին հետ որ հոգւոյս մեջ կ'երկարէ իր թա-  
խիծն անհուն ,  
Աստղերուն հետ որոնք յսկնած ու ցուրտ աչքերս կը  
համբուրին .

Ու ԾՈՎԱԿԻՆ հետ որ կ'ըսէ .

«Parfaite Illusion, Réalité parfaite...»

A. DE VIGNY.

— «Եկո՞ւր , եկո՞ւր ,

Ես հողիդ եմ քաղցրամայլ , խորհրդամած ու բազո  
մաձայն ,

Ուր ամեն տիք անդունդ մըն է աստեղալի ,

Ես երազիդ աղւոր կապոյտն երանանդորր ու թաւշեղէն  
Ես տենչերուդ խաժակ աչքը կարօտարազձ ,

Կը սիրեմ քեզ ու ձայնիս մէջ , ո'վ բանաստեղծ ,

Քու աղւոր սիրտդ է որ կ'աճի ,

Քու անսովո՞ս , արտօւմ սիրտդ որ կ'արխիսի

Վերջալոյսիս թարթիչներուն տակ արցունքուս ...

Կը սիրեմ քեզ անցնող կեանքին ու մահուան մէջ ,

Ես անթափանց , ու աննուած հպարտութիւնս սաքե-  
րուդ տակ

Փրփուրներուս պէս կը մեանի , բաւ է որ դուն լոյս  
հոգիէդ

Լոյս քերթուած մը , աղեխարչ կանչ մը տաս ինձի :

Ու ԱՍՏԳԵՐԻ որ արցունքներս կը խմեն

Կը հեծկլտան ինձ շարունակ .

— «Մենք արցունքիդ բոց կաթիներն կ'այրինք , կ'այրինք

Մեռած ու ասու գիշելուան մը լուռթեան մէջ ուկեծամուկ ,

Ու քու սիրտիդ ստուերին մէջ եղերօրէն

Մենք կ'այրինք միշտ , կ'այրինք , կ'այրինք ...

Անմատչելի ու անայլայլ քաղցրութիւնըդ ևնք լու-  
սարտօսր

Որ կը նայի ա՞հ այնքան մեծ ճշմարտութեամբ թըրթ-  
ուագին

Այնքան վեհանձն ներոգութեամբ ամբողջ կեանքին ու  
աչխարհին ,

Մենք քու սիրտիդ կրակ զարկերն զաշն ու աղու  
Մենք զաշնամուր՝ բա՛ւ է որ դուն քու խմառուն  
Ու մոգական խոր նայուածքդ նետես մեղի  
Զուարթնոց երգն է որ յանկարծ կը թաւալի  
Տիեզերքին արտաս թեան մէջ . . .»  
Ու վերջալուսը կը հեւայ .

— «Երբ իրիկուան մոայլ քօղը կը ծաւալի ճամբուդ վրայ  
Ու քու հոգիդ կը խուսափի ցնորական սահմաններէն  
Լոյսին անգութ յոգնութիւնը թօթափելու  
Ու ժէսթի մը քնարերգութեան մէջ մսեղէն  
Մեծ արտաւնչքը քարացնելու , կը սիրե՛մ քեզ , ազուս'ր  
տպայ .  
Եւ սուգիդ մէջ շրջանակուած , անձկութիւններդ ցու  
լոցնող  
Քու հոգիիդ հայելին եմ ես զաղանապահ  
Որ յամրաբար քու սուգերուդ խաւարներովը կը լեցուի»

Մէլիպէ՞օ , Մէլիպէ՞օ , երբ գուն հասար թացարձակին  
Ես տակաւին գոյութենէս կը տարակուսիմ ,  
Ո՞ւր է ուրեմն իրականութիւնը , Ճիա՞ն Յիէթրօ ,  
Երբ ամէն ձայն զիս կը կանչէ , ծովի՞ մշտայոյդ իր հեշ-  
տախարն ,  
Աստղերն իրենց արցունքներով՝ իրենց վհատեան սպա-  
սումին ,

Ու երբ արեւն հոգիիս մէջ կը բռնկի ,  
Ու վերջալոյն իր լոյսերուն անսապատին մէջ տարփանքով  
Սիրսո գթութեամբ կը հոմբուրէ :  
Կոյսն որ մէջո , կզգա՞մ , կ'ապրի , ո՞ր տարփանքին ըւ-  
լայ գերի . . .  
Ու այս Ամբողջը տարփաւոր ինծի համար մլայն կ'ապրի :  
Ծառերուն մէջ ու ծովերուն վրայ անհետ , վերջալոյսին  
Ու աստղերուն մէջ թարթափուն , բոյրերն , թոյրերն ,  
ձայններն ամէն  
Միայն զի՞ս է որ կը յիշեն . . .

(Հեծկլալով)

Ո՞վ իմ եղբայրս , ո՞ւր ես , առանց քեզի արտամած  
Հոգիս նորէն հին թախծալի ճամբաններուն կը մոլորի ,  
Հին ճամբաններն ուր ըզձահե սիրսո կ'այրէի  
Թերթուածի մը պէս լուսատառ ,

Անծանօթ , բիւր , երանգներու և բոյրերու բոցակիզմտն  
Ժամերաւն մէջ ծիրանահե՝ զերդ բոցատարը ուրախու-  
թի՛ւն . . .

Ա՛հ , հին ճամբան , եօթըն անդամ արտասուալի ,  
Յուշքերուս էն ցաւագալար արմատներէն սառւերավի  
Եկող ճամբան . . . իրմէ յետոյ քանի՛ քանի՛ նոր ճամ-  
բաներ :

Նոր անդունդներ ճանչցան քայլերն իմ պանդուխտի ,  
Ու քանի՛ նոր իրիկուններ անեզրութեան լուռ սարսափով  
Անդթօրէն հոգիս սարսող ու տեսլահար աչքերուս դէմ  
Մշտաթաւալ ի՞նչ յուսահատ անսպատճներ

Եղերական փակ շրթներով՝ պաղատանիքի դէմ լուանիստ .  
Ու հոգիխ անգրարհաւիրքն յանկարծօրէն լսւսաւորով  
Քանի՛ քանի՛ նոր տուամներ՝ արարներով մենամոռւնչ . . .  
Նոր ճամբաններն՝ երազներով դաշունահար . . .

Նոր ճամբաններն օրհասական արեւներու վլոյ գոցւող  
Անդնդախոր դագաղներու պէս անսպորմ . . .

Նոր ճամբաններն անիծեալ , սառ ու խորտակուած սև  
տստղերով . . .

Նոր օրերու գումժկան ձայնէն ու սարսափէն հալածական  
Բու կորսուած երանութիւնդ ևս կ'երտղեմ արդ տըրտ-  
մօրէն

Եղբայրական Մէլիպէօ , եղեւմական վիպայնութիւնդ ան-  
դրակարօտ

Հոգիխ փակ տաճարին մէջ յոյսի մը պէս համբուրելով :  
Ո՞վ մարտիրոս , անկարելի , տժգոյն յոյսը քեզ գանելու . . .  
Այս գիշեր ցուրտ խաւարներուն արցունքու սառ պա-  
տուհանէն

Տեսնուող լուռ անձկութեան մէջ ես , հի՞ն եղբայր , քեզ  
կ'որոնեմ

Աստեղազարթ լոյս-զուարթ շնմքին յաւիտեա՞ն մը  
Յաւիտեա՞ն մը հեծկլտալու համար կրկին . . .

ՀՐԱՆՏ ՆԱԶԱՐԵԱՆՑ

Պարի (Իսալիա) 21 Հոկտ. 1916



# “ՌՕՍԻԱ,,

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

Cie d'Assurances “ROSSIA,,

Ա. Բ Տ Օ Կ Ա Խ Ա Յ

ՈՒԽԱՄԻՈՑ Վ. Ե. ԿԱՅԱՏՔ ՀՐԱՎԱՐՏԱԿՈՎ՝ 20 ՄԱՐՏ 1881ԻՆ  
 Կեդրոն Ընկերութեան — Փերցօկրաս, իր սեփական տեղը  
 Դրամագլուխ (ամբողջապէս վճարուած) Բուալի 5,000,000  
 Ներածիաւորութեան զումար Ֆրանֆ 273,000,000  
 Ապահովագրեալներուն ցարդ վճարուած » 933,462,266  
 Բրիմ եւ տոկոս՝ սաւցուած 1912 տարեցանին » 160,684,478

Ընկերութիւնը խիստ նպաստաւոր պայմաններով կրկնելի  
 կեանքի ապահովագրութիւններ — Փոխադրութեան վաճագինե-  
 րու դեմ ապահովագրութիւններ — Կետնելի ապահովագրու-  
 թիւններ շոգեկառեով ու շոգենաւով նամբորդութեան ար-  
 կածներու դեմ — Ապահովագրութիւններ ապակիներու կոս-  
 րուելուն համար :

**Ա. Մ Ի Ն Տ Ե Վ Ա Խ Թ Ե Ս Ա Ն Հ Ա Մ Ա Ր Գ Դ Ի Մ Ե Լ**

Գ.Ա.Հ.Ի.Բ.՝ Ընկերութեան Եզիքսոսի Մասնանիւդին, Բլա-  
 սը 1 Օքերա, Ապէկ Հակ-Էլ-Խամզարի փողոց, թիւ 2: Նամա-  
 կատուփ 10-24: Թէլէֆօն 13-13:

Ա.Դ.Ե.Ք.Ս.Ա.Ն.Դ.Ի.Ա.՝ Ընկերութեան Ընդհանուր Գործակալու-  
 թեան, Էնթրէքն Պօնիք Աւերհաուզ Լիմիթը ընկերութեան մօս :  
 Նամակատուփ՝ 482: Թէլէֆօն՝ 10-87:

Գաւառական բոլոր զիսաւոր հաղաններուն մեջ՝ Ընկերու-  
 թեան Գործակալութիւններուն :

Ընդհ. Գործակալութիւն Սուրբոյ եւ Պաղեստինի :

Պէյրուր, նամակատուփ թիւ 464:

## Ա. ԿԱՐԱՊԵՏԵԱՆ ԵՒ ԸՆԿ.

ՄԵԾ ԱՏԱՂԱԳՈՐԾԱՐԱՆ ԵՒ ՄԵՔԵՆԱԿԱՆ ԱՆԱՑՔ

Հարէք-Էլ-Խարահսէ փողոց, Աղեքսանդրիա

ԹԻ.Լ.Յ.Յ.Օ.Ն. 12-10

Կը հայթայթենի ամեն տեսակ շինութեանց փայտեր

## ԵԳԻՊՏԱՀԱՅ ՊԻՄԱՍՈՒԵՐՆԵՐ

### ԿԱԾԱՎԵՏ ՔԵԶԵԱՆ

Եգիպտահայ ազգայինիութեան ամենէն ինքնաւտիս գէմքերէն մին, ամենէն երիտասարդներէն ալ,



Տիար Կարավետ Քեչեան

պիտի աւելցնէի, Եթէ Քէչեան անտնցմէ չըլլար որո՞նք ֆիզիքապէս չի պիտի ծերանան, ինչպէս իմ Պալեան բարեկամն :

Դրսերեւոյթով ոչինչ ունի հարկադրիչ, և թանձը թեան պակասը, որ իր անձը կը յատկանշէ, յանկուցիչ բան մը կուտայ իրեն, այն ըրջանակներուն մէջ ուր առ հասարակ ճարսը կը տիրապետէ :

իր հարցախոյզ մտայնութիւնը ժիտական բնորոշ հակումներ վերագրել տուած է իրեն։ Վիճաբանութիւնը կը սիրէ, արգարեւ, քիչ մը ամէն առթիւ, և կարծես տհաճութեամբ պիտի համաձայնէր ձեզի հետ Գուշակեան Սրբազնի պերճախոսութեան կամ Թօփալեան Էֆէնտիի անտեսագիտութեան մասին, հակասակ որ երկուքին աւ խորապէս համոզուած ըլլար։

Պէնի-Սուրբէնի կանանչ սեղանին շուրջը՝ Ինայէթեանին պէս՝ թանկազին սատարը բերած է կեսարացիական նրբամատութեան՝ արեւմտեան դործնական ողիսվարեխտուած։

Բարբիի կապերէ ու կապանքներէ զերծ պահած է ինքզինքը, և զիտցած է աչէն ձոխ ու ձախէն աչ իր շարժումներուն ազտառութիւնը վայելել համոյնքին օրուան շահերուն իր գնահատման համեմատ։ Անդրանիկէն կարեանց — և վիս վերաս — ճամբան քայլ մըն է միայն՝ իրեն համար, պարագաներու գտաւորման խնդիր մը, Նահապետեան կալուածին առաջին յարկէն երկրորդն ելելու կամ երկրորդէն առաջինն իջնելու ալրեմարի մը... Տիար կարապետ Քէշեան եգիպտահայ վերջին տագնապին մէջ երկու ընդդիմամարտ կողմերը համաձայնեցնելու հրաշագործութիւնէն ուժգնորէն փորձուեցու։ Դժբաղգարար, իր սրացաւ ջանքերն ապարդիւն անցան։

Գահիրէի վերջընթեր Քաղաքականին իր անդամակցութեան ըրջանին՝ Ազեքսանողրիսյ ներկայացուցիչ Արամ պէյ Արշակեանին հետ բաժնեց եգիպտահայ ազգային իշխանութեանց կողմէ Բօր-Սայիտի մեր ապատանեալներուն պաշտամութեան ծանր հոգը։

Գործի մարդ, Տիար Քէշեան զիտցած է զերծ պահել ինքզինքը շուկայիկի մեր ծանօթ տիպտրին վարակիչ արձակունակութիւնն, միշտ շահագրգուռելով հանրային ու մտաւորական հարցերու, և վնտուելով ու ճաշակելով գեղարտեսաին ու ընկերականութեան աղնիւ վայելքները։

## ԶՍՊԱՆԱԿՆԵՐ

կեանքը, իր բոլոր երեւոյթներուն մէջ, բուսական կամ կինդանական, անհատական և հաւաքական, ուժերու ստացումին և կիրարկումին գործողութիւնն է, տեսակ մը առուտուր, եթէ կ'ուզէք: Անոր արժէքը այնքան համեմատական է ուժերու համապումարին՝ որքան անօնց նպատակայարմար ու բանաւոր կիրարկութեան:

Ինչպէս երկիւզալի է որ նիւթական հարատութիւն և գիւրակեցիկ պայմաններ ենթական առաջնորդեն զեղիս ու շաւայտ կեանքի մը, մեծ է նոյնպէս փարձութիւնը՝ որ ո և է ուժի առարապայման աճեցում տեղի ունենայի վնաս ուրիշ նոյնքան՝ թերեւս աւելի պիտանի ուժի մը և հուսկ յանդի այլասերումի ու խաթարումի. պատմութենէն օրինակ՝ Հռովմը, որ անրնականոն աճեցումի մը հետեւանքով ինկաւ իր փառքին զինիթէն. մեր օրերուն Գերմանիան, որուն քաղաքակրթական նուաճում ները բարբարոսութեամբ պատկուցան. բնախօսութենէն օրինակ՝ հանճարին ու խենթութեան դրացնութիւնը, ֆիզիքական ուժին միտումը գէպի անբարոյացում և յիշողութեան արտասավոր զօրացումը ի վնաս դաստութեան ելն.։ Կրնայ մակարերուիլ, ուրիմն, որ կեանքը կ'արժէ ուժը և ուժը կ'արժէ զայն գործածելու եղանակը:

Զսպանակները, իրեւ կինդանացուցիչ և ուղղիչ ուժերու, կոչուած են կարեւոր գործօն մը հանդիսանալ ինչպէս մեքենական կազմուածքին, նոյնպէս անհատական և հասարակական կեանքերու մէջ: Եթէ արգելիչ պատճառներ չկենան՝ ժամացոյցը կը գործէ այնքան՝ որքան թոյլ կուտայ անոր զապանակին պրկումը. մարդը կը գործէ այնքան՝ որքան ձեռնտու է անոր կենսունակութիւնը. ազգերը կը տեւեն այնքան՝ որքան իրական ուժեր և զանոնք օգտագործելու բանաւոր ուղղութիւն մը ունին:

Անմիջապէս մանելով մեր նիւթին մէջ՝ պիտի հա-

մարձակեինք ըսել որ մեր անհատական, ընտանեկան, ընկերային և ազգային կեանքը զսպանակում մըն է պարզապէս, որ մեղի թոյլ կուտայ շարժիլ, բանիէ մերթ բնազդական, մերթ գիտակից գրգապատճառներէ մզուած: Կամքը, ուրիշ բացատրութեամբ: մեր նկարագրին կարկասուն զիծերը, կը կազմն մեր կեանքին զսպանակները, զսպանակներ են նոյնպէս գործերը, որոնք ուրիշ բան չեն այլ միտին կամքին զսպանակն կիւրգումները:

Աննպատակ, հետեւարուր և անդեկ կեանքի մը պատճառած տագուուկը արուած ըլլալով՝ առիթն ու նեցուծ է ամէն մորդ հիանալու թէ ինչպէս՝ աչքի առաջեւ իրի թիրախ որոշ նպատակ մը առնենալէ և հաստատ ուզգութիւն մը որդեպրելէ յետոյ՝ մարդիկ, զսպանակաւոր մեքենայի մը ճշգութեամբ, յաջողութիւնէ յաջողութիւն կը պահանան: Նոյնը ճշմարիտ է ընտանեկան, ընկերույին, ինչպէս նաև ազգային կեանքերուն համար:

Մեքենական աշխարհին մէջ ուժերու բազմապատկութեան ծանօթ օրէնքը մեղ կը խրախուսէ հաւատալ թէ նոյնազդի օրէնք մը կոյ նաև խորը մեր բոլոր արամագրութիւններուն, առաջադրութիւններուն, նոյն իսկ անթեզուած յոյզերուն և կիրքերուն: Երբիմն երգ մը, նկար մը, գեղեցկութիւն մը, ակնարի մը, խօսք մը, գործ մը բաւական են ելեկորական կանակի մը պէս նիրգացակ շարժումի մէջ զնելու մեր բավանդակ էօւթիւնը: Եւ եթէ ո և է արտաքին մզոն կամ թելագրութիւն չկինայ՝ ինքնաթելազրութիւնը կուգայ կեանքի նոր փթթումով ու պղպջակումով մը ոգեւորել մեր երէկի նկուն անձը: Պատճառու: — Որովհեան կեանքն ալ մանաւանդ ան, ուրիշ ո և է ուժի նման, կ'ուզէ արտայայտուիլ, գործել, արտազրել և յարաձգուիլ, ու ատոր համար պէտք ունի մզումներու, զսպանակներու:

Քաւնը, գաղարը, զրօսանքը, մնունդը (մարմնական, մտաւոր և հոգեկան) նոր ուժերու մթերում ու զսպանակում են պարզապէս: Երկար և տաժանստ ճամբուն մէջ հարկ են իջեւաններ, հանգրուաններ, ովասիսներ, հանգչելու, կազդալու, վազութելու և վազուան յաջողութեան հեռանկարովը գօտէպինդուելու համար: Եւ այդ

վազուան յաջողութիւնը և փառքը և երջանկութիւնը և ասոնց նման գեռ խել մը գեղեցիկ երազներ, որոնք խիստ յաճախ «կեանքին նպատակ» ին հետ միամտօքն կը շփոթուին, ուրիշ բան չն բայց միայն խայծեր՝ քաղելու, գործելու, վերջապէս ապրելու. որովհետեւ, մեր կարծիքով, կեանքին դրական նպատակը կեանքին յարածումը, անոր յաւերժացումը միայն կրնայ ըլլալ. մնացած բոլորը, երջանկութիւնն ալ միասին, այդ նպատակին ծառայող պարագաներ և միջոցներ են միայն, յար և նման կերակուրին համեմին, որ միշտ պարագայտկան կը մնայ անունդի անհրաժեշտութեան քով։

Ուրիմն ապրին է էականը, և մենք կեանքը տաժանակիր աշխատութենէ տարրեր բան մը ընծայելու համար կը ձարսաբռորուինք գաղափարել բարձրագոյն, գեղեցկագոյն կեանք մը, գիտնալով որ մեր փառատենչիկ կամ գեղեցկագիտական զգացումներուն գոհացում տալ կարծած ատեն՝ մեծագոյն գոհացումը տուած կ'ըլլանք կեանքի պահպանութեան անտեղիտալի բնագովն։ Զուրը իր ակին չափ միայն կը բարձրանայ, և կեանքը այնքան տեւական ու այնքան ազնիւ կ'ըլլայ՝ որքան տոկան զսպանակներէ և ազնտւական ներշնչումներէ մզւի։

Սրդ, ի՞նչ կրնան ըլլալ անհատական ու հաստրակական կեանքի մը զսպանակները։

— Անհատական կեանքին զիմսաւոր զսպանակները կը կազմին անոր սէրերն ու գոտոսփարականները. մարդ կ'ապրի այնքան՝ որքան կը սիրէ, որքան կ'ըզձայ, որքան կը կամի, և անոր սէրերուն որակն ու բարձրութիւնը ուղիղ կը համեմատին անոր անուցած գաղափարականներուն որտեղին ու վեհաւթեանը հետ։ Եսասէրի մը վտիտ սէրը անոր անձուկ կեանքին սահմանէն անգին չէ կարող անցնիլ։ Շահը կը գծէ անոր զաղափարականին նեղ շրջանակը, ուր կ'ապրի ան՝ ինչպէս կը իսան իր պատեանին մէջ, անընդունակ՝ ո և է խայտնքի և միշտ ենթակայ՝ ամէն տեսակ անկումի։ Քիչ մը լայնցուր սիրոյ այս նեղ շրջանակը. թող զան մտնեն հան հայր մը, մայր մը, քոյրեր, եղրայրներ, կին մը, զաւակներ, և ահա ձղճիմ ու անզօր եօթ յանկարծ ուժ

և կարեւորութիւն կ'ստանայ՝ իր ստանձնած պարտաւկանութիւններուն և վայելոծ իրաւունքներուն աստիճանով։ Անհատին սիրոյն գծէ տւելի լայն ոլորտ մը, բաւական՝ ընդգրկելու իր համազգիներուն ընկերակցութիւնը, ազգը, ընութիւնը, գրականութիւնը, գեղարուեստը են. և առա այդ համեմատութեամբ պիտի ընդարձակուի տարսողութիւնը անոր գաղափարականներուն և պիտի բարձրանայ արժէքը անոր սիրոյն, հատեւաբար և կեանքին։ Պատմութեան մէջ մարդիկը մեծ սիրողներ եղած են։

Եթէ չանչը մեր մարմինին կեանքն է, սէրն ալ, ինչպէս կ'ըսէ կամութիւն, մեր հոգիին կեանքն է։ Եթէ կ'արժէ ապրիլ, կ'արժէ լուս, նոյն խիկ՝ ըստ բարեշըրջումի վարդապետութեան՝ լուս գոյն պայմաններու տակ ապահովել կեանքին յարօձումը։ Արդ, այս վախճանը հասրաւոր գարձելու համար անհատը իր սէրերը պիտի դեռեղէ ազնիւ նպատակներու չորջ միայն և իր բրափակ ուժերը պիտի զնէ, ի սպաս իր զաղոփարուկաններուն մարմնացումին։ — Ալլասիրութիւնը, այս տեսակէտակ, իրրե կարեւոր զապահուկ անհատին ուժերուն համազրումին ու բարուոք մատակարարութեան, կը հորկազրուի բացորոշապէս։ Եւ ենթուկային առջն ալ ի՞նչ անհատում վայելիքի զաներ, կեանքի ազրիւրներ, սիրոյ ներշնչարաններ կը բանոյ այս միակ զապահուկը։ Աւ բարիին սէրը, պիտի անտարտկոյս հարթէ ճամբան գեղեցիկին և ծշմարիտին սէրերուն — երկու նոյնքան կարեւոր, ի՞նչ կ'ըսեմ, անհրաժեշտ զապահուկներ մեր կեանքին։ Կեանքերուն ազնուագոյնը կարելի է հաջակել այն՝ որ կը նուիրուի գեղեցկութեան մը յայտնագործումին և ծշմարտութեան մը յաղթանակին, և արգարե.

Պիտի չարծէր, պիտի չարծէր սա երկու թիզ կեանքն ապրիւնքէ չըլլար հեմարտութեան հայտականական։

Անհատը իր կեանքին ճարտարապետն է, անոր անհատականութեանը և կամքին ուժին վերապահուած են՝ բարձրագոյն ու գեղեցկագոյն կեանքի մը բոլոր հարաւորութիւնները, նոյ խիկ ի հեճուկս ժառանգականութեան և միջավայրի ոչ խստելի ազդակներուն,

բաւական է որ մարդ գիտակցի իր ուժերուն համագումարին և գիտնայ թէ ի՞նչ պէտք է կամենայ և ի՞նչ-պէս։ Աննպատակ և անսկնըունք մարդը զսպանակազուրկ ժամացոյցի մը կը նմանի։ Եթէ ռամիկ ըմբռնումով նոյն խոկ տեսակ մը փառասիրութիւն եղած ըլլայ



ՃՐԱՆՏ ԿԱԶԱՄԻՆՅԱՅ. —Պարիկ, որ իրեն համար ցու իրազործումի հանգըռուան մը եղաւ, եւ ուր այնուն զեղեցկորեն ծառ այց իր ցեղին, խանդավառ ներբողը կը մասնակցի եզիաբանայ գրական շանիերուն։ Եթ «Խազուած Երազներ» իշաբերեն լոյս տեսան այս տարի, եւ իրեն համար իշաբացի յայտնի բանասեղծ Փարտի ք բաւ։ «Հնկայ մըն է՛ Արեւմնութիւն առանելու արժանիւ»։

Դրզապատճառը անհստոին այս կամ այն արարքին, տրգիւնքը, որակապէս, ոչինչ կը տուժէ իր արժանիք քէն։ կարեւորը այն է որ մեքենան գառնայ, հոգ չէ թէ ելեկտրականութեամբ կամ ածուխով կամ կենդանուկան ուժով։ Նուանելի բարձրագոյն մարզերու մէջ կրնան թեւակախել միայն անսնք՝ որոնք օժառուած են

կամքի բացառիկ կորովով մը , որոնք հոյակառ գաղափարականով մը զսպանակուած են և շխտակ ուղիւն աջ կամ անեակ չեն խստորիր ո՛ւ և է պարագայի տակ : Այս խմորէն նկարագիրներ , ճշմարիտ Մարդեր , իրենք ալ իրենց կարգին , ընկերութեան մէջ շարժում , գործ , գեղեցկութիւն յառաջ բերող զսպանակներ ու կենսագործող ուժեր են պարզապէս : Եւ ապաքէն աշխարհի վրայ չիկայ տիտղոս մը որ կարենայ հաւասարիլ ՄԱՐԴ անուանակոչութեան տակ ճանչցուած շքանունին :

\* \* \*

Ժողովուրդի մը կամ ազգի մը կեանքին զսպանակները կը կազմեն անոր անցեալին պատմութիւնը , փառքերը , գոնձերը , աւոնդութիւնները , տզգային նկարագիրը , ներկային կինսունակութիւնը և ապագային յառող գաղափարականները : Ժողովուրդի մը համար այն է անցեալը՝ ինչ որ է հիմը չէնքին և արմատը ծառին համար : Անցեալը շտեմարանն է անոր թաքուն ուժերուն , ներշնչումներուն և այս պատճառով խակ առորկան՝ անոր երկիւղած պաշտամունքին : Մարտի գաշտերուն վրայ շահուած դափնիներ , արուեստներու և գրականութեան մարզերուն մէջ տիկնառու նուաճումներ , բարութեան գործեր , արգարութեան յաղթանակին համար մզուած պայքարներ , իրեմ պանծալի դրուագները ազգի մը պատմութեան , խորապէս ազգեր են միշտ անոր ներկայ կեանքին ու փառքին վրայ — Noblesse oblige . — Եթէ աշխարհի երեսէն հին Յունատանի պատմութիւնը կորառած ըլլար և Մարտաթոնի ճակատամարտին գրուագները պարունակող քանի մը թերթմագաղաթ միայն մնացած ըլլար՝ այդքանը բաւական պիտի ըլլար երկար դարերով վաս պահելու Ելլադայի կեանքին խարայկը : Եթէ Հայերուս ամրող հին պատմութենէն անմաս «Վարդանանցը» միայն կամ Սահակ-Մեսրոպի ստեղծագործութիւնը լոկ ժառանգութիւն մնացած ըլլար , այդքանը ապահովարար կարող պիտի ըլլար Արարտի ժողովուրդը ձիգ գարերով խանգաղավառերու : Ֆրանսական յեղափոխութիւններուն գրեթէ միշտ վիճակուեր է աշխարհագրաւ ցնցումներու հան-

գամանքովը ներկայանալ պատմութեան մէջ։ Աշխարհ ոչ միայն հիացող, այլ և հետեւող գտնուեր է Ֆրանսացին։ Մեծ Յեղափօխութեան Ֆրանսան է այս օրուանը, վաղուանը պիտի ըլլայ Մարնի, Մէօզի և Սօմի Ֆրանսան, իր փառքին զենիթին հասած։ Եթէ Ֆրանսան պատմութեան թատերաբնմին վրայ երկու տարիէ ի վեր դարձած ըլլար իր մուտքը, անուն մը միայն — Վերշէօն, բաւական պիտի ըլլար յաւիտենականութիւն մը ամբողջ թրթուացնելու անոր զաւակներուն հոգիները և փառաց ի փառս խոյացնելու դանոնք . . . — Պատմութեան կարկառուն դէմքերն ու դէպքերը կը կազմին ժողովուրդներու կեանքին շնչերակները։ Որքան ճսիս և ազնիւ ըլլայ թիւը այդ ազգուկներուն՝ այնքան ջիզ և կորով ունենալ կ'եթագրուի ազգը։ Գրեթէ բոլոր պատերազմներուն նպատակն եղած է ժողովուրդներուն համար գարբնել նոր և աւելի ուժեղ զսպանակներ, մղելու համար զանոնք աւելի յասաջ, աւելի վեր, և ապահովելու համար անոնց կեանքին տեւականութիւն և շնորհք։

Անցեալի զսպանակները, ստկայն, առանձինն բաւական չեն երաշխաւորելու ազգի մը կեանքին յարածգումը. անոնք նախ իրենց ուժին բարձրագոյն աստիճանը արտագրելու վիճակին մէջ դրուելու հն. որովհետեւ ազգերն ալ, բնութեան յումբէտա վատնուած շատ մը ուժերուն պէս, ունին գեռ շահագործելի ուժեր։ Մասնաւորելով մեր խօսքը՝ չպիտի վարանէինք յայտնել թէ՝ Հայերս չենք կրցեր լրիւ արժեցնել մեր անցեալին զանձերը։ Մեր աղքային Սուրբերուն, Հերոսներուն տօները սկսեր են գրեթէ լուռ թեան մէջ անցնիլ, անոնց պատկերները չեն որ կը զարգարեն մեր օտարացած սրահներուն պատերը, ոչ ալ անոնց յիշաւակն է որ կը շարունակէ խնկարուըել մեր սիրտերուն ամայութիւնը. կ'զգանք որ երբեմնի հոյակապ կաղնիին արմատներուն մէջ որդեր են ինկեր — օտարամարտթեան, բարյալքումի, աղքային անհաւատութեան, իրարատեցութեան և մայրուրացութեան որդեր . . . երբեմն կը փորձուինք խորհիլ թէ՝ եթէ Անգլիացիներուն կամ Ֆրանսացիներուն տրուէր ունեցած ըլլաւ . . .

օրինակ, Սահակ մը, Մեսրոպ մը կամ Վարդան մը, զանոնք, տպահովաբար, ոչ միայն կիսաստուածներու պէս պիտի պաշտէին, այլ կեանքի, գեղեցկութեան և փառքի ջրվէժներու պիտի վերածէին անոնց գործն ու յիշատակը... Կ'երեւի արեւելցիներուն դժբաղգութենէն է իրենց գանձերուն վրայ սովամահ ըլլալ...

Անցեալին գանձերը նոր ստացումներով ձևացնել ու տպագային համար նոր ուժեր գործի Ծծել պիտի ըլլոյ ներկային զրագումը: Ծառին համար որքան կարեւոր է արմատը՝ նոյնքան կարեւոր են ձիղերը, որոնք կրելու են պատուի և անար ծացին մէջ սեռը յաւերժացնելու սահմանուած թանձնագին կորիզը: Այդ, հորց է նոխի թէ՝ անցեալի գոնձերուն մը սասահճան հաւատարիմ առանգամուներ զանուեցանք, յետոյ ուր են մեր պատուիր, նորոգ կեսեցի ի՞նչ ապրիւրներ, կենսախոսուար և ի՞նչ զարանակներ, բռուպոյն կեանքի մը կերաւումին համար ի՞նչ տոկուն առազներ պիտի կըրնանք կոտուի ապազալին... Այս հարցումները, անշատ շատ, ահաւոր խորհրդածութիւններու նիւթ պիտի մատուկարարնեն այսօր, վազը, թիւ և ու, բայց ապահովարո՞ւ եթէ չսմափինք, խղճառաների փոխորկումներու տոիթ գանձաւու համար...

Անցեալին գանձերը, ներկային խոհեմ գործերը և տպագային համար յլացուած գտղափարականները պիտի յօրինին այն աւագ զավանակները՝ որոնց տրուած պիտի ըլլայ կանոնաւորել, յարածել և գեղեցկացնել ազգային կեանքը: Հետաքրքրական պիտի ըլլար կանխալին յիսուն տարի յետոյ գտիլիք Հոյ սերունդին շանթարձակ դատաստանիր սոս վերջին քանի մը տարիւն ներուն մէջ ապրոց Հայերուս մասին: Ի՞նչ մեղագրանքներ՝ անվերադարձօրէն կրուուած տոիթներուն համար, ի՞նչ սովուանքներ՝ ոչինչի մը շուրջը յարուցուած վեճերուն համար, ի՞նչ ափսասանքներ՝ մերկապարանոց ցուցագրուած ժատութեան, ափխուութեան, անկարգապահութեան, եղաբայրատիցութեան և գեւուրիչ բրդացած մեղքերու համար: — Որքան աներկրայիլի է որ գփուշերէն խաղող և տատասկէն թուզ չի քաղուիր, նոյնքան ճշմարիտ է որ այսօրուան մեր անբաղձակի

Ներկան բաղձալի տպագոյ մը չի կրնար երաշխաւորիլ Հայուն։ Կը խորհինք թէ բանդազու շական քարոզներու և սովինատափառ ծրագիրներու ժամանակը անցած պէտք է սեպուի այլեւո։ Անխղճութիւն է «Հայց» աղաղակող ժողովուրդին սոսկ խօսք հրամցնել և օր քան



Օր. թ. Վ. ԳԱԼ-  
ՅԱՆԻՆ. — Բօր-  
ւայիշի մեր ա-  
պատանեալ-  
ներու նեամար  
նրապարակ  
նիշուողառա-  
շին կը թիմ Հա-  
յունին ռանդի-  
սացու։ Երե-  
սանկուն գոր-  
ծունելու թեամք  
բակացին միջ-  
ազգային շր-  
ջանակիներուն  
դրական շա-  
հագրքուու-  
րինն ապա-  
նովեց Հայ  
«Քէմբ»ին։ Օր.  
թ. Վ., Գալքա-  
հան իրարա-  
նաւու Տեղի  
պիտի ունենայ  
Բօր - Սայիշի  
ուն էտեան սա-  
րեգրութիւն -  
ներուն մէց։

զօր կոտորակուող խեղճ գաղթականներուն, տարագըր-  
եալներուն ու որբերուն «գայլի հէքհաթներ» կարդալ։  
Ոճիր է որիւնլուայ Հայրենիքը թողլիք ընել անդին  
և ատելսութեան ու մախանքի որոմներ ցանել ասդին։  
Գալիք սերունդները մեր ի՞նչովք և ի՞նչուն համար պի-  
տի կրնան պարծիլ։ Մեր մահաթմբիր անհոգութենէն  
և կործանարար ընթացքէն դատելով՝ կարելի է գժբաղ-


դարսար վատահօքէն ըսել թէ՝ ապազայ հայ սելունգնեռ բուն ամօթ և նախատինք միայն կտակած պիտի ըլւանք, եթէ հրաշքով մը կանգ չառնենք գրկարաց մեղ սպասող վիհին եղերքը: «Տեսակ մը ազգային կառավարութիւն» դարբնելէ առաջ՝ ջանանք նախ «տեսակ մը» ժողովուրդ մէկտեղ բերել, և եթէ անպարագրելի անպարտաճաշութեամբ մը չենք կրնար կտոր չենք ուղեր գրական բան մը տալ ժողովուրդին, գոնէ անոր անսասան հաւատքն ու վճիռ յոյոը անոր սիրտէն կորդելու չափ անխիղճ չգտնուինք:

Այսօր Հայուն ընելիք միտկ բանն է անյապաղ, ու և է ձեւի տակ, օգնութիւն փութացնել Հայութեան եղերարազդ խլեակներուն: Ամէն համայնք կրնայ և պարտի բնել այս բանը, անվարան և անպայման: Արիւնքամ եղած ժողովուրդին աղազակող պէտքերէն խնայուած ու և է զումար խորուած զումար մըն է, որ առ առաւելն անոր գերեզմանին վրայ գրուելիք քարին միուն կրնայ ծառայել: Երբ իրենց զոյութեան համար պայքարող միծ ու փոքր ազգեր «մինչև վերջին նաքարակիտը» յանկերգը կը յեղյեղին՝ զեռ մեր մէջ պիտի գտնուեին եղեր «խնայողական զոհուլութեան», կոտորակաւոր ազգասկիութեան չատագովներ: Ազգային կեանքին պահպանութեան աւագ հարցը փերեզակային հաշիւներու մակարդակին իջեցնելու չենք: Կան ճակատամարտներ — ինչպէս վաթերլոյինք, որ օգնազօրքին կէս կամ քառորդ ժամ ուշանալուն <sup>ա</sup>համար կորսուած են. նոյնպէս հրւանդներ՝ որմնք գեղի գարմանումի յապազումին երեսէն յաւ խոհնական քունը քնանալու դատապարտուած են: Այսօրուան զոհազութեամբ հոգիներ պիտի փրկուին, վազուան զոհողութեամբ կեանքին ստորագաս պէտքեր պիտի հոգացուին: Եւ ո՞վ ըստ թէ այս պատուական Ազգին զաւակները թէ՛ մէկին և թէ՛ միւսին չեն կրնար կտոր չեն ուղեր հասնիլ... ինչո՞ւ այս ձրի նախատինքը զոհաբերելու մշտապատրաստ ժողովուրդի մը հասցէին: «Ճուէք և պիտի տրուի ձեղի:» Այսօրուան ցանիքն համեմատական պիտի ըլլայ վաղուան հունձքը, իսկ ոչինչ ցանողներ ոչնչութիւն և գառնութիւն միայն պիտի հնձեն: Ֆրանսական առած մը կըսէ.

Անմիջապէս տուողը երկու անգամ տուած կ'ըլլայ : Դռայլութիւնը մահուան ձիրաններէն հոգիններ փրկելու գործին մէջ միայն կրնայ արդարանալ : Ուստի եղերական ծանօթ պարագաներու մէջ մեր ներկային գլխաւոր, պիտի ըսեմ միա՛կ առաքինութիւնը պիտի ըլլայ՝ ամէն կարելի միջոցներով վաս պահել հայ կեանքին ճրագը : Եթէ այս յաջողի, և պատճառ մը չի կայ որ ձախողի, կրնանք լոյն շաւնչ մը առնել և աւելի վստահութեամբ յառիլ ապագային, մանաւանդ որ դեռ ամեն յոյս կորսուած չէ . . . Յետայ պիտի գիտնանք անշուշտ լիովին օգտագործել մեր վերջին ահաւոր Տառապանքին մեզի թողած ուժի խորունկ մթերքները, հոկտյական զապանակները, որոնք Ցեղին Ատելութիւնովը ու Վրեժավը ու նոր հորիզոններու կարօսովը պրկուած՝ սահմանուած պիտի ըլլան չէնշադ կեանքի մը հրաշագործ շարժումներն ու բովանդակ գեղեցկութիւնները յտուած բերելու հայ սիրտին, հայ միտքին ու հայ երկրին մէջ . . .

Գամիրէ

Յ. Թ. ԳԱՅԱՆԵԱՆ



## ԱՐԾԱԿ ՇԱՀԻՆԵԱՆ

Ապու-Տարտար փողոց թիւ 20, Աղեքսանդրիա

Զուլարան ամեն տեսակ մետաղներու : Մետենական կտորներու վերանորոգութիւն : — Երկարէ կամուրջներու եւ պատսպարաններու շինութիւն : — Անձայն ելլոլ-իջնող դուռներ (portes roulanles) :

### ԳՐԻԳՈՐ ԱՐԹԻՆԵԱՆ

Ապտէլ Մօնիկմ փողոց, Աղեքսանդրիա

Պղինձի եւ այլ մետաղներու ձուլարան : Ծորակներ եւ շանմիկներ : Ամեն տեսակ մետենակներու նորոգութիւն :

## ՀԱՅԵՐԸ

Եկ

### ԲԻՒԶԱՆԴԱԿԱՆ ԿԱՅՄՐՈՒԹԻՒՆԸ

Հայ կետնքի լուրջ ուսումնասիրութեան տեսակէտով ոչինչ աւելի շահեկան է քան անդրագառնալն այն գերին մասին զոր մեր նախնիքները խաղացին Բիւզանդական կայսրութեան օրով, կամ ուրիշ և աւելի ճիշդ բառերով, այն հոյաշուք ծառայութեան՝ զոր մասուցին անոնք ընդհանուր քաղաքակրթութեան։ Այսօրեայ քաղաքակրթութիւնն ուզգակի ծնունդն է բիւզանդականին, որուն հոգին կազմած է հայ տարրը, առանց ո՛ւ և է չափազանցութեան։ Հայերը, շատ կանուխէն, առեւտրական յարաքերութիւններով չփաման մէջ էին ծովեղերեայ՝ իրենցմէ աւելի քաղաքակրթ ժողովուրդներու հետ, երբ դեռ Մեծն Տիգրան իր յաղթական մուտքը գործած չէր Անտիոքի մէջ։ Հայ աղնուականութիւնը՝ քաշուած իր կիրճերուն և լիոնահովիտներուն մէջ, երկար տաեն պայքարեցաւ օտար արշաւանքներուն գէմ, երբ քաղաքական անկախութիւնը կորսնցուց Հայաստան, «ոտից կոխան» եղաւ։ Քրիստոնէութեան մուտքը վերջնապէս կապեց Հայուն ձակատագիրն արեւմտեան ժողովուրդներուն ձակատագիրին հետ։ Հայերն աւելի քան երրեք չփաման մէջ մտան Բիւզանդիոնի հետ, որ ժառանգորդն էր Հռոմէական Կայուրութեան, որուն լէգէոններուն հետ այնքան անդամներ չափուեր էին, և ի վերջոյ ընկճուեր։ Քրիստոնէութիւնը վերջին հարուածը տուաւ պարսկական գերակշռ ազգեցութեան, այնպէս որ Հայոց մէջ մեծ թիւ մը կը կազմէին յունասէրները, զորս Բիւզանդիոն գիտցած էր ամէն միջոցներով ի նպաստ իր քաղաքական շահերուն օգտագործել։ Մեր կրօնականները մեծ մասամբ յունական կեդրուններու մէջ ուսում առած էին և հոն կատարելագործուած։ Ոսկեգարու գլական փառաւոր շարժումը ուզգակի կը պարտինք մի միայն հելլէնտական

կրթութիւն ստացած երիսասարդ ուժերու : Դ . դարէն սկսեալ բազմաթիւ Հայեր կային արգէն Բիւզանդական կայսրութեան տիրապետութեան առկ : Իր հայրենի երկրին մէջ գմգոհ տարրը կուգար կը հաստատուէր բիւզանդական աւելի խաղաղ սահմաններուն մէջ, ուր քաղաքական հաւասար իրաւունքներ կը վայելէին եկուրները, ինչ ցեղի ալ պատկանէին : Բիւզանդիսնի հայկական թիմը մեծագոյն մասամբ Հայերով բնակուած էր : Տարօն, որաւն աղնուականներու մեծ մասը բարոյական և նիւթական կապելով կապուած էր բիւզանդական մշտկոյթին և արքունիքին հետ, գաղթումի նշանը տուած էր : Տարօնը, որ հոգին խկ եղած է մեր ցեղին, ոսկեծղի և ոսկեմայր Անահիտը պաշտող, անապակ գեղեցկութեան երկրագու Տարօնը, կը զըրկէր իր խաչապատ զաւակները Բիւզանդիսն, ուր անսնք կը հասնէին փառքի և մեծութեան, կայսրութեան մականն խակ ձեռք անյուցած : Ամէն կերպ դիւրութիւն կը վայելէին հոն, և շատ չանցած զինուորական ամենէն կարեւոր պաշտօններան ձեռնամուխ կը լրացին : Բաւական էին անսնք որ կը գտնուէին Ազրիանապոլիս և Մակեդոնիա : Բիւզանդական կայսրեր օգտուեցան Հայոց բազմածիր կարսութենէն : Ու երեք հարիւր ու աւելի տարիներ շարունակ հայկական ծագումով և արխնոսվ կայսրեր բազմեցան Բիւզանդիսնի գահուն վրայ, հսոմէական ծիրանին հագած : Այդ շըրջանին մէջ մասնուանդ Բիւզանդիսն ամենէն բեղուն գործունէութիւնը ունեցաւ արտեստի, կրօնքի, զրականութեան, ճարտարութեանց և ճարտապետութեան կալուածներուն և աշխարհակալութեան մէջ : Հայեր էին որոնցմէ իսխատ շատեր կը յիշէին իրենց ծագումը, ամենէն մեծ դէմքերը, հոգեւորականները, նահանգապեանները, աշխարհակալները, արուեստագէտները, գրագէտներն ու կայսրերը : Այս վերջինները գլխաւոր պահպանակը եղան տպատելու համար քրիստոնէական քաղաքակրթութիւնը արաբական անդխմագրելի գրոհներուն և պարսկական սանձգութեանց դէմ :

Ուրեմն, Հայերը, իրենց երկրէն գուրս մանաւանդ Յայներէն անմիջապէս ետքը, ամենամեծ ծառայութիւն-

ները մատուցին ընդ հանուր քաղաքակրթութեան գարգացման ու պահպանման և արուեստի տեսակէտով՝ Միջին Դարու իրենց որդեզրած նոր հայրենիքին՝ Բիւղանդիսինի մէջ։ Ոչ մէկ ցեղ Հայուն հաւասար նպաստած է անոր սահմաններուն ծառալման։

Յուստինիանոս իր Ափրիկէն նուաճելու աշխարհակալական երազը պատկեց Հերակլիոսներու, Ներսէս Պատրիկիներու, Սովորոններու և Արտաւաններու պէս մեծարժէք զօրավարներով և կողմակերպիչներով։ Իր Օրինագրքին ամենէն կարեւոր աշխատակիցները Հայեր էին, Ամբատիսս և ուրիշ մը։ Բնտրելագոյն զօրախումբերը Հայերէ բազկացած էին միշտ՝ բանակին մէջ։ (533-709)։

Ամէն կոզմ կայսրութեան ամենէն պատասխանատու պաշտօնները Հայերու ձեռքն էին։ Ժամանակակից յոյն և օտար պատմիչներ, սքանչացմամբ կը պատմին աննոց մասին, երբեմն զանոնք բաղդատելով ամենամեծ աշխարհակալներու և հոռմէտիկան պատմութեան ամենէն արքենի գէմքերուն հետ։ Հազարներուն մէջէն, յիշեմ միտյն Տարօնեցի Յայհաննէս Գուրգէնը՝ որ քանի երկու աստրուն մէջ հագարէ տւելի միջնարերգեր զբարեց։ Անիկա իր բանակները ուելի յառաջ տարաւ քան հովիմայեցի զօրավարները։ Նոր Տրոյեանոս մը կ'անուանէին զինքը՝ իր ժամանակակիցները։ Հրաշալի պերճախօսս մըն էր ո՛րքան կարող զօրավար մը։ Պատերազմներու նախընթօրէն, իր զինուորները՝ կրակով և աւինազ կը լեցնէր իր պերճախօսս թեան հեղեղը։ Պէտք չէ մասնալ որ անոնք կը ճանչնային շա՛տ մօտէն այն երկիրը, ուր կ'առաջնորդէին իրենց ուժերը։ Ամենքն ալ իւրացուցած էին ստիգմայն բիւղանդական մշակոյթն ու նրբութիւնները։ «Հայերը բիւղանդական հին տարրին վրայ ամենամեծ տառաելութիւններ ունէին» կ'ըսէ, իր շատ կարեւոր գործին մէջ, մեծ Բիւղանդագէտ մը։

Կայսերական երկու ամենամեծ տուներու հիմնագիրներ եղան՝ երկու Հայեր, Հերակլիոս և Վասիլի Առաջինը Եգիսխացի Հայ մը, և երկրորդը՝ Մակեդոնիացի, Տարօնէն գաղթած։ Հերակլիոսի սերունդը տիւրեց հարլւր ասրիլ չափ, խոկ Վասիլինը՝ երկու հարլւր

տարիի չափ՝ բիւզանգուկան գահուն վրայ : Ամենէն մեծ պատահարները, քաղաքակրթական տեսակէտով ամենէն մեծ գործանէալ թիւնները կատարուեցան իրենց օրով : Անհնար՝ պիտի ըլլար, ուսումնասիրաւթեան մը այս վարկարագի փորձին մէջ, նոյնիսկ շատ հակիրճ ձեւով, խտացնել ամէնը : Մեր մէջ մասնակի և վաղանցուկ հետաքրքրութիւն գուրս, ո՛չ մէկ կանոնաւոր ճիգ ու աշխատանք չէ թափուած արձանացնելու համար այդ գէմքերուն մեծագոյնները, որոնք մեր ցեղին ամենէն անկորնչելի փառքերը կը մնան, հակառակ օտարերկինքներու տակ ծնած ու գործած ըլլալնուն : Բիւզանդիանը և իր կայսրութիւնը, Միջին Դարուն կը ներկայացնէն ցեղերու խայտարդէտ կրկէս մը : Հայ տարրը Սլաւականէնք շա՛տ աւելի՝ չի համեմատուելու աստիճան լակ՝ ծառայեց ընդհանուր քաղաքակրթութեան զարգացման : Իր ազգեցաւթիւնը տեղի տուաւի վերջոյ, աւելի բարբարիկ տարրերու առջև : Իր արենակիցներուն խելանի քաղաքականութեան չնորհիւ, առեն՝ Տարօնէն եկած Հայեր էին, որ հայ անկախութեան ազգայնական ոգւանիւ առցուն, կը գնէին հիմը կիլիկեան թագուարութեան : Ակիզրները դժուարութեանց և վասմութեանց բազիսած էին անոնք՝ ինքնակախ չըլլալու համար՝ բիւզանգական կայորերու կողմէն ու յիշոյ անոնցմէ լսի թեւարկուած . . .

Ազգայնական զգացումին զարթնումն է ասի, նման Ասկեգարու շարժումին : Հայը՝ հակառակ ամենէն աններող պայտմաններուն՝ ցոյց կուտար հուժկու կարողութիւն մը՝ ինքնավար իշխանութիւն մը ունենալու՝ ամէն ինչ զուտ հայ տարրերով՝ կիլիկիոյ մէջ, երեք հարիւր տարուան ընթացքին, երբ բիւզանգահայ կայորեր նոյնափառ ժամանակի մը մէջ՝ քաղաքակրթական ամէն տեսակ լընդունակութիւն, միջազգային մարզի մը վրայ ցոյց տուած էին արդէն . և այն պահուն երբ Արևելքը կ'սպառնար երկրորդ անգամ՝ Արեւմուտքի քաղաքակրթութեան, Հայը՝ կ'ըլլար մեծագոյն սաստարը անոր ոչ թէ միայն պահպանման, այլ հրաշալի ծաղկափըթթումին՝ Բիւզանգիսին մէջ իր խտացած գերովք . . . :

## ԵԳԻՊՏԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՇԱՐՔԵՐԷՆ


### ՍՏԵՓԱՆ ԱԶԱՐԴՅԱՆ

Առիւծի բաշով զլուխ մը, զոր տրուեստագէտի մը գլուխին պիտի նմանցնէիք՝ եթէ Ասրթիյէի երկաթա- կուռ շրջավայրը քիչ մը դաման խորքը չի կազմէր ա- նոր։ Ոսկի ակնոցներուն ետեւէն պղտացող, յարաժպիտ աչքեր, անպատճառ ազուոր ծաղիկ մը՝ լսմբակին վրայ՝ վայելուչ հագուածք մը, կըսուոր քալուածք մը, — ահա՛ Տիար Աֆարեանը։

Գերազան»

*շապէս self-  
made մարդն  
է, զրկանքի  
մէջ զարդնը-  
ւած, դիւրա-  
կեցիկ պայ-  
մաններու տակ  
միծնալէն ետ-  
քը։*

*Բնիկ Զոր-  
շամպացի, Մեծ  
Դէպքին՝ գեռ  
տպայ՝ ականա-  
տես եղած է  
կիւրիւնի կո-  
տորածին՝ երբ  
տունով հսն  
գտած էին օ-  
տափոխու-*



Տիար Ստեփան Աֆարեան

թեան։ Իրեններէն շատերուն խսդխոզումը տեսնալով՝ կը վճռէ հեռանալ հայրենիքէն՝ երբ դեռ չէին մրտած իր պերեւեշտները։ Կ'անցնի Մարուէլ, անկէ Լօնտօն, մեքենագէտ ըլլալու համար։ Թէյօնի ափին՝ բանուորի տաժանքոս կեանքը կ'ապրի ու միեւնոյն տաեն զի- շերազին գաստխօսութեանց հետեւելով անզլիերէն կը սորվի։ Քանի մը տարի յետոյ՝ եգիպտաս կուգայ,

տաեն մը Քաֆր-Զայաթ կը մնայ Աօլր են Սօսա Ընկեռութեան մէջ , ապա կ'անցնի Պրիրլւ Խնճինը Քմբընի , ուր կը գործէ չորս-հինգ տարիւ : Տիար Ս . Աֆարեան այսօր լիազօր ներկայացուցին է Եգիպտասոփ լօնտօնեան երկաթեղինի մեծազոյն տան՝ Աղէքսանտըր Եընկիւ : Տիար Ս . Աֆարեան , հօթ-ութ տարիէ ի վեր , տիբական ձևոնհասութեամր մը վարելավ Եգիպտասոփ մէջ այդ տունը , մոռցնել առւած է անոր ուրիշ ձեռքերու մէջ կրոծ երբեմնի կարուսանելն ու աննախընթաց բարգաւաճումի մը հասցուցած է զայն , նախանձորդներու ճղճիմ մեքենայութեանց հակառակի :

Տիար Աֆարեան որբան գործնական մարդ , նոյնքան զգայուն երխասարդ մըն է : Դիւրահազորդ ու ընկերական խառնուածք մը : Այնքան կենցազագէտ , որբան աշլասէր : Խորապէս կը սիրէ արեւելեան երաժշտութիւնը , զոր սորված է , զայն պիտակցօրէն վայելերու համար :

Երկաթներու հետ մինչեւ վերջ շփուող այս առեւտրականը բուխսիրա մըն է նոյն տաեն : Իր ժպիտին ետին՝ արցունք մը պահուըտած է միշտ :

Ու տարին գէթ մէկ-երկու անգամ , ան կը քաշուի Նեղոսի մէկ կորսուած տփունքը , միս մինակ երգելու և երազելու համար , վերյիշելավ հայրենիքը իր աւերներուն մէջ՝ որուն հոգեւին կապուած է :

## ՍԻՄՈՆ ԹԵԼԵԱՆ

ՎԱՃԱՌԱԿԱՆ-ԴԵՐՁԱԿ

Նեպի Տանիել փողոց թիւ 20 , Աղեքսանդրիա

Ամեն անոնք որ վայելչօրէն նազուիլ կը սիրեն , պէտք է դիմեն այս հասցէին :

Անզիական ամենարևիր ապրանքներ եւ ամենավերջին նորաձեւութեամբ ու անսզիւ նաշակով կրուածք ; Արանց թէ կանանց համար :

## ՀԱՅ ԵՐԳԵՐ

Փրօֆ. Յ. Մուրատեանն բառաձայն երգեցողակիցնեան համար դաշտակած է հանրածանօթ Տէր կեցը՝ Գու զայսը, զոր Գահիքէի միը այլընտակիցները լսելու հաճոյքն ունեցան Հ. Ե. Թ. Ընկերակցութեան տարեկան երեկոյթին: Պ. Յ. Մարզպանեան կուտայ մեղի տաւապակոծ Հայունն երգը, Եուտ հասիր . . . , որուն խօսքին ու մեղեթին հեղինակն է: Փրօֆ. Յ. Թ. Գայանեանի Եցիւ քէ Տէր բառաստեղծութիւնը, ձայնագրուած Տիկին Հ. Պալեանի կողմէ, կը փակէ Անը այս տարուանն երաժշտական բաժինը:

ՏԵՐ ԿԵՏՆ

Քառաձին՝  
փրկ. Յ. Մուրասովնին

*Legato*

*Adagio p*

ՈՇԵՆ ԿԵ-ց - - ԴՆ ԵՎ ԲԱյՆ ԼԻ Ա-ԲԱ ԱՄ-ԱՆ ԱԿԱ-ՑԱՆ  
ad libitum

4հ - - յու ԴՆ ԵՎ ԲԱյՆ ԽԱ - ՅԱ ԵՎ ԲԱյՆ ԱԿՈՐԴՈՒԹՅԱՆ ՎԵՐՔԻ

ԲայՆ ՅՈՒՆ ՀԱՐՑԻ ԱՌ ՀԱՐՑԻ ԸՆԴՀԱՆՈՒՐԻ ԱԿՐԵՐԻ ՅԱ-ՅԱ-ՅԱ-ՅԱ-

սպիր յա-սպիր յա-սպիր ԱՌ ՀԱՐՑԻ ԸՆԴՀԱՆՈՒՐԻ ԱԿՐԵՐԻ յա-սպիր .

Խօս է մերին  
Հ. Արքայականութիւն

Andante sostenuto

Եղիս հուսիր...

Գերդաշնչութիւն  
Տրյու հ. Պատիս

A handwritten musical score for voice and piano. The score consists of five systems of music, each with two staves: treble and bass. The key signature is A major (no sharps or flats). The time signature varies between common time and 2/4 time.

**System 1:** Treble staff starts with a dynamic *p*. Bass staff has a sustained note. The vocal line begins with "Խօս է մերին". The piano accompaniment features eighth-note chords.

**System 2:** Treble staff starts with *Adagio*. The vocal line continues with "Հ. Արքայականութիւն". The piano accompaniment includes eighth-note chords and a melodic line.

**System 3:** Treble staff starts with *Adagio*. The vocal line continues with "Եղիս հուսիր...". The piano accompaniment includes eighth-note chords and a melodic line.

**System 4:** Treble staff starts with *Adagio*. The vocal line continues with "Գերդաշնչութիւն". The piano accompaniment includes eighth-note chords and a melodic line.

**System 5:** Treble staff starts with *Adagio*. The vocal line continues with "Տրյու հ. Պատիս". The piano accompaniment includes eighth-note chords and a melodic line.

The vocal parts are written in cursive Armenian script. The piano parts are written in standard musical notation. Various dynamics (e.g., *p*, *pp*, *ff*) and performance instructions (e.g., *Adagio*, *Diminuendo*) are included throughout the score.

## ԾԱՌՏ ՀԱՍԽԲ...

Սուր ու կրրակ ինկեր կ'ուտէ Հայուն կեսանի,  
Արփին, արցունիք, դառն ու անվերջ սառապանի.  
Լուռ, ամայի շիրիմ բրին մեր երկիր,  
Հրեսանկ Հայոց, չենք դիմանար, ու'ւ հասիր . . .

Մասիսն հրպարտ ճակտին սեւ սուզ է կապեր,  
Ման ու սուրափ կը քաւալին հայ գետեր,  
Ողջ Հայաստան լողայ արեան մեջ կարմիր,  
Հրեսանկ Հայոց, չենք դիմանար, ու'ւ հասիր . . .:

Յ. ՄԱՐԶՊԱՆԵԱՆ

## ԿՅԵՎԻ ԾԵ ՏԵՐ

Խօսք Փրօք. Յ. Թ. Գայանեան      Երամասուրին. Տիկին Հ. Պալեան

Եցիւ քէ Տէր, Քու ուղ հողիդ  
Խաւար սիրտի մեջ կարեր.  
Եցիւ վրնիտ լոյսը դեմքիդ  
Կեանիխ վիճին մեջ ծարեր:  
Ո՞հ, այն ատեն կեանէրս կ'ըլլար  
Մաղրանիք ու սեր խընկաւէ,  
Հոգիս՝ սուիդ մը ոսկելար  
Սիրովդ քրոռուն առ յաւէս:

Եցիւ քէ Տէր, Քու սերդ անհուն  
Եթեւ կրրակ զիս լափիր.  
Եցիւ հողիս զիւեր պահուն  
Արփի մ'ըլլար լուսաբեր:  
Ո՞հ, այն ատեն ամեն քայլիս  
Ես կը տեղամ սեր, խրախոյս.  
Եւ Գուն որբան զիխուս փայլիս  
Սեւ օրն ինձմեկ կուտայ յոյս :



## ԱՆԶՈՒԳԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱՊԵՏ

ԳԵՐ. ԿՈՄԻՏԱՍ. Վ. Ա. ՐԴԱ. ՊԵՏԻՆ

Տեսայ ես ենզ... քրոռուն ձայնովդ հրմայուն  
 Երբ կ'երգեիր սերն ու քախիծը Հայուն,  
 Ու սիրեցի ենզ պատումով մ'անսանման  
 Երբ յուղեցիր սիրսրս «Կոռոնկ»ովդ անման։  
     Քաղցր երգերովդ, հնչեղ ձայնովդ երկնաձիր  
     Հայ սիրերուն մեջ սարսուռներ եղացիր,  
     Ու հայրենի դաշտեն, սարեն ու ձորեն  
     Ցիշատակներ ընծայեցիր մեզ նորեն։  
 Ապրէ՝ յաւես ու երգե միւս նայ երգեր,  
 Հայ երգերով պիտի բուժուին նայ վերելու.  
 Սորվեցնւր մեզ բու մեղրածոր օքիներով  
 Մահուան պահուն անգամ երգել անխրուով։

1911 Մայիս

Յ. ՄԱՐԴՊՈՆԵԱՆ

ԿՈՄԻՏԱՍ. Վ. Ա. ՐԴԱ. ՊԵՏ. Է. ՏԵԱՐ ՅԱ. ԿՐԵ. ՄԱԼԵԳՈՒՆԵԱՆ. — Տիւր Յ.  
 Մարզպաննեան, ուղաց ներեց մաս կը պարսիմ. Տարեցոյն մեջ «Հայ եր-  
 ցեր»ու այս սիրուն բաժինը, Գալիքիդի մեր ազգային դրցոցներուն երածւ-  
 սութեան վայրեկի ու ժայռան ուսուցիչն է, ինչպէս նաև Գալստանի բա-  
 րյական սիններն մին։ Արևելասպէս հոգի պր, Գերազաց դրցոյակար մը,  
**fontefr**, ուշիւ ու հանակրեի տիւր սիւր մը,



## ԵԳԻՈՏԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՇԱՐՔԵՐԵՆ

### ՄԵԼՔԻ ԳԸԼԸՀԵԱՆ

Մեր նորահաս՝ մերունդին Պայլուն ներկայացուցիչներէն մին, որ եզիալտահայ ռոսկեղօծ երիտասարդութեան չի պատկանիր, եթէ անոք հետ կը շփուի յանիս ընկերային շրջաններու մէջ ուր հեշտորէն կ'ասլրին:



Տիար Մելքի Գրլընեան

Իր օիք գրսերեւոյթը Ֆիս ո բարտի մը տեղ անցընել պիտի տար զինք: Բայց Տիար Մելքի Գրլընեան ինքնօգնութեան զաւակ մըն է աւ համեստ աշխատաւոր մը:

Կիլիկեցի, իր ուսումն առած է Տարսոնի Ամերիկան Գոլէճին մէջ, և իր ծննդավայրը Ատանայէն օտարութեան ճամբան ձեռք առնելէ առաջ՝ բաւական ապրած է եղերաբազզ այն երկրին մէջ, մասաղ տարիքէն ստանալու համար հոգեկան այն ծալքերը որ մարգս հաւատարիմ կը պահեն հաւաքական մեծ ցաւերուն և անոնց գարմանումին սահմանուած նուիրական ճիգերուն :

Գերազանցապէս ճկուն, անտնցմէ է որոնք շուտով կը յարմարին օտար միջավայրերու, դժուարութիւններու ընդմէջէն կը սպրդին ու զերծ կը մնան տաժանելի վրիպումներէ, եթէ ամենի նուաճողներ ալ չի հանդիսանան կենսապայքայրի ճամբաներուն վրայ : Տիար Մէլքի Գլըճեան Աղեքսանդրիոյ Գերման Դրամատան մէջ վեցեօթը տարի պաշտօնավարեց, և Պատերազմին հետ կամովին թողուց իր այդ գիրքը, տեղական իշխանութեանց մօտ աւելի պատաւարեր ու օգտակար պաշտօններ ստանձնելու համար :

Աղեքսանդրիոյ ազգային կետնքին մէջ աչքառու տեղ մը ունի, իրբե լիսըներէն մին «Յառաջդիմասէր» գրօշմն տակ համախմբուած երխտասարդութեան, ինչպէս նաև «Կամք» Մարմատամարզակոն Ակումբին ու Հայ Հետազոտիչներուն :

Արուեստի ու գրականութեան ջերմեռանդ սիրահար մըն է, և այնքան կտրնօրէն կը զործածէ գրիչը, որքան ճարտարաւոթեամբ ու զգացումով կը շաբժէ իր ճպսուը իր ջութակին բարերուն վրայ :

Տիար Մէլքի Գլըճեան, հանրային իրեն բերած իր խանդավառ շահագրգութեամբ և ընկերական կետնքի իր ընտիր ընդունակութիւններով, հաշուի ասնուելիք և խոստմնալից գէմք մըն է արդէն եղիպահայ երիտասարդ շարքերուն մէջ :

## MODERN SCHOOL OF LANGUAGES

### ԱՐԴԻՇԱԿԱՆ ԳՐԱՑ ԼԵԶՈՒՆԵՐԻ

Ֆ. Շարա Քամել, 9

Օրել Շեփրեսի դիմաց

Միակ հաստատութիւնը ուր կենդանի լեզուները կ'ուսուցուին արդիական մէթոսով :

Դասարան՝ ամիսը 60 Դահ. Եգ.՝ Մասնաւոր դասեր :

## ՅԱԿՈԲ ՌԻԴՈՒԻՐԵԱՆ

(ՎԱԽԱՐԱՍ 29 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1916ԻՆ)

Հանգուցեալ Յակոբ Աւզուրիսան՝ բնիկ կեսարացի՝  
Աղեքսանդրիա ժամանած է թուականէս 43 տարի ա-  
ռաջ, առակաւին հազիւ 43 տարս պատանի, և մար-  
զըւելով իր մօրեղքօք կարապետ աղա Քէշիչեանի առեւ-

տրական գործե-  
րուն մէջ, յաջո-  
ղոծ է հետղհետէ  
զրեթէ ինքնօք-  
նու թեամբ կորե-  
որ դիրք մը գը-  
րուել ծխախոսի  
վաճառականաց  
շորբին մէջ :

Հանգուցեալը  
թէ՛ւ ամուրի ,  
բայց հօր մը պար-  
տեկանութիւն -  
ները կատարած  
է հանդէս իր  
քրոջ զարդե-  
րուն — ձ'ովէլէկ-  
եան հարազոտա-  
ներան — որոնց  
գասախորակու —

Հանգ. Յակոբ Աւզուրիսան

Խթեանը համար ոչինչ խնայած է որսնք ներկայիս  
է տուարեր անուն մը կը գրաւեն հղաւագարակին վրայ :

Մտանակցած է ազգ . գործ ելու Թագւոր Բաշակ  
օրերէն սկսեալ, իսկ հանգուցեալ Յովսէփ Եպիսկոպոս  
Այլազեանի առաջնորդութեան շրջանին պաշտօնավա-  
րած է Ազգահամբ Բաշա Բարթողի — որուն մտերմա-  
գոյն բարեկամ եղած է — նախագահութեան ներքե-  
կազմաւած խնամուկալութեան բովանդակ տեւողութեանը



(1902-1908) մասնաւորապէս նույիլուեկլով ազգ . կալուածներու բարեռքման և Աղքատախնամի գործերուն: Հանգուցեալը ունէր Եղիպատուի Խտիվութենէն Մէջիտիյէի Բ . տատիճան՝ Պէյութեան տիտղոսով:

## ՀԱՅԿԱԿԱՆ

### ԸՆՏԱՆԵԿԱՆ ԳԱՐԵԶՐԱՏՈՒՆ ԵՒ ՃԱՇԱՐԱՆ

(ՆԱԽԿԻՆ ՍԱՄՈՒԵԼ, ՌԱԽՍԱԿԱՆ ՊԱԲ)

Նարա Էլիքի Պէյ - Փահիրէ:

Սեփականատեր՝ Ա. ՃԱՇԱՐԱՆ ԵՒ Բ. ԹԵՇԹԵՇԱՆ:

Իր օգաւէտ դիրքով, ծայրայեղ մաքրութեամբ և խղճամիտ սպասարկութեամբ՝ միակ հայկական իտէալ ընտանեկան Գարեջրատունն է:

Ճաշարանը իր ճոխ արեւելեան և եւրոպական ճաշացուցակով և խնամուած կազմովերպութեամբ բացարձակ գոհացում կուտայ ամենէն նուրբ ճաշակիներուն:

Համեղ Էկապալը՝ մասնագիտութիւն, որուն համբաւը տարածուած է ամբողջ Եղիպատուի մէջ:

Վայելչութեան, ճաշակի և տմէն տեսակէտներով օտար լաւագոյններուն հետ մրցող այս հայկական հաստատութիւնը ջերմօրէն կը յանձնաբարուի մեր յարգոյ հասարակութեան:

### Ա. Ն. ՕՏԱՊԱՇԵԱՆ ԵՎ ԸՆԴ

### ՄԵՇ Վ. Ա. ՃԱՇԱՆՏՈՒՆ ՄԱՆԻՖՈՒԹՈՒՐԱՅԻ

ՀԱՍՏԱՏՈՒՄ 1902

Նարա Սիբէ-Էլ-Կէտիսէ, Փահիրէ

Մեծաքանակ և փոքրաքանակ վաճառում՝ մանիքառթութուրայի վերաբերեալ տմէն տեսակ ապրանքներու, ինչպէս՝ կերպասնեղէն, բրդեղէն, բամպակեղէն, տպածոյ, պաթիսթա, գէֆիր, մատարօլամ և այլն:

Մասնաւոր մթերք գերձակներու պիտոյքի:

Աղքանքներու երաշխաւորուած ազնուութիւնը և տոկունութիւնը, ինչպէս նաև գիներու անմրցելիութիւնը յանձնաբարելիք կ'ընեն այս հայ վաճառատունը:

## ԵԳԻՊՏԱՀԱՅ ԱՐԱԲԿԻՐՑԻ ՏԱՐՐԵՆ

### Ա.Ի.Ե.ՏԻՍ ՊԱ.Ղ.ՏԻԿԵՄ.Ն

Աւետիս Պաղտիկեան, բնիկ Արարկիրցի, համեստ ընտանիքի զաւակ գրեթէ դպրոց չէ աեսած : Բայց ան բնականէն ուշլում, խելացի ու խորամանկ՝ կեանքին մէջ


նետուեցաւ ինքնաւ վասահ ու կորովի : Իր կեանքը յարատե ու աննկուն աշխատանքի և ինքնազարգացումի վերելք մը եղաւ :

Ծառ պղտիկ հասակէն Պոլիս անցած եօթը տարի հոն, կեանքին ու քաղաքականութեանները կրելէ յետոյ՝ 1891ին եկած է Եգիպտոս :

Եգիպտոսի մէջ ալ, ինչպէս Պոլիս,

Աւետիս Պաղտիկեան եղած է յամառ աշխատող և պատուաւոր վաճառաւական մը : Գործով ստէպ ճամրորդած է Յունաստան և Պուլկարխա, ուր թուրք հպատակութիւնը ձգելով եղած է Պուլկարահպատակ . անկէ ի վեր ծանօթ է Աւետիս Սարգիսօֆ անուամբ :

Ա. Սարգիսօֆ, պարզասէր ու անկեղծ մարդ, իր կեանքին նշանաբան ընտրած է՝ ուղղամտութիւն, յարաւեւորիւն եւ յանդզնութիւն: Մեր էսնափ դաստկարգին մէջ առաջին տեղը կը գրաւէ իրբւ ազգայիննի : Ան ազգային ամէն շարժումներուն կը հետեւի ուշադիր և իր գնահատումներն ու քննադատութիւնները չի ծածկեր երբէք, զոհողութեան առիթներուն ալ չի թերանալով :



## ԵՐԹԱՔ ԲԱՐՈՎ...

(Եփրաս Գոլենի ուսուցչապետներուս Թէնելինեանի, Նահիկեանի, Փրօֆ. Որբեւեանի եւ Պունիգանեանի լիւասկին —, պատմաբան, ասդագետ, դաստիարակ ու բարոյախոս, — որք ի Տէր կատարեցան վերջին կոտրածներուն, իրենց սիրելի ասեներուն ու սանունեաց նիս :)

Յիշտատակի մշուշներավ պարուրուած  
Շըջմոլիկ հուր իրրե կ'ուզեմ այրի'ւ հո ,  
Ասուպի պէս երազներավ միզամած ,  
Ու բուրգառի խունկին նման վշտակէզ ,  
Անողնայայած :

\*      \*

Անտապատներ ծիծառ չունին ,  
Գարունները չեն հասնիր հոս ,  
Ու գայլայլին տեղ թռչունին ,  
Փոթորիկը որսատխօս  
Իր յարձանքին մէջ կը տանի  
Տերեւն հոգւոյս մշտամոլոր ,  
Ու կը թռչնին իմ երրեմի  
Երազները , յայսեր բոլոր :  
Ծաղկազարգի տառեր գալար  
Նաւասարդի երգն ու ծիծաղ ,  
Ու բաղձանքներ հին բոցավառ ,  
Սիրամրմունջ ձայներ նոււաղ ,  
Խոյանքն անհուն լոմ անցեալին ,  
Խոչէալի շողիկն ու շող ,  
Մահերմութիւնք կարօտագին  
Արգ յիշտառ'կ եղան , առա՞զ . . .

\*      \*

Ուսուցիչներն իմ մանկական օրերուն ,  
Ո՞ւր էք գուք ,  
Զեր վիշտերավ իմ հոգին է գալարուն ,  
Ցեղյեղուկ . . .  
Կ'ըսեն թէ հո՞ն , պատմնէշին վլույ գուք ինկաք ,  
Անդիներ ,

Մինչ հոս ձեր սամբը՝ հաղմածուի մի խլեակ,  
Մշտերեր,  
Կ'ապրի գեռ կեանքը մահերէ գառնագոյն,  
Ու գողդոջ  
Կ'որսնէ զուր գալար յոցսի մի գարուն  
Ու բողբոջ:  
Ա՛յս, ս՞ւր գացիք, ս՞ւր ձեր չեշտը սիրամունչ,  
Ո՞ր աստղին  
Մէջ ձեր հոգիք գորովուիք, անմրմունջ,  
Կը փայլին . . . :

\* \* \*

Կը յուսայի ազգել աւզիս մի օր հոն,  
Եիրատին ափին հաստատել բայն մը անշուք  
Դուլարներով գանել պարփակ հորիզոն  
Ու մանկական խմ ժողիսն ու արտասուք:  
Խարչոմ ճակտիս գրաշմեիք մի համբոյք,  
Զիս առնեիք անվերտարձ անցեալին,  
Արոհեաները գիւղակիս ծագկաբոյք  
Ուր յուշիներս առազերս պէս կը փայլին:  
Ո՞ւր էք հիսնակ, սպասէի՛ք ինձի գէթ,  
Կանչէի՛ք զիս ու սույտյի ձեզի մօտ,  
Ու ձեզի հետ թող իյնայի փշաւէտ  
Անէացմոն վլիներուն մէջ մշտշոտ . . . :

\* \* \*

Զօրսն ալ քս' վա են լուս ու արտաւմ այս գիշեր,  
Զօրսն անբաժան, մտածկոտ ինձ կը նային,  
— Այլ անպատաւմ երանաւթեամբ լի աչեր,  
Զեղուն անուշ երազներով երկնային:

Մին՝ պատմաբան, որուն համար վարագոյք  
Զունին այլեւս մութ անցեալն ու ապագան,  
Կը հձէ գեռ ձայնավի իր մեզմ ու տիսուր,  
— «Հայուն սբայծառ արշարոյմնե՛ր պիտի գան . . . »:  
Մին՝ աստղագէտ, անսահմոնին ուխտաւոր  
Ցոյց կուտայ ի՛ձ մի նոր անձիք հորիզոն,  
Ուր աստղերու շարժումին մէջ բիւրաւոր  
Կը հանդիպին անհունութիւնն ու զէրօն . . .

Բարոյագէտ մինսը՝ ձեռքաղը իր ճակախին  
Կը փարփառէ փշեայ պատկն մի վայրկեան,  
— «Անմահութիւնն ու Խաչ, կըսէ, միասին  
Ճակատագիրն են հեք Հայուն յաւիտեան . . .»

Ու չորրորդը՝ . . . Այս, զարմիկս է դոզդոջուն  
Կ'երկարէ ձեռքը, զիս զրկել չի՛ կրնար,  
Կը նացի լոկ զերդ վիրաւոր մի թռչուն,  
Ու կը սորսառ' տերեւի պէս գալկահար . . .

Ի՞մ Որբերեան, զս՞ն ալ մենիկ զիս թողիր,  
Ո՞վ հաւատարի, յայսի զինուո՞ր անվիհեր,  
Արգեօք տահմին մեր թափառիկ ։ ատրագիր,  
Հազիի մէկ հահատակը չէ՞ր բաւեր . . .»

\* \* \*

Մութն ահաւոր կը խուժէ վրաս անդունդին,  
Կը նայիմ շուրջըս, ոզիներն սիրական,  
Երազի պէս անհետացեր, գացե՛ր են  
Ալեակներու զերդ սարսւուը սզրածայն :

Երթաք բարո՛վ, մտերիմներս անցեալին,  
Անապատի՞ն թողեք զիս,  
Թող երազներս հաւը աւազին մէջ հալին,  
Ու վշտակոծ խմ հոզիս,  
Թող ապրի կեանքը մահերէ դառնագոյն  
Մոտացումի, մենութեան .

Պիտի սպասեմ պայծառագեղ օրերուն

Գաղափարի՞ն յաղթական,

Ու պիտի գամ օր մարտասուել թանկագին  
Զեր որբազան շիրմաց քով,  
Մածկել զանանք խաչանշան մեր դրօգին  
Նուիրական ծալքերով . . .»

\* \* \*

Երթաք բարո՛վ, Եփրատին ափը նորէն,  
Զերդ պահապան շիրիմներու մենակեաց,  
Մինչև հրացայտ վրէժի սուրը՝ բարձրերէն,  
Փայլատակէ՛ պատգամն Հայուն Հայրենիաց  
Ազատութեան . . .»

## ԱՆԱՊԱՏԻՆ ԾԱՅՐԵՆ

### ՌՈՒԲԷՆ ՈՐԲԵՐԵԱՆ

«Տասներեք տարուան ինքնակամ աքսորանքիս մէջ,  
«գրացի Հնդիկ Ովկիանոսին , քանի՛ անգամ՝ բռունցքս  
«երկարած եմ անհանին հանդէպ , ու խաղաղ ու մե-



ՌՈՒԲԷՆ ՈՐԲԵՐԵԱՆ. — Իր կուօքը զարդարու շամանի Che-  
valier du Nichan El Aucar ասթիւնի է , որը Օրերեան սացաւ զի-  
պորիլ ամերիկան զարդարու իրավունք ի գնահատման:

«Նաւոր ու ահաւոր գիշերներ անցուցած եմ ովեկոչած  
«Մօտայիդ բարձունքը յիշելով . . . ի՞նչ եղան այն օրերը ,  
«Ախա՛կ . . . Ա՛հ , Սահմանագրութիւն եկաւ , ըսկը :  
«Ամենքդ ալ՝ թիթեսներու պէս՝ կեղծ արշալոյսէն շա-  
«ցած , խանգավառ խոյանքով մը գացիք թեւերնիդ այ-  
«քել . . . Ես չի հաւատացի : Զի շարժեցայ անապատէս . . .  
«Ի զուր մանկութեան եղայլակիցս Զարդարեան կը  
«կանչէր զիս՝ թուրքիոյ վերածնունդին համեստ բաժինս

«բերելու համար : Դառնօրէն կը ծիծաղէի : Վերածը-  
նո՞ւնդ . . . Ու պիտի մեռնի՛մ կործանումը տեսնելէս  
«վերջը . . . Ափսո՞ս, այդ մահացումէն մեր յարութիւնը  
«երազելու չափ միտմիտ չեմ այլիս : Անոր համար  
«կոտրած եմ գրիչ ու քնար, ու կը ծիծաղիս խելա-  
«գարի մը պէս . . . Դուն պիտի չի գաս հոս . . . Երազել  
«կրցածէդ աւելի ահաւոր է անապատին գիշերը . գուն  
«ա՛լ չես կրնար գիմանալ ջիզերու այս պրկումին : Ին-  
«ծի մի՛ նայիր : Ես արդէն դագաղս ամփոփած եմ հո-  
«գիիս մէջ՝ ցաւագալար մարմինս աւագներուն տակ  
«ամփոփուելէն առաջ . . . Ես կ'ուզեմ որ քու աչքերդ  
«սեւեռուած մնան այն անմահական գեղեցկութիւննե-  
«րուն, որոնց ուխտաւորն եղար քսուրդ դարէ ի վեր : »

Սերունդի մը ձակաստովքին ուրուապատկերը չեն  
մտերմական այս անխնամ, անշպար տսղերը, իրենց  
անկապակցութեանը մէջ աւելի կուռ, աւելի թելա-  
գրական, աւելի յատկանչական, քան ինչ որ պիտի  
կրնար աշխատաւորօրէն ծանօթագրուիլ Որբերեանին  
նուիրուած երկարացունչ էջերով :

Փոթորիկին նախընթօրն էր՝ երր ան Նփրատի տ-  
փերէն կուգար, Պայրընով ու Տէմիրճիպաշեանով արբ-  
շիու, իր խոշոր որբ տղու միամտութիւնը ենթարկել,  
գրեթէ հարկագրել պոլսահայ մտաւորական շըջաններու  
սկեպտիկ ուշադրութեան . . . Ղարիպ վարժապետին մէջ  
պուէտին բոցը շուտով պիտի առինքնէր սակայն գրա-  
կանութեան ջերմեռանդ ուխտաւորները . . . Ու եղիա-  
յին խորիրգաւոր ներկայութեամբը մեհենացած Գառ-  
տը-Գիւղին այն պայծառ օրերուն՝ եղբայրօրէն քալե-  
ցինք միասին, գեղեցկութեան տարտամ այլ սխրալի  
իտէլի մը խանդավառութեանը, հոգեսեւեռումին մէջ,  
միասին քանի՛ քանի՛ իրիկուններ անցանք Եւտէրպէի  
ծաղկաւէտ պատուհանին տակէն՝ երթալ Մօտայի հըր-  
ուանդանին ծայրը՝ ծիրանեփառ վերջալոյսներու դիւ-  
թութեանը խառնելու մեր ամեհի տենչանքներն ու  
ապերասան երազանքը . . .

Երր փոթորկավար ու քանդիչ մեր սերունդը ցիրու-  
ցան եղաւ ի տար աշխարհ, Որբերեան, իր քնարին հետ,  
նախընտրեց ապաստանիւ խազաղ ու շինարար աշխա-

տանքի արահետներուն մէջ։ Այն հազուագիւտներէն եղաւ որ՝ համիտեան շրջանին՝ իր մեծագոյն արժեքներէն պարպուած թրքահայ գրականութեան մէջ տաղանդին շունչը պահեցին . . . Անսէր ու գորովազուրկ ապրելու վա՞ին էր արգեօք որ զինք հեռու պահեց գործողութեան խստամբեր ճամբէն . . . Թերե՛ւս . . . Զգայուն ու աղնուապաշտ իզմիրը չէր կրնար որբ թողուլ իր ծոցն ապաւինած Որբերեանը։ Որգեգրեց զայն, հաւատարիմ ու բարախուն սի՛րտ մըն ալ կապելով առ յաւէտ իր անկորնչելի հմայքին։



Սահակ Վարդ. Օտապահեան Ժիր ու կենունակ հայութիւնը մօտէն տեսնելու։ Աչքիս առջև ունիմ տժգունած լուսանկար մը, տասներեք տարի առաջ քաշուած Սերասախոյ մէջ, ուր Որբերեան զացած էր գորգաշինութեան գործատուններուն

Բայց յոնիսկան դշխային աղապատանքը չուծացուց Որբերեանը ցեղին խորունկ համակրութիւններէն։ Եթէ ան պուացող մը չեղաւ Հայտապան Զարիքին դէմ, եթէ իր նայուածքն աւելի իր հոգիէն ներս յառած մնաց, եթէ հայրինի զուլումին ու զարհուրանքին արձագանդ տալ չի ճարտարւորեցաւ, ըսել չէ թէ քերթողը կեանքն ի բուն չի արտաց ազգային հղերական նսեհին անդոհներովլը։

«Կամաւոր աքսորանքին» ցուպը ձեռք չառած, Որբերեան անգամ մըն ալ առիթ ունեցաւ Փոքր - Հայքի ժիր ու կենունակ հայութիւնը մօտէն տեսնելու։ Աչքիս առջև ունիմ տժգունած լուսանկար մը, տասներեք տարի առաջ քաշուած Սերասախոյ մէջ, ուր Որբերեան զացած էր գորգաշինութեան գործատուններուն

բացումը կատարելու իզմիրի Գարբէք Մանիթաքչորինին  
կողմէ։ Սահակ Վարդապետ Օտապաշեանի կողքին կե-  
ցած է երիտասարդ Որբերեանը, այդ մաշած խաւա-  
քարտին վրայ, ուրկէ հազիւ կարելի եղաւ վերարտա-  
գրել մեր նորագոյն եկեղեցական մարտիրոսներէն առա-  
ջինին պատկերը . . . Իմ խնդրանքիս վրայ՝ Որբերեան  
իր հիմակուան լուսանկարն ալ ձիպութիւն զրկելով՝ կը  
գրէ ինձի. «Երկրորդը մէկ տարի ասած հանել տուի,  
այս անգամ մինակո, երբ Սահակ Վարդապետ կը հանգ-  
չէր Ազուանիս գիւղի մատուափին բակը . . . 1903—1916  
երկու թուականներաւն միջև անդունդ մը կայ։ Սուրբ  
Նշանի մենաստանէն ձիպութիւն անոպատը կեանքիս  
ու որտիս անհան վիշտերով գալարումը կ'երկարի» . . .

Անապատին ծայրէն՝ Որբերեան ո՛չ մէկ առիթ  
փախցուց ցեղին յայսի ու յուսահատութեան ազաղակ-  
ներն ուզգերս արեւմտեան զօրաւորներու հասցէին . . .  
իր հետակայութիւնն իսկ աւելի լոելի, աւելի ուշա-  
գրաւ պիտի ընծայէր իր ձայնը . . . Հայուն կողկազան-  
քը՝ որ ձիպութիւներէն կը հասնէր հետապա . . . «Թէ՛  
Անգլիա և թէ Ֆրանսս բարեկամներ ունիմ որոնց Հա-  
յաստանը կ'երգեմ յաւիտեան . . .», կը գրէր օր մը,  
զրկելով ինձի Քամիլլ Ֆլամարիօնէն իր սաացած մէկ  
նամակին պատճէնը։ Իրմէ կ'իմանայի թէ մեր գատին  
անհունապէս համակիր էր միծ ծերունին։

«Եգիպտահայ Տարիցաց»ին Դ. Համարը եթէ մի-  
տին այս ասզերուն յարակից իր ազեխարշ քերթուածը  
պարսւնակէր — Սարբերդի մարտիրոսացեալ մատորա-  
կաններաւն ձօնուած այդ զմայլելի ու հոգեխառվ «Եր-  
թա՞ք Բարտից»ը — արժանի պիտի ըլլար նորէն ամենուն  
գուրզուրոս ուշագրութեան։

## AU BON MARCHÉ DAGGIAN

### ՊՕՆ ՄԱՐՇԷ ՏԱՃԻԵԱՆ

Նուպար Փառա Փոլոց - Գահիրէ

Անգլիական և ամերիկեան տոկուն և վայելուչ կո-  
չիկներ, ֆանէլաներ, շապիկներ և արգուզարդի տուար-  
կաններ։ Մաքուր ապրանք և անմրցելի գիններ։

## ՎԱՀՐԱՄ ՊԵՅ ՏԱՏԵԱՆ

(ԱՄԻՐԻ ԹԻՒՄԱՆ)

Թերթերը գումացին մահը վահրամ պէյ Տատեանի,  
որ, տակաւին երխասասարդ, կ'իշնայ տարագրութեան  
ձամբուն վրայ՝ Պարսկաստանի մեր տարարադղ արեւ



Իշխան Վահրամ պէյ Տատեան

Նալիցներուն խուճապի ընթացքին: Տատեան համբա-  
ւառոր գերդաստանէն, Վահրամ պէյ, համիտեան շըր-  
ջանին, պիտի ապրէր երկար ամիսներ Պոլսոյ Մէթ-  
տարհանէներուն մաշեցնող կեանքը, և բանտէն ազա-  
տելէ յետոյ, պիտի հեռանար Պոլսէն, իր պատուական

կողակցին հետ, անգամ մըն ալ ոտք չի կոխելու հաւմար վասփորի ափերը:

Պատանեկութեանս ծանօթներէն էր վահտմ պէյ: Պէշիքթաշի այն ատենուան ամենէն կարկառուն և սլրուած երիտասարդ գէմքերէն, ան տես մըն էր բառին լայն առումովը, հակառակ իր աղնուական ծագումին: Իր ամուսնութիւնը հունգարուհի Վանտա Զէշէնիի հետ (Պոլսոյ զինուորական հրշէջ գունդին հրամանատար Զէշէնի բաշայի գուստը) անսպասելի, խոշոր, տարօրինակ գէպք մը նկատուեցաւ ժամանակին՝ Պէշիքթաշի հանգարտասիրտ այլ օտարամերժ հայ միջակորեարէն, թէև Տիկին Վանտա բերած ըլլար իր անունին ու անձին հմայքը ճացումի ենթակայ այդ ընկերութեան մէջ: Մաքրուհեան Վարժարանը, որուն ad vitam հոգարածուն էր կարծես Վահրամ պէյի եղբայրը՝ Տրդատ պէյ, գուրգուրանքի տուրկան կ'ըլլար Տատեան երիտասարդ ամոլին, ինչպէս քիչ յետոյ հայերէնը կը դառնար օտառուհիին ընտանի լեզու մը:

Կը ցաւիմ որ այս սուղ էջին մէջ չի պիտի կրնամ գէթ հակիրճօրէն ծանօթացնել «Եղիպտահայ Տարեցոյց»ի ընթերցողներուն Վահրամ պէյի Պոլսոյ կեանքը. իսկ իր գործունէութեան և փայլուն համբաւին արձագանքը միայն կը լսէի երբեմն Պարսկաստանէն, ուրկէ կուգայ այս անգամ Տատեաններու այդ արժանաւոր ու իշխանացած շատաւելովին անհետացման կոյժը: Ա. Պ.

## ODEON HALL

“ՕՏԷՌՆ ՀՈԼ,,

ՍԱՐՃԵԱՆ ԵՂԲԱՐՔ

Նուպար Փաշա փողոց - Գանիրեկ

Մեծ մթերք ուկի, արծաթ և նիքէլէ գրպանի և պատի ժամացոյցներու, անգլիական կրամօֆօններու և տիղքերու:

ՀԱՅԵՐէն ՏԻԶԲԵՐ

Զափաւոր գիներ — Նորոգութիւնները երաշխաւորուած

## ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱՏՈՒՆ

“ՎԵՆԻԻՍ,,

ԱՌԱԲԵԼ ԱՐԹԻՒՐԵԱՆ

Նուպրայի պողոտային  
վրայ թիւ 23 - ԳԱՀԻԹԻ

Գեղարուեստական  
անստգիւտ ճաշակ և  
մամնազիտական կա-  
տարելութիւն կը ցո-  
լացնեն Տիար Ա. Ար-  
թինեանի քաշած լու-  
սոնկարները :



## ԵԳԻՊՏԱՀԱՅ ՆՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ

Հայրենի քայլքայումի ու մարտիրոսացման ահաւոր  
այս շրջանին՝ երբ հայ մտաւորական գործունէութեան  
գլխաւոր կեդրոնները չնշուած կամ խափանուած են,  
կարելի չէ ըսել թէ եգիպտահայ տարին բոլորավին ա-  
մուռ անցուա գրական ու գեղարուեստական տեսակէտով :  
Ընդհակառա՛կը, ինքնախարսութիւն պիտի չըլլար հաս-  
տատել, թէ թրքահայ խաչուած մոտածումին գրեթէ  
միակ կոռուան-ապաստանն եղաւ Եգիպտահայ Գաղութը :

Հո՛ս էր որ զոյգ մը երկօրեաններու և այլ պարբերա-  
կան հրատարակութիւններու մէջ ականաւոր գրագէտ-  
ներ ու հրապարակագիրներ ազգային ճգնաժամն ու՝ հոգե-  
լիկումն արձանագրեցին, արտայայտեցին, վերլուծեցին,  
օրը օրին, տիրականորէն . . . Հայ տառապանքը, հայ  
կատաղութիւնը, հայ անգոհակոծումը հո՛ս արձագանգ  
գտան երիտասարդ պուէտներու քնարէն . Արսէն-Եր-  
կաթ շարունակեց մեր խոցոտուած սիրտերը փայփայել

իր վիշտին ու երազին ջերմիկ պայծառութեամբը , արեւներու , արշալոյններու իր հաւատքին թափանձանքովը , և ցեղին արիւնոտ փառքին ու վիրաւոր հպարտութեանը ձօնած իր գիւղազներգական գափիներովը . . . Աժտէրեան՝ հեռաւոր հորիզոններէ ու անդունդաներէ կորպած իր տեսիլներովը , իր սարսուազին սգեկոչումներովը գարձեալ թունդ հանեց մեզի , մինչ Ուրբերեանի ու Նազարեանցի պէս հմայքոտ երէցներ՝ Անապատին ծայրէն ու Միջերկրականի հանդիսակաց եղերքէն՝ վեհանձնօրէն հարկատու հանդիսացան եգիպտահայ գրական շնչատ այլ թանկագին շարժումին :

Բայց ինչ որ ոչ նուռազ ուշագրաւ երեւոյթ մը եղաւ , սա՛ վերջին տարեշրջանին եղիպտահայ նորագոյն արժէքներու յայտնագրծումն էր գրական ու գեղարաւեստական մարզին մէջ :

Նախ նորընծայ բանաստեղծ մը ունինք ողջունելիք , երիտասարդ Յակոբ Ազագարմը , որ «Անապատին Յուշարձան»ին մէջ ըրու իր տեպիւն , և որուն ամենասգողութիկ մէկ հնչեակը , «Ո Նոյեմբեր», հեշտանքը պիտի կազմէ այս հատորին փափկանաշակ ընթերցողներուն : Ազագարմիկը մեզի կը խստանայ իր ճամբան փնտռող , գրեթէ գտած ճշմարիտ տաղանդի մը հմայիչ անակնակաները :

Պատերազմը Փարիզէն մեզի նետեց ուրիշ շահեկան ալէկոծեալ մը , իտէալի ուխտաւոր , գրականութեան Տերվիս , Հայկազն Հապէշեանը : Հնաբան , պատմապատում գրողնիս պակաս էր , և ահա՛ այդ մէկն ալ Հայկազնը եկաւ ըլլալ . . . Ու Հին Եգիպտոսի ու Բիւզանդիոնի մէջ Հայուն խաղացած նշանաւոր խաղերէն զրուցող կազմուրիչ էջեր հրամցուեցան մեր գանացած ու զարնուած միտքերուն . . . Հապէշեան մարմնացեալ խանդապառութիւնն էր որ կուգար՝ ընկերական խօսակցութիւններու մէջ՝ մեզ գոյզն ինչ ոգեւորել իր ապերատան հիացումներուն դիւրահաղորդ շունչովը . . . Երկու բաժակի մէջտեղ ապրուած այս գրականութիւնը՝ իր մենաշնորհեալներուն համար՝ միւսին , գրուած-տրագըրուածին լաւագոյն մասը կազմեց . . . Հապէշեան , սակայն , որ այնքան հնասէր է որքան արդիսապաշտ , որ

Միուսօք «Տէնկօշ» չի փոխեր երթեմն բիւզանդաբանական գերազոյն գլուխ-գործոցին հետ , կարող է պատ-



Պ. Հայկազն Հապէսեան

մական սեռին մէջ լինքնամիսփուելէ խորշիլ , և տէնկօյտանական սեռը հուսկ ուրեմն որդեգրել , առ այդ բաւական սեպելով իր բերանացի մարզանքն ու արդէն ձեռք բերած մագիստրական լինքնավստահութիւնը . . . Բնիկ Ամասիացի , Հայկազն Հապէչեան , ուստւցչական բեղուն ասպարէզ մը ունի իր ետին , և հաճոյք մըն է դիտել այս երիտասարդը երբ եգիպտահայ քիչ մը ամէն գաղութի մէջ կրտսերներ մատնացոյց կ'ընէ իրրե իր նախկին սաները , գեռ պատանի հոս պանդիստած . . . Արսէն-Երկաթ այս վերջիններէն է . . . Հայկազն Փոքր-Հայքի այն մտացի ու սրտուտ սերունդին կը պատկանի՝ որուն Արշաւիր կամսարականները մեր յեղափոխական հրաշունչ խօսքը տարին գաղտագողի՝ «Զայն Հայրենեաց» ի

հին թիւերով , և որ Օսմ. «Աահմանագրութենէն» ետքը ճլտորեցաւ , ներկայ արհաւիրքին մէջ զանգուածովի քշուիլ խեղդուելու համար . . .

Գալուեանի ուսուցչական կազմը՝ Հապէշեանէն զատ՝ գրական երկու նոր յայսեր ալ մեզ տուաւ յանձին Պ.Պ. Յակոբ Մարզպանեանի և Վարդան Գէորգեանցի , որոնց տուաջինն ահա՛ աշուզային գողարիկ քնար մը կը թրթը-ռացնէ իր յօրինած երգերով ու տաղերով , իսկ երկ- բորդը բանաս- տեղծի ու գը- րախօսի հովե- րով ու հակում- նելով ու շա- գրաւ գարձաւ վերջերս :



Պ. Մարտիրոս Ոսկեան

Աղեքսանդ- րիան, այնքան հարուստ ե- գիպտահայմը- տաւորական նուի բագոր- ծըւած արժէք- ներով , իրբեւ նորընծայ Մ . Ոսկեանն ու- նեցաւ միայն արձանագըր - ուելիք : Բնիկ Հաճընցի , այս երիտասարդը որչէնք-չնորհք գպրոցի մը ե- րեսը չէ տե- սած , բոլորո- վին ինքնա- բոյս աշուղ մըն- է , թէկ իր բա- ռամթերքն ու

գրական երանգապնակը ժողովրդական երգիչներուն սովորաբար ունեցածէն այլապէս բարդ ճոխութեամբ մը յատկանշուին . . . Այս տարի, Հայ կարմիր-Խաչին ի նպաստ Ազեքսանդրիոյ Ալհամպրային մէջ սարքուած և Գահիրէի Բրէնթանիային մէջ կրկնուած երեկոյթներուն ներկայացուեցաւ իր «Կամաւորին Մեկնումը», մէկ արարուած տրամախօսութիւն մը: Հեղինակն է երկարաշունչ տռամի մը, «Արիւնու Երազը», «Ո տակաւին չէ բեմագրուած: «Վրէծի Երգեր» անունով հատորիկի մը մէջ քիչ ատենէն լոյս պիտի տեսնեն՝ Հայուն եղերական այս օրերէն ներճնչուած իր ստանաւորները . . . Արդէն հրատարակուած ունի արձակ գրքոյկ մը, ուր իր հայրենակիցները խարանած է Ճին Թորոսի ու երեք ընկերներուն ապիրատ լքումին առթիւ . . . Այսօր Հաճընցիին դժբաղդութիւնը մոռցնել կուտայ մեզի երէկի այդ տխուր գրուագը . . . Մարտիրոս Ռակեան հագի մըն է՝ ալլասիրօրէն սարսալու, գալարուելու, թալթլելու, քարէ քար զարնուելու, միծ երազներով յափշտակուելու, տառապելու, հեւասպառելու ընդունակ . . . Անիկա փարթամ խղճմուանքներ զարմացուցած է արդէն, և գեռ խօսեցնել պիտի տայ իր մասին . . . :

\* \* \*

Եգիպտահայ բեմը, որ յանձին Օր. Ն. Շաղոյեանի նոր ստողով մը չողաց այս տարի, թատերասէրները յուսագրեց գեղեցիկ կարելլութիւններով:

Պ. Վոլթէր, «Արցունքի Հովիտ»ին ու «Զայնը Հնչեց»ին մէջ, աւելի փայլուն սպացոյցներ տուաւ: Այս պատուակաւ երիտասարդը, որ արուեստը իսկապէս կը սիրէ, անոր կը մօտենայ իրբեւ որբութեան մը, և անոր համար տառապելէ խոկ խոյս չի տար, ա՛լ կրնայ շահած նկատուիլ եգիպտահայ անվերապահ համակրանքը: Անշուշտ, այս պղատոնական համակրանքը զինք գեռ չի փրկեց Խան-Մալլէն, բայց Վերի ու Վարի մեր քոյր գաղութներուն մէջ զինք փնտուած, սպառուած սիլուէր մը դարձուց անտարակոյս:



R.K.P.C.

Պ. Վոլբիր (Օննիկ Գալֆանեան)

Պ. Վահրամ Կիւրճեան, որ պառիքօնի իր տաք ու սրտագրաւ ձայնով՝ Գահիրէի կարգ մը Ընկերական հաւաքումներուն հրապոյցը կը կազմէր, այս անգամ երեւան թերաւ թեմական թանկագին ձիրքեր, որոնք մշակուելով կը նան առաջնակարգ գերասան մը ընծայել զի՞նք՝ եղիպտահայ բեմին համար, սպասելով որ՝ լաւագոյն օրերու մէջ՝ այս խանդոս երիտասարդոն իր ճամբան որոշէ, իր ընտրանքն ընէ երգչութեան ու գերասանութեան միջև՝ որոնց երկուքին համար ալ ընականէն օժտուած է:

Աղեքսանդրիան՝ իր Շիշմանեանով, Երամեանով,  
Բագրատունիով և ուրիշ բեմական ուժերով Գահիրէէն  
վար չէր մնար արդէն. իսկ այս տարի իրաւամբ հպարտ  
պիտի զգար  
նոր արժէքով  
մը՝ Տիկին Զ.  
Արտպեան, որ՝  
Հայ Կարմիր—  
Խաչին ի նը-  
պաստ՝ Օտեան-  
կ իւր ճեանի  
«Մրանքօ-թըր-  
քական» ին մէջ  
կատակերգու-  
հիի իրական  
տաղանդ մը ա-  
պացուցուց, լր  
կողքին ունի-  
նալով Տիկին  
Զ. Փափազեա-  
նը՝ միշտ նոր-  
հալիորէն ա-  
տակ իր լո-  
տանձնած Լո-  
մենիւի գերե-  
րուն: — Մեզի  
կը թուի թէ  
Տիկին Արտպ-  
եան ոչ նուազ  
յաջապութեամբ պիտի տանէր տռամաթիկ գերեր ալ,  
և առ այս հաճոյքով կը լսենք թէ յարգելի Տիկինը  
ստանձնած է կնոջ գերը Օգթավլամիրագոյ «Տարեց Ամոլ-  
ներ» մէկ արարուած հուժկու տռամին մէջ, որ մօտ  
ատենէն պիտի ներկայացուի Աղեքսանդրիայ Հայ Ա-  
կումբի բեմին վրայ, հետզհետէ տրուելիք թատերական  
մեծարժէք կտորներու շարքին:

Եղիպատրհայ գեղարուեստական նոր արժէքներու  
այս տարեկան տեսութիւնը փակելով՝ մեղանչած պիտի



Պ. Վահրամ Կիւրնեան

ըլլայինք եթէ լոռովեամբ անցնէինք Հայ Ակումբի պի-  
ծու թատերաբեմին առջեւէն . . . Արուեստի մէկէ աւելի  
խնջոյքներ սարքուեցան հոն արդէն, գրական երեկոյթ-  
ներ, ուր հայ բանաստեղծութեան ճաշակը արուեցաւ,  
նուազահանգէններ, որոնցմէ վերջինին՝ հայ ու օտար  
արուեստագէտներու հետ՝ մասնակցեցաւ Օր. Ն. Շա-  
ղայեան — առաջին  
անգամ երգելով Ա-  
ղեքսանդրիոյ մէջ.  
Սիափիլ - Արմասլանի  
«Մագնիսը», Ահա-  
րանեանի «Ռևիսա-  
ւորը», Անտրէ Ռի-  
վուարի «Գոյզն Զօ-  
նը» — այս հատորին  
մէջ ամփոփուած —  
հմայեցին անկէ, իւ-  
րաքանչիւր անգամ,  
երկու-երեք հարիւր  
հոգինոց ընտիր ուն-  
կընդրութիւն մը . . .  
իսկ ինչ որ մեզի կը  
խոստանայ այս սի-  
րուն բեմը պարզա-  
պէս վեր է ամէն  
ակնկալութենէ . . .



Պ. Գրիգոր Բագրատունի

Գաղափար մը տալու համար անխորհրդապահութիւնը  
ունենալու ենք ըսելու, թէ արուեստի այդ շարժական,  
գրեթէ աներեւոյթ մատուուին տարօրինակ քուրմը,  
Տիար Յակոբ Փափագեան, իր անսպառ աւիւնն ու կո-  
րովը դրած է ամբողջ ուերգրուաւով մը զայն օժտե-  
լու . . . ի՞նք թարգմանիչ, ի՞նք ուժիսոն, ի՞նք յուշա-  
րաբ՝ ի հարկին . . . Բիհսներու շորքը պիտի սկսի Հանրի  
Պօրտօի «Փըրուած Պահպանակը» հրաշակերտով, ու պի-  
տի շարունակուի Միքայօի «Ձարեց Ամոլներ»ով, «Ֆէօ  
Հովիւներ»ով, Պուրժէի «Խոլնմանի Պարագայ մը»ով,  
Ռիվուարի «Հովուուի մը կար ատենօ. . .»ով, եւն. եւն. :

Հայ Ակումբին ապիքիւներուն համար ճշմարիտ  
թատերական սեզօն մը պիտի ըլլայ ասիկա:

## ԱՐԵՏՔԱԿԻՆ ՄԱՀ . . .

Լուռ են դաշտեր, լուռ ամայի  
Մահը այնինդ կը յածի,  
Ասդերը հնն, լուռ կ'արտասունն,  
Գիշերին մեջ դողալին :

Կը ծփծփան խաւերն անհուն  
Լոյժ երերին սարարուն .  
Սուզ մը կ'իջն երկինքն զոյլ  
Մահաւրչին բեւերով :

Զեն կարկաջեր 'աղբիւրներն հնն,  
Միրափրփուր, երազուն :  
Զեփիւրը հնն սփրմաց վրայ,  
Իր հուսկ հեծեր կը հեւայ :

Հոն սեւ բուեր, ոճահոլով  
Գիշերին մեջ սահնելով,  
Երենց բեւեն ու կտուցեն  
Արիւն արցունիք կը բորեն :  
Աւերակ է, սեւ աւերակ  
Անհո՛ւն, անծի՛ր աւերակ,  
Ես, ստուե՛ր մը երկնախալած,  
Անոր գրկին մեջ նետուած :

Հոն ուռիներ, մռայլ լալկան  
Խորհուրդին մեջ գիշերուան,  
Կը սըլուրլան երգ մը սխուր,  
Երգ մը ցաւոս, մահաբոյր :

Եւ նոնիներն սրգաւերեւ  
Գիտկներու հնն վերեւ,  
Կարեկցօրէն ու վրեսազին  
Ու մարօրէն կը հակին :

Շունչ չի կայ, հնն չի կայ ձայն,  
Խոր լոռութիւն սփրմական,  
Ուրուականներ լոկ քափառուն  
Եւ հեւեսակիներ կուլան հնն :

Ես ալ այնինդ ուրուական մ 'եմ,  
Լիուա՛ծ, մոլա՛ր, դալիսպէ՛մ,  
Կուլամ, կ'երգեմ ու կ'սպասեմ,  
Արշալոյսի մ 'արփանէմ :

## ՈՌՁՂՅՆ ԵԳԻՊՏԱԿԱՅ ՀԱՄԵՐԱՃԽՈՒԹԵԱՆ

«Եգիպտահայ Տարեցոյց»ին այս անգամուան էջերը դառնուրեամբ լեցուցեր էինք՝ ազգային գերազոյն նվաճամի ներկայ շրջանին ազգովին պարզուած ներքին պառակտումի ողբերգական ու յուսահատեցուցիչ տեսարանին համար :

Բայց այսօր ո՞րքան սփոփուած կը զգանի ո՞ր այս հատորին վերջին պրակը մամուլին սակէն դուրս չի բերած՝ մեզի կը ՏՐՈՒ գէք անոր նուսկ էջին խոնարհաբար ողջունել Եգիպտահայ ազգային-հաղախական խմբակցութեանց կայացուցած Մրգազան Միուրինը :

Մենք անոնցմէ պիտի չուզելինք ըլլալ որոնիս սկեպտիկ մայթուվ մը կ'ընդունին օրուան մեծ ու աւետառոր լուրը, զայն սիրտ կ'ընեն նոեմացնելու յետադրան առ էլորդ ափսոսանեներով կամ ապագայի կասկածամիտ ու չարազուակ վարկածներով։ Դիւրին — ու երեսների անարգ ալ — արհես է յուետեսուրինը։

Մենք անվերապահ հաւասեմ ու անխառն խանդաղատումով կ'ողջունենին Եգիպտահայ Համերաշուրինը, եւ սրազին կ'ակնկալենի որ անիկա, անտեղիտալի ժուրհի մը, փրկարար օրինութեան մը պէս, իջնէ, ափուուի արտասահմանեան բոլոր հայ զանգուածներուն վրայ, ու վնականուն բեղմնաւորուի անոնց միահամուռ զոհողութիւններուն ու համադրեալ կորովներուն մէջ։

## ՃԱՇԱՐԱՆ ԿԱՊՐԻԷԼ'Ս


Նարեկ Քամիլ, Եզրիկի պարտէղին դիմաց - ԳԱՀԱԹԻ

Եւրոպական և արևելեան խնամեալ խոհանոց որ կը գոհացնէ  
սմենէն գժուարահած ճաշակիները :

Ոգելից և զովացուցիչ բանկելիներու լաւագոյնները միայն կը մա-  
տակարարուին :

Կատարեալ մաքրութիւն և անթերի սպասարկութիւն :


Ճաշարահած քիչ ժամանակի մէջ ժամագրավայրը եղած է Գա-  
հիրէի ընտրեալ գտառակարգին, ինչ որ լաւագոյն յանձնարարականն  
է թէ այս առաջնակարգ հաստատութիւնը ամէն կերպով աւելի գո-  
հացում կուտայ մեր հայրենակիցներուն քան օտար ճաշարահները :



## ՎԱՃԱՌԱԿԱՆ-ԴԵՐՁԱԿ

17, Պուլվար Բամիլ, Աղեխանդրիա

Անազիւս նաւակ, ամենաքննիր ապրանքներ եւ չափաւոր զիներ :  
— Փորձ մը կը բաւէ մեզի ընդ միւս կապուելու նամար :



ԶՈՒԾՎԱՆ ՊՊԵԼԸՆ ՄԱԶՄԱՆ ՄԵՏԱՂՆԵՐՈՒ

Ամեն տեսակ ծորակներ եւ վերանորոգուրիւն մեխնաներու

Փողոց Սարու Տարտար, Աղեխանդրիա

## CORDONNERIE AU LION D'OR


## Ա. ԹԱՐԹԱՐՃԵԱՆ

26, Ղափիներու եկեղեցիին փողոցը - Աղեխանդրիա

Չափի վրայ կօժիկներ արանց եւ կանանց նամար : Դիմացկու-  
րինը երաշխառուած է եւ զիները չափաւոր :

# ՆՈՅՆ ՀԵՂԻՆԱԿԵՆ

|  |  |
|--|--|
| 1. — ՔԱՂՔԱՂՈՒՄ (Սպառած)                                |  |
| 2. — ԿԻԼԻԿԻԱՆ ԱՐՁԱԿԻԹՔԸ. (Սպառած)                      |  |
| 3. — ՀԱՅՈՒՃԵՐՆ (Սպառած)                                |  |
| 4. — ԱՐԻՒՆԻՆ ՄԱՏԵԱՆՆ (10 Ա. Գ.)                        |  |
| 5. — ԶՈՅՆԸ ՃՆՉԵՑ ! (Սպառած)                            |  |
| 6. — ԵԳԻՊՏՈՀԱՅԱՅ ՏԱՐԵՑՈՅՑԸ, Ա. Հայու (1914) (20 Ա. Գ.) |  |
| 7. — » » » Բ. » (1915) (15 Ա. Գ.)                      |  |
| 8. — » » » Գ. » (1916) (15 Ա. Գ.)                      |  |
| 9. — «ՀՈՍՈՎՆՔՆԻ ՀԱԽԱՔԱՆՈՒԹԻՆ» (50 Ա. Գ.)               |  |



Գիմել Հեղենակին՝

*Sourène Bartévian*

Poste Restante

ALEXANDRIE

(Egypte)

«ԵԳԻՊՏՈՀԱՅԱՅ ՏԱՐԵՑՈՅՑԸ» փոստի միջոցով սացն մեծայարդ ազգայիններէն կը խնդրուի բարի ըլլա փոխարձելի Ա. ՆՅՈՒ. ԳՈ. Գ. դրկելու թղթագրութունը.







